



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

7851

ՏԵՂԵԱԱԳԻՐ

Կամ

ՀՐԱՊԱՐԱԿԱՑԻՆ ՀԱՄԱՐՍՈՒՅԻԹԻՒՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ
ՔԱՌԱՄԵԱՅ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԱՐ ՇՐՋԱՆԻ

Եւ

ՀՈՎՀՈՒԱԿԱՆ
ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔԵՐ

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ՏՐՍՊԻԶՈՆԻ
Առաջնորդ Հայոց Գալիֆունիոյ

1932

281.6

Խ - 28

281.6

Հ-28

Հայոց պատմութեան Ծանրական համակառ
04 NOV 2009

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Կամ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՍՏՈՒՊԻԹԻՒՆ

ԱՌԱՋՆՈՐԴՄԱԿԱՆ

ՔԱՂԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ

ԾՐԱԳԻՒԹԻՒՆ

ՆԵՐ ՇՐՋԱՆԻ

Եւ

ՀՈՎՈՒՄԱԿԱՆ

ՔԱՂԻ ՄԸ ԽՕՍՔԵՐ

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՄԿ. ՏՐԱՊԻԶՈՒՆԻ

Առաջնորդ Հայոց Գալիֆունիոյ

08.05.2013

7851

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Կամ

ՀՐԱՊԱՐԱԿԱՑԻՆ ՀԱՄԱՐՍՈՒՌԻԹԻՒՆ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՔԱՌԱՄԵԱՅ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ

1928 Յունիս 1—30 Յունիս 1932

—0—

ՆՊԱՏԱԿ

Հրապարակային համարատուութեան մը պարտականութենէն դուրս՝ այս առջերւուն նպատակն է ցոյց տալ բանակով եւ որակավ աակաւութիւնը զարծին՝ զքը կարողացայ կատարել տուեալ պայմաններով եւ համեստո ոյժերովս, եւ որպիսութիւնն ու անիրաժեշտութիւնը այն պայմաններուն եւ միջոցներուն՝ որոնցիւն կարելի է ընել աւելին:

1 Օգոստոս 1932

Դ. Ե. Տ.

Օֆիցիալ Գալիֆ.

Ա.

1917 Յունվար 28 Կիրակի, առաջին Պատկամաւորական ժողովն է գումարուած Ֆրէզնոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ֆրէզնոյի Հաղեւոր Հովիւ Գեր. Տ. Վարդան Ծ. Վ. Գասպարեանի եւ ներկայութեամբ 11 պատկամաւորներու, եւ զրագած է «Միացեալ Նահանգաց Արեւմտեան Նահանգաց համար առանձին Առաջնորդութիւն մը հաստատելու» խնդրով: Այս խնդիրը, «ըսով ժողովը զրագած է վեց նիստերու մէջ, 1917 Յունվար 28—15 Նոյեմբեր 1917 եւ 1924 Մայիս 9—15 Յունիս 1924, մնացած է անլոյծ: Ժողովին առաջին ըրջանին մասնակցած է նաեւ Հիւրաբար Գալիքոնիա գտնուող Գեր. Տ. Բարդէն Ս. Ենգոկ. Կիւլէսէրեան (Այժմ Աթոռակից-Հայրապետ Տանն Կիլիկիոյ):

1927 Օգոստոս 6-ին կրկն սեղանի վրայ կը բերուի չարցը, եւ նոյն տարւոյ Մելպտեմբեր 6-ին Առաջնորդ Կ'ընտրուի տեղեկադիրս պատրաստողը: 1927 Դեկտեմբեր 2-ին ընտրութիւնը կը վաւերանայ Հայրապետական Կոնդակով:

1928 Մայիս 26, Հողեկալուատը կանխող Շաբաթ օրը, թուականն է մեր մուտքին ի Ֆրէզնօ եւ սկզբնաւորումը մեր առաջնորդական պաշտօնին ի Գալիքոնիա: Այսօր լրացած է մեր պաշտօնավարութեան քառամեայ օրինական ըրջանը, համաձայն Ամերիկահայոց Ազգ. Սահմա-



782-2000

(30 - 98)

նադրութեան՝ որ, Գալիֆոռնիոյ Երեսիւ ժողովոյ որոշ շումով, գործադրութեան դրուեցաւ նաեւ Գալիֆոռնիոյ նորակազմ Վիճակիս մէջ, 1930-էն սկսած եւ առժամանակայ կարգադրութեամբ:

Պարտք կը ծանրանայ մեր վրայ տալու այժմ ամբողջական պատկերը այդ չըջանին, իրեւ հաշիւը հոգեւոր տնտեսութեան մը՝ զոր ջանացինք վարել, կիրարկելով աննախանձարար մեր բովանդակ համեստ ոյժերը: Երբ պարտք մըն է որ կը կատարենք, չենք առաջնորդուեիր գնահատութեան մը ակնկալութենին, ունենալով մեր հետ մեր իսկ խղճի վկայութիւնը՝ առաւելապէս մեր տկարութիւններուն եւ պակասներուն, այլ եւ այն փոքրիկ աշխատանքներուն՝ որոնք չեն կրնար գերադանցել իրենց արդիւնքով ոչ մեր կարողութիւնը, ոչ է ալ տրաւած պայմանները:

Կ'զգուշանանք կրկնելէ ինչ որ ըստ ենք մեր տարհկան տեղեկագիրներուն մէջ: Բայց աւելորդ ալ չենք նկատեր խացնել զանոնք հոս, աւելցնելով ինչ որ պիտի կրնայինք ըստ ի հաջիւ 1932 տարւոյն եւ իրեւ հուսկ բանք մեր քառամեայ պաշտօնավարութեան:

Սոյն հրապարակային համարատուութիւնը պիտի ըլլայ ամփոփ այլ լման պատկերացումը առաջին չըջանի մը՝ զոր կարելի է կոչել ուստիմնաժիրութեան, փորձառութեանց եւ սկզբնաբայլերու ժամանակամիջոց: Դժուար չէ մակարեւել թէ ինչ բնոյթ ու բովանդակութիւն կրնար ունենալ արդարին նախափորձական չըջանի մը մէջ կատարուած գործունէութիւն մը:

ՄիջԱՎԱՅՐԸ.— Թէ ինչ է նկարագիրը այն դաշտին՝ ուր նորակազմ Սոածնորդութիւնը շարժման մէջ պիտի գնէր իր վարչական մեքենան եւ իր առձեռնպատրաստ ոյժերը, —ոչ ոքի անձանօթ է: Օտար միջավայր, սուար եւ օտարացուցիչ ազդեցութիւններ, պրկող հզօր մեքենայ մը, սովորական բառով հալոց-ձուլարան մը, —այս է այդ նկարագիրը: 5,677,251 բաղմատարը բնակչութեան մը մէջ ցրուած ու խառնուած 16-17,000 հայութիւն մը, որուն մոտաւորապէս 12,000-ը կը կազմէ մարմինը Հա-

յասու. Մայր Եկեղեցւոյն, — ահա թուական պատկերն ու արժէքը Գալիֆոռնիոյ Նահանգի զանազան կեդրաններուն մէջ տեղաւորուած, բայց մասամբ ալ տարութերուած մեր ժողովուրդին: Դիւրին է կըսել տիտուր արդիանքը թիւերու այս համեմատութեան: 375 այլացեղ քաղաքացիներու մէջ կամ դէմ՝ մէկ հայ, կամ 500-ի դէմ մէկ Հայաստ: Եկեղեցւոյ զաւակ միտրն, որ դոնէ պիտի ուղէ ու փորձէ հաշտեցնել ամերիկան աւանդութեանց եւ շունչի դրուշմին հետ իր ազդային ու փական կնիքը: Եւ այդ պիտի ընէ շնորհիւ այն կազմակերպութեան՝ որ իր մէջ կը համադրէ ւեզին աւանդական աբժէքները, կրօնի յատկանիներովը բնորոշուած: Այդ կազմակերպութիւնը Հայաստ: Մայր Եկեղեցին է առաւելապէս, զոր այս Նահանգին մէջ կը ներկայացնէ Գալիֆոռնիոյ Սոածնորդութիւնը աւելի հարազատ դիմագծութեամբ: Զէ կարելի ուշադրութեանէ վըրիպեցնել կամ ստորագնահամել կրօնական այլ հատուատութիւնները, որոնք, ծնունդ այս միջավայրին, կը կազապարէն հոգիները այլ տուեալներով, այլ ատաղձներով, եւ կոստեղծնեն մթնոլորտ մը՝ ուր կը չնչէ, ուղակի թէ անուղղակի, աւելի կամ սկակաս չափով, նաեւ մեր ժողովուրդը, իր հին ու նոր սերունդներով միանդամայն:

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՄԻՋ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՄԻՋ, — այս է եւ ոյէտք է ըլլայ առաջադրութիւնը աղգային-եկեղեցական այն կազմակերպութեան՝ զոր կը կոչենք ԱՄԵՐԻԿԱՆԻ ԹԻՒԹԻՒՆ: Մի ժողոնաք 500-ի դէմ Միկը, որով պիտի իրականացնենք ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ: Բայց ի այդ, մեր երկու-հինգերորդն ալ հակամէտ աւելի ամերիկան քան հայկական միջավայրին, թէ՛ իր Փիդիկական բնապղներով, թէ՛ իր հոգեկան պահանջներով եւ թէ՛ տնտեսական գրգիռներով: Նիւթը իր ցանցող հրապարակներով մէկ կողմէն, հոգին իր տարսամ կոչերով միւս կողմէն: Արտաքին եւ ներքին պայքար մը, որուն ելքը հետի է հաճելի երազներ փայփայելու բնոյթէն: Պայքար մը՝ որ սակայն պիտի մղուի, առանց կորսնցնելու իրատեսի ողջմտութեան կշորը, ըստ այնմ ուղղութիւն տալու համար անոր, պայքարին:

Ահա թէ ի՞նչպիսի միջավայրի մը մէջ էր որ պիտի դառնար մէր Առաջնորդութեան նոր մէքենան :

ՀԻՄՈՒՆՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԶԱՎԱՐԱՅԻՆ. Հայկական միջավայր մը ստեղծելու հիմունքը պարզ է թէ նկարագրի այն արձուական գիծերն են եւ մշակութային այն արժէքները՝ զորս գաղութ մը պէտք է բերած ըլլայ իր հետ եւ կրէ իր մէջ, եւ ատոնցմով կերտուած աղբային այն գիտակցութիւնը՝ որով ան կարող կ'ըլլայ գնահատել, պահպանել, լատ կարելոյն զարգացնել եւ իրերայաջորդ սերունդներուն չափով մը գէթ փոխանցել զանոնք : Ի՞նչ կը ներկայանէ այս տեսութեամբ մէր զաղութը : Դժուար է տալ անոր լիակատար դիմանկարը : Կրնանք ըսել սակայն անվարան թէ ան Ովկիանոսէն անցուցած՝ Նոր-Աշխարհի արեւելամասին մէջ նախ պատցուցած, հոն նոր ու սակաւ յաւելումներով բարդած ու խառնամանած եւ Խաղաղականի այս ափերուն, աս նահանգին մէջ բերած է բաղադը ըոյթ մը նկարագրի այլազան գիծերու : Խոկ մշակութային արժէք, և կը ցաւիմ ըսելու թէ՝ զրեթէ ոչինչ : Աւանդութիւններ, սովորութներ, նախապաշարումներ, համոզումներ, հայրենի կրօն կամ հաւատալիքներ, որոնք խորարմատ տնկուած են իր մէջ դարերու ընթացքին, ստուերի մը պէս անբաժան մնացած են իրմէ : Բայց, այս բոլորով մէկտեղ, տոհմին չունչով միջավայր մ'ստեղծելու միջոցներն են եղած աղքատ, աւելի ճիշտ՝ անզօր : Զի նոր ու օսար միջավայրը զօրացուցեր են իր մէջ աւելի նիւթապաշտիկ բնապղները՝ որոնք որոշ զրոյմ չունին, քան թէ հոգեկան գտումները՝ որոնցմով անհատական ու հաւաքան ինքնութիւնները կը շինուին : Կէս դարու ըրջան մը, այս նոր պայմաններուն տակ եւ նոր շփումներու հետեւանքով, չատ ինչ չնջած է աղբային նկարագրի արժէքաւոր գիծերէն, եւ շեշտած է ինքնակեդրունացումի գիծ՝ որ հանրայինը կ'ստուերածէ : Արդար բլազու համար, սակայն, պէտք է աւելցնել թէ աղբային երազները կամ իսուալները, որոնք սրտերը կը կապեն կորսուած հայրենիքի մը յիշատակներուն եւ աղբագայ ճակատագրը ինչին, եղած են այն մէրթ անհշմար կայծերը՝ որոնք չտ-

փով մը վառ են պահէր կրակարանը ազգային գիտակցութեան :

Այս երկիրը պանդխտավայր-շահաստան մըն էր գեռ, ուր նժդէն հայը պիտի պատրաստէր տնտեսութիւն մը, փոխաղբելու համար զայն ասղ իր սեփական հողին վըրայ : Այս երազներն ու իտէալները ունեցան իբենց բոցարձարձումը յետ-պատերազմեան ըրջանի սկզբնական օրերուն, երբ կորիզը զրուեցաւ Փիղիկական նոր Հայրենիքին : Ոչ ոքի զաղանիք է սակայն այն բարոյալքումը՝ որ յաջորդեց դառն յուսախաբութեանց, չնորհիւ քաղաքական այն անակնկալ իրադարձութեանց կամ ըրջադարձութեանց՝ որոնք իրենց հետ կը բերէին անպատկառ ուրացումը աղբային ողջակիզումներու եւ իրաւունքներու : Ո՛վ չի դիտեր այն աղիտալի անդրադարձումները՝ որոնք եկան ցնցելու եւ խախտելու՝ զրեթէ հիմէն՝ զաղութիւններու հոգին ու նկարագիրը : Այս վտանգաւոր ըրջարջումին մէջ զաղթահայութիւնը պահեց բան մը միայն, աղբային տարտամ բնազդ մը՝ որ պիտի կապէր զինքը գեռ, հոգ չէ թէ թոյլ հանգոյցով մը, այն բոլոր բաներուն՝ որոնք անցեալի վերլիցումները պիտի բերէին իրեն :

Հայաստ. Եկեղեցին, իր յարակից հիմնարկութիւններով, մէկն էր, եւ ապահովաբար յարմարագոյնը, որ կրնար գառնալ ժամադրավայրը այս նպատակով առաջնորդուած հանդիպումներու :

Հաստատութիւն մը, սակայն, որ զուրկ է կազմակերպչական ոդիէ, եւ սարուածքէ, անընդունակ է կատարելու ոչ միայն ստեղծագործական՝ այլ նաեւ պահպանողական լուրջ աշխատանք : ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵՂՁԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ՄԸՆ է : Անոր կոչումն է պահէլ ու մշակել, բոլոր հնարաւոր միջոցներով ու զոհողութիւններվ, հայ նկարագիրը՝ իր աղբային եւ կրօնական յատկանիներով : Եւ այս պիտի ընէ՝ ստեղծելով ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԶԱՎԱՐԱՅԻՆ մը, այն բոլոր տուեալներով՝ որոնք իր սեփական ժառանգութիւններն են անցեալին եւ ստացութիւնները ներկային : Կուզենք ըսել իր հին ու նոր մշակոյթին զանձե-

ըլ, զուգընթաց քաղաքակրթական այն օտար ազգակներուն ու գործօններուն՝ որոնց ներքեւ և որոնցմով անպիտի առաջույթի իր անտեսութիւնը, իր Փիզիկական դոյլութիւնը, եւ պիտի վերակերտէ իր աշխարհաճայեցքը:

Թող ներուի մեզ այս խորհրդածութիւնները: Զանոնք նկատեցինք անհրաժեշտ պարզելու համար հոգերանական այն միջավայրը՝ զոր կը տրոմագրէ մեզ այս հողամասը վարելու մեր առաջնորդական մեքենան: Անհնար չէ երեւակայիլ այն գժուարութիւնները՝ որոնք բարի ցանկութիւնները, չժորդուած նոյն իսկ բարոյական պահանջուած զոհորութեանց, կը վրիպեցին իրենց ուղիղ նպատակակէտն: Այդ գժուարութիւնները մերթ կը դառնան մինչեւ անդամ զրբքէ անյաղթելի, երբ թափուած չանքերը եւ չանք թափող անձերը կը շփոթուին իրալու հետ, երբ համագործակցութեան ոգին կը տժգունի զիրար իսաչաձեւող կողմնակի նկատումներով, երբ փոխադարձ հասկացողութեան եւ համերաշխութեան կապը կը թուլնայ անհարկի կասկածամտութեանց եւ թագնամտութեանց հետեւանք եղող կղզիացումներով: Վատանգին դէմ ամփոփուած ու խտացած ոյժերու եւ կորովներու զօրութիւնն է անհրաժեշտ: Ոյժերու ցրուածութիւն մ'ու անօրացում մը՝ այդ զօրութեան քայլայումն ու վտանգին հարուածը կը դարձնեն անխուսափելի:

ՊԱՏԿԻՐԸ ԳԱԼՈՒԹԻՆԻՈՅ ԳԱՂՈՒԹԻՆ ՄԵԶ. — Առաջնորդարանիս ձեռնարկները՝ այս օտար միջավայրին մէջ պահանջելու և զօրացնելու հայկական միջավայրը՝ զերծ չմնացին վերեւ ակնարկուած գժուարութիւններէն: Առոնք երեմն խոչընդոտի հանդամանքն իսկ առին: Առաջնորդարանը չեղաւ լրման չափով համակեդրունացումը սրաերու և մտքերու, կամքերու և բազուկներու: Ոչ միայն սերունդներու հոգեբանական տարրերութիւնը, ո՛չ միայն ժողովրդային տարրերու նկարագրի աննմանութիւնները, այլ նաեւ համարածային լրման նպատակակետն ուղղող իր սեփական զատողութիւնով: Զենք անզիտանար այն անզանդառելի զերը՝ որ զօրավարին գործակցող սպայակոյտինն է: Մէկն ու միւսը կը բաժնեն պատասխանատութիւնը: Լաւոգոյն գատաւորը իսկզն է:

Ֆիւնը հատարակաց պահանջներու հանդէպ՝ քիչ պատեհութիւն միայն ընծայեցին ծրագրուած աշխատանքները գործնական դետնի մը վրայ բերելու:

Թէ որչափ է մեղագրանքի բաժինը անոր՝ որ մեքենան պիտի յարդարէր ու դնէր շարժման մէջ, մեղ չի յար ճշտել: Չենք յաւակնիր թէ կարողացանք ընել ինչ որ պարտաւոր էինք եւ կ'ուղէինք ընել: Չենք սիրեր մանաւանդ պարծիլ վարչադիտութեամբ մը՝ որ յաճախ հիմնուած է պայմանագրական կեղծիքներու վրայ, եւ որ անհաշտ է մեր պաշտօնի բնոյթին եւ կոչումի պահանջին: Չենք քաշուիր խոստովանելէ մեր տկարութիւնը՝ որով չուղեցինք զոհէլ հանրային շահէն առաջնորդուած մեր անձնական համոզումները այլոց՝ թերեւս սփալ կշռուած՝ նախասիրութեանց, եւ շփոթել անձերու հանդէպ մեր տածած յարդանքը՝ յարդուած այդ անձերու ըմբոնումներուն ու զաւանանքներուն հանդէպ մեր իմացական անկախութեան հետ: Զօրագլխի մը ոյժը չի բխիր միայն իր բանակի ֆիզիկական արժէքներէն այլ նաեւ իր բարոյական կորովին, իր անհատական նախաձեռնութենէն. եւ բանակը չի շարժիր միայն իր զինուորներու հոգեկան տրամադրութիւններով, այլ միանդամայն զանոնք նպատակակետն ուղղող իր սեփական զատողութիւնով: Զենք անզիտանար այն անզանդառելի զերը՝ որ զօրավարին գործակցող սպայակոյտինն է: Մէկն ու միւսը կը բաժնեն պատասխանատութիւնը: Լաւոգոյն գատաւորը իսկզն է:

Բ.

Ա.Ա.Ս.Զ.ՆՈՐԴԱՐԱՆԻ ԵԽ Ա.Ա.Ս.Զ.ՆՈՐԴԻ

ԳԱՐԱՄՄԵՍՅ ԳՈՐԾՈՒՆԵՑՈՒԹԻՒՆԸ

Մէր քառամեայ չըջանը ունեցաւ երկու վարչաձեւ. համաձայն իր նախորդ եւ նոր Սահմանագրութեանց: Առաջինը կը բաղկանար հոգեբանական եւ աշխարհական երկու Մարմիններէ, ԿՐՈՆԱԿԱՄ, ԺԱՌԱՎ, և ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒԲԴ: Ասոնք կը գործէին անջստաբար եւ մյասունարար, երկրորդ պարագային կազմելով ԽՍՀՆ ԺՈՂՈՎԸ: Այս բոլորին կը նախառդահէք Առաջնորդը: Առիկատեւց առաջնորդութեամ կազմութենէն մինչեւ 1929-ի վերջը: Երկրորդ շրջանն ունեցաւ մէկ գործադիր Մարտին՝ ԿԵԴՐՈՒՆԱԿՅԱՆ, ՎԱՐՉՈՒԽԻԹԻՒՆՆ, որուն մէջ միաձուլուեցան երկու նախորդ Մարմինները: Առաջնորդը յեցած իր առաջնորդական հեղինակութեան՝ որ իր նուիրագործումն ու ներշնչումները կ'առանաբը մէկ կողմէ իր կոչումի պարտականութիւններն, միւս կողմէ Վիճակին Օրէնսդիր ու Վարչական Մարմիններու վստահութենէն ու գործակցութենէն: Առաջնորդի գործումնէութեամ մէջ յաջողութեան բաժնը՝ Եթէ կայ այ հարկ է վերադրել այս իրողութեան: Իսկ ձախողուած մասը, զայն կը յանձնենք Հասարակաց ողջմտութեան ու գատասաւանին: Զենք ծածկեր մեր իսկ ինքնամելզադրանքը, որպէսզի այդ ողջմտութիւնն ու գատասաւանն ունենան անկազմնակարութեան առաջնորդու իրենց լոյսը:

Որպէսզի սակայն արդարութիւն ընենք թէ մեղի եւ թէ ամէնուն, թոյլ տանք որ փաստերը բերեն իրենց Համեսախօսութը:

ԿԵԴՐՈՒՆԱԿՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ

Ինչպէս յայսնի է, կեղրունական իշխանութիւնը կը բաղկանայ երկու Մարմիններէ՝

1. ՕՐԷՆՍԴՐԱԿՅԱՆ

2. ՎԱՐՉՈՒԽԱԿՅԱՆ

1. Գալիքունիոյ Օրէնսդրական Մարմինը, կամ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿՅԱՆ ԺՈՂՈՎԸ, կազմուած եւ իր առաջին նիստը ունեցած է 1928 Հոկտեմբեր 28-ին, Ֆրէզնոյի Սերբորդութիւն եկեղեցւոյ ներքնասրահը, մեր նախագահութեամբ: Սկզբնարար ունեցած է 24 անդամներ, այժմ 26, որոնցմէ հինգը, այժմ վեցը, եկեղեցական: Կուտանք ստորեւ անուանացանկը:

Հոգենորականներ՝

1. Գեր. Տ. Վարդան Ծ. Վ. Գասպարեան Հ. Հ. Ֆրէզնոյի

2. Գեր. Տ. Տիգրայի Ծ. Վ. Մարգարեան, Հ. Հ. Ֆաւլըրի

3. Արժ. Տ. Թէոդորոս Ա. Քհնյ. Խոահակեան, այցելու Հովիւ 1929-ի:

4. Արժ. Տ. Աստված Ա. Քհնյ. Մելիքեան, Հ. Հ. Լու Անձէլըսի

5. Արժ. Տ. Պաշիկ Քհնյ. Գոռոզեան, Հ. Հ. Սան Ֆըրանսիսկոյի, այժմ կարգալոյն:

5. Արժ. Տ. Արօն Քհնյ. Թորոսեան, Հ. Հ. Միտլի 1930-ին:

5. Արժ. Տ. Պետրոս Քհնյ. Յակոբեան, Հ. Հ. Սան Ֆըրանսիսկո-Թքլինոսի

6. Արժ. Տ. Վարդան Քհնյ. Դուկիթեան, Հ. Հ. Եղեմի Աշխարհականներ:

Ֆրէզնոյին

7. Պ. Ալեմեան Մարտիրոս

8. Պ. Ալէեան Կարսապետ

9. Պ. Խոլիկեան Մկրտիչ

10. Պ. Շահպաղեան Նազարէլի

11. Պ. Սարաֆեան Գրիգոր

Լու Անձէլըսին

12. Պ. Առաքելեան Ասատուր

13. Պ. Պաթաճեան Սողոմոն

14. Պ. Սահակեան Թովմաս

Ֆառուլըրէն

15. Պ. Մատղաշեան Յարութիւն

16. Պ. Տէր-Մկրտիչեան Անուշտւոն

17. Պ. Քիւրքճեան Մուշեղ

Բիտիէն

18. Պ. Թիւթելեան Սենեքերին

19. Վարդանեան Պողոս սրբ:

Եղեմէն

20. Պ. Եանիկեան Արամ

21. Պ. Փիլոյեան Մարտիրոս

- Սան Ֆրանսիսկոյին
22 - Պ. Պալեան Մկրտիչ
23 - Պ. Փէջէքէրեան Մարտիրոս
Օքէնտէն
24 - Պ. Շոովիկեան Խաչմատուր
25 - Պ. Սահակեան Տիգրան
Օքէնտէն Երեսփոխան Պ. Տիգրան Սահակեանի մտշ-
ւամբ ընտրուած է
25 - Պ. Պողոսեան Յովակիմ
Իսկ Պ. Պ. Թիւթեւան Սենեցերիմի, Շուշպաղեան Նոտ-
դարէթի, Սարաֆեան Գրիգորի և Փիլոյեան Մարտիրո-
սի օրինական շրջանի լրումով անոնց աեղ ընտրուած են՝
18 - Պ. Յարութիւնեան Խաչմատուր, Դիալին
10 - Պ. Զիթունի Վահան, Ֆրէզնոյին
11 - Պ. Պէրպէրեան Յարութիւն, Ֆրէզնոյին
21 - Պ. Փիլոյեան Մարտիրոս, վերընտրուած Եղեմէն:
Առոնցմէ գուրս վերջին անդամ թուլարի թևմէն Երես-
փոխան ընտրուած է
26 - Պ. Ատիշեան Գէորգ
Գարձեալ Սան Ֆրանսիսկոյի Երեսփոխաններու օրինու-
կան գաղարումով ընտրուած են
22 - Պ. Գալուստեան Սամուէլ
23 - Պ. Թաթարեան Զարեհ
Վերջերս Սագրամէնթոյի համար ընտրուեցաւ
27 - Պ. Բոտիկեան Ահարոն
ԳԱԼ. ԵՐԵՍՓ. ԺՈՂՈՎԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ.
Գալ. Երեսփ. Ժողովը ցարդ ունեցած է ինը նիստեր,
վերջին երկուքը յարակից: Այսպէս, Ա. Նիստ 1928 Հոկ-
տեմբեր 14, Բ. Նիստ 1928 Դեկտեմբեր 16, Գ. Նիստ 1929
Մայիս 12, Դ. Նիստ 1930 Յունվար 19, Ե. Նիստ 1930
Յունիս 8, Զ. Նիստ 1930 Օգոստոս 23, Է. Նիստ 1930 Դեկ-
տեմբեր 13, Ը. Նիստ 1931 Դեկտեմբեր 7, Թ. Նիստ 1931
Դեկտեմբեր 8:
Գլխաւոր խնդիրները, սրոնցմով զրադած է, ի մէջ այլ
եւ այլ ընթացիկ աշխատանքներու, եղած են հետեւեալ-
ները:—

- 1 - Հոդեւոր ընդհանուր տուրքի դրութիւնը:
2 - Գալիֆոսոնիոյ Վիճակին յատուկ նոր Սահմանադր-
րութեան մը պատրաստութիւնը: (Այս Սահմանադրու-
թիւնը արդէն խմբագրուած, վերջին սրբագրութեամբ մը
վաւերացած եւ անոր առժամանակեաց կիրառութիւնը
արտօնուած է Ս. էջմիածնի ԳԵՐԱԳՈՅՑՆ ՀԱԳԵՒԱՐԻ ԽՈՒ-
ՀՈՒՐԴԻ որոշումով եւ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ՀԱՅՐԱՊԵ-
ՏՈՒԹԵԱՅՆ Սթուակուլ Ամեն. Տ. Խորէն Արքէպ. Մուրատ-
րէկւանի ՅՀՀ համար եւ 25 Մայիս 1932 թուակիր պաշ-
տօնագրով:)
2 - Առաջնորդարանի Incorporation-ի խնդիրը:
4 - Նախկին քահանայ եւ հովիտ Սան Ֆրանսիսկոյի
Կամացի Գոռուղեանի կարգալուծման խնդիրը:
5 - Կիրակինօրեայ Դոգրոցներու խնդիրը:
6 - Հայրապետական բնտրութեան մասնակցելու հա-
մար աշխարհական պատգամաւորներու ընտրութիւն:
(Բնտրուած են Պ. Պ. Նշկւան Յակոր եւ Պատթաճեան Սո-
ղոմոն):
7 - Եկեղեցական բարեկարդութեան համար բարդանք-
ներու բանածեւում, ներկայացնելու համար ի Ս. էջմիա-
ծին գումորելի Եկեղեց. Համաժողովին:
8 - Երկու առաջնորդութիւնները, Արեւելեան Ամերի-
կահայոց եւ Գալիֆոսոնիոյ, մէկ առաջնորդով կառավա-
րելու հարցը, առաջարկուած Արեւել. Առաջնորդութեան
Կեղը. Վարչութեան Կողմէ:
Կարելի է ըստ թէ Օրէնքիր եւ Օրէնքին հսկող այս
Մարմինը անփութ չգտնուեցաւ կատարելու իր դարտու-
կանութիւնը, միջոցներու եւ հեղինակութեան այն չա-
փոլ զոր նոյն այն Օրէնքին ու տեղական պարմանները կը
հնարաւորէին:
2 - Գործադիր Մարմինը, կամ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐ-
ՉՈՒԹԻՒՆՆԵՐ, ինչպէս ըսինք, սկզբարար կաղմուած էր
Երկու մասերէ:—
1 - Հոգեւորական, որ է՝ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ,
2 - Աշխարհական, որ է՝ ՏՆՏԵՍԱԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ:

կիզբը, երբ երեսի. ժողովի կողմէ, իր Յունվար 19-ի Դ. Նիստին մէջ առաժամանակեայ կիրարկութեան յանձնառութեամբ, ընդունուեցաւ ընդհանուր Ամերիկահայոց 1929-ի Սահմանադրութիւնը, որուն համաձայն Սուաճորդարանը կ'ունենար 4 հոգեւորականներէ եւ 5 աշխարհականներէ բաղկացած մէկ Վարչութիւն։

ԿՐՄՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ, իր առանձին գործունէութեան շրջանին, ունեցաւ իր պարերական նիստ երբ Զբաղեցաւ եկեղեցին հետաքրքրող եւ ժողովուրդի հոգեւոր շինութեան հետ կապ ունեցող հարցերով։ Ասոնցմէ մէկն էր կիրակնօրեայ զարոցներու հարցը։ Իր կարեւոր որոշումներէն մէկն ալ է եղած Պատարագամատոյցի հըրատարակութիւնը անդերէն թարգմանութեամբ, ինչ որ կատարուեցաւ իր անդամներէն Արժ. Տ. Թէոդորոս Ա. քնյ. Խաչակիսանի ձեռքով եւ նիւթական օժանդակութեամբ Հանգ. Փ. Մովսէսեան ընտանիքի, 1932-ին։ Ասիկա գործնական ակզրնաքայլն էր թարգմանչական ձեռնարկներու՝ որոնց անհրաժեշտութիւնը կը բխէր ամերիկահայ նոր սերունդը շրջապատող եւ առաջնորդող պայմաններէն։

Կրօն. Ժողովին անդամակցած են, Գեր. Տ. Վարդան Ռ. Վ. Գասպարեան, Գեր. Տ. Տիրայր Ռ. Վ. Մարգարեան, Արժ. Տ. Թէոդորոս Ա. քնյ. Խաչակիսան, Արժ. Տ. Ա. Առաքման Ա. քնյ. Մելքոնեան գահանայ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹԸ, որ 1927-ին է կազմուած, 1927 Սեպտեմբեր 22-7 Նոյեմբեր 1928 ունեցած է տասնեւելեց նիստեր, ասոնցմէ վերջին եօթը միայն մեր նախադահութեամբ։ Նոյնպէս 1928 նոյեմբեր 7-21 Դեկտեմբեր 1928 հինգ նիստեր, մեր նախագահութեամբ։ Բնդ ամէնը, ուրեմն, բանական նիստեր։ Առաջին ինը նիստերուն, որոնց նախագահած է Գեր. Տ. Տիրայր Ռ. Վ. Մարգարեան, Խորհուրդը զարգած է Առաջնորդի ընտրութեան եւ ընդունելութեան, ինչպէս նաև Առաջնորդարանի տընտեսութեան նախագարաստական աշխատանքներով։ Ընթացիկ գործերէն զատ յիշենք հետեւեալ խնդիրները։

Այսոնք եկած են իր սեղանին վրայ։

- 1.- Պուլկարահայ արկածեալներու օդնութիւն։
- 2.- Ս. Թարգմանչաց տօնին Հայ Մշակոյթի նույիուած հանդէսի կազմակերպութիւն։
- 3.- Հայ դպրոցներու հարց։

4.- Մահմանտրութեան վերաբննութեան աշխատանք։ Տնտես. Խորհուրդը շատ ամենայնի զիտցած է արժեցընել իր դոյտթիւնը իրաւասութեան այն ասհմանափակ շրջանակին մէջ՝ զոր կը դժէր չին Սահմանադրթը։ Ան ջանացնը է պահել Առաջնորդուրանի տնտեսութիւնը երեսի. Ժողովի կողմէ վաւերացած ելմտացոյցներու ապահոված հաւասարակշութեան մէջ։ Այս ուղղութեամբ իր հետապնդումները, սակայն, միշտ յաջողութեամբ չեն պահպատած դժբախտաբար։

Տնտես. Խորհուրդոյ անդամակցած են Պ. Պ. Ամիրխանեան, Արամ, Եազզենան Առաքել, Էմէշեան Յովակիմ, Թաշճեան Նշան, Թումանանեան Աւետիս, Մարտիկեան Գրիգոր, Վարդանեան Պօղոս Սրիկ., Տէր-Մկրտիչեան Անուշաւան, Ալմեհան Մարտիրոս, Երէցեան Աշոտ, Քիւրքձեան Մուշեղ։

ԽԱՌՆ ԺՈՂՈՎԸ, Կրօն. Ժողովն ու Տնտես. Խորհուրդը միասնաբար, այս շրջանին ունեցաւ ինը օրինաւոր եւ մէկ խորհրդակցական նիստեր։ Բաց ի ընթացիկ դորձներէ իր գլխաւոր դրացումներն եղան։

- 1.- Կազմութիւնը Հաշոտարար Առեանի մը, որ գործնական արդինք չունեցաւ։

2.- Առաջնորդարանի Incorporation-ի հարցը։
3.- Նոր Սահմանադրութեան նախաքննութիւնը։
4.- Դորիան Ցորելեանի կազմակերպութիւնը։
5.- Հոգաբարձական Համաժողովի մը գումարումը։
6.- Երկու Առաջնորդութեանց կործակցութեամբ Եկեղեց. Համաժողովի մը գումարումը։
Թէ՛ Կրօնական, թէ՛ Տնտեսական եւ թէ՛ Խառն Ժողովները պահած են իրենց կանոնաւոր յարարերութիւնները բոլոր թեմերուն հետ իրենց Նախագահին միջոցով։ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ, 1930 Փետր. 7-31 Յու-

լիս 1932: 1929-ի Ամերիկահայոց Սահմանադրութիւնը Գալիֆոռնիոյ մէջ գործադրուիլ սկսաւ 1930-ին: Նոյն տարւոյ Փետր. 7-ին տեղի ունեցաւ առաջին նիստը նոր Վարչութեան, որուն անդամներն էին Տ. Տ. Վարդան Գասպարեան եւ Տիրայր Մարգարեան Շ. Վարդապետեաները, Տ. Տ. Թէոդորոս եւ Աստված Ա. քահանաները եւ Պ. Պ. Ալեքսեան Մարտիրոս, Եազըճեան Առաքել, Երշեան Աջոս, Վարդանեան Պօղոս եւ Քիւրքեան Մուշեղ: Հրաժարութեան եւ օրինապէս դադարեալներու տեղ հետզհետէ ընտրուած են, Արք. Տ. Գեարոս Քահանայ Յակոբեան, Պ. Պ. Ալեքսեան Կարապետ, Փիլոյեան Մարտիրոս եւ Տէր-Մկրտիչեան Անուշաւան:

Վարչութեան զբաղումները, իր համեմինգ նիստերուն մէջ, եղած են, ի մէջ այլոց հետեւեալները,

1. - Հոգաբարձական Համագումար, նախապէս ալ արդէն սեղանի վրայ բերուած: (Այս Համագումարը տեղի ունեցաւ 1931 Նոյեմբերին: Դիտողութիւններ, թերազըրութիւններ, խորհրդակցութիւններ հաւաքոյթն ընծայեցին բարյապէս օգտակար):

2. - Incorporation-ի խնդրին շարունակութիւնը:

3. - Գալիֆոռնիոյ Հայութեան ընդհանուր մարդահամարը:

4. - Երկու առաջնորդութիւնները մէկ առաջնորդով կառավարելու հարցը:

5. - Գոռվեանի հարցը:

6. - Հանդ. Հայրապետի եւ Դուքեան Սրբազնի յիշատակին համագայլին սպահանդէս:

7. - Կիրակնօրեայ դպրոցներու խնդիր:

8. - Հանդ. Դուքեան Սրբազնի յիշատակին համար Պոլսոյ Կեդր. Վարժարանին մէջ Սկիւտարի Ճեմարան-վարժարանին առնուած ԴՈՒՐԵԱՆ ՍՊՆ մը պահելու որոշում, որ սպակայն դժբախտաբար մնաց անդորձադրելի դարդ՝ Առաջնորդաբանի սնառուկին անձկութեան պատճառով:

Յաւալի է ըսել թէ Վարչութիւնը շափազանց շատ եւ

դրեթէ ամուլ կերպով զբաղեցուցած է Առաջնորդաբանի տնտուական հարցը:

ԱՌԱՋՆՈՐԴ

ԲԵՄԱԿԱՆ-ՀՐԱՊԱՐԱԿԱՑԻՆ ՊՍ.ՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ Առաջնորդը ամէն բանէ առաջ հոգեւոր պաշտօնեայ մընէ: Իր պաշտօնը, աւելորդ է ըսել, չունի եւ չի կրնար ունենալ քաղաքական որ եւ է բնոյթ կամ գունաւորում: Ազգային նկարագիրը, սպակայն, ոչ մէկ կերպով կը նսեմացնէ կամ կ'աղաւազէ կրօնական էութիւնն իր կոչումին. ո՛չ ալ կրօնական հիմքն իր գործունէութեան՝ կրնայ տըկարացնել ազգային խորքը իր առաջնորդած Հայութեան կեանքին: Առաջնորդին մը համար դժուար չէ, եւ անհրաժեշտ իսկ է, պահել բարեխառնութիւնը կամ հաւասարակշութիւնը այս երկու եղբերու միջեւ: Այս սկզբունքով ու համոզումով մենք մօտեցած ենք մէր գործին:

ԲԵՄԱԿԱՆ-ՀՐԱՊԱՐԱԿԱՑԻՆ ներս ու դուրս եղած է մէր խօսքի միջնորդը ժողովուրդին եւ մէր միջեւ: Զգուշացած ենք նաև ացնելէ վահամութիւնը անոր կոչումին, որ է՝ ըլլայ սուրբ պատգամատեղին աստվածային նշանաբարութեանց: Քարոզած ենք անխափան ամէն Կիրսոկի, բաց ի 1931-ի մէկ ամիսէն, եւ մէկ կամ երկու այլ Կիրսոկիներէ հիւանդութեան, ուկարութեան կամ այլ բանաւոր պատճառներով: Աւետարանը ակնազրին ու ուղեցոյն է եղած մէր կրօնական, աղքային, ընկերային բնոյթ կրող խօսքերուն ու տեսութիւններուն, ջանալով ո՛չ թէ բռնազրօնօրէն պատշաճեցնել անոր ընդհանրական սկզբանքները ներկայ լմբունումներուն, այլ ցոյց տալ, որչափ մէր կարողութիւնը կը ներէ, ողջմտութեան հետ հաջո հերկայ հայեցութեանց ողին տեսարանական այդ սկզբունքներու խորքին մէջ: Զի աւելի քան համոզուած ենք թէ ընկերային—պիտի համարձակէի ըսել նոյն իսկ տնտեական եւ քաղաքական—ամէն հարց իր վճռական լուծումը կը գտնէ անկեղծօրէն կիրար-

30-2000
482-2000



կումբն մէջ իրենց ծայրադոյն բխրեղացումին վերածուած այդ սկզբունքներուն։ Զանացեր ենք հաւատարիմ մնալ մեր գաւանանքին, եւ մոլորեցնող երկուութենէ մը հեռու պահել մեր ունկնդիրները։

Հոգեւոր արքնուրեան օրեր հոչակած ենք մասնաւորապէս Մեծ Պահոց Քառասնորդքը, յատուկ քարոզութիւններով մեր հովիւներու, մեր եւ մերթ աշխարհական խօսողներու կողմէ, եւ որոշ դասախոսութիւններով, ամէն թեմի մէջ առհասարակ, մեր կողմէ։ Այս դասախոսութեանց նիւթերը վերցուցած ենք, 1. - Աւետարսնին (ԼեռԱՆ ՔԱՐՈՉՁ), 2. - Մեր եկեղեցական պաշտամունքին (ԽՈՐՃՐԱԾԵՑՑ), 3. - Մեր ազգային եկեղեցական պատմուքնին (Թէլադրական դրուազներ մեր հոգեկան եւ մըտաւրական լուսաւորութեան ըրջաններէն)։ Մեր նիւթերն են Եղած. - Ա. Հայոց Հեթանօսական կրօնը եւ անոր բարոյական մկարագիրը, Բ. Քիթառնիութեան մուտքը Հայաստանի մէջ, Ռ. Գարեր, Գ. Լուսաւորիչ եւ Լուսաւորչեան Շրջան. Հայաստանեայց Եկեղեցի, Դ. Հինգերորդ կամ Սահակ-Մեսրոպեան Ռոկեդպար. Հայ Գիրը եւ Աստուածաշունչը. Ս. Վարդանեանք. Ե. Ս. Գրիգոր Ղարիսիցի. Զ. Մեծն Ներսէս. Է. Յովհան Օմնեցի. Ը. Ներսէս Շնորհալի-Այս վերջինը խօսուած նաև ի Առ Անձէւը Բողոքականաց Եկեղեցիին մէջ։

Փորձեր ըրած ենք Սահակ-Մեսրոպեան լեզուն վերածելու այժմեան ժողովրդայինին, Սահակ-Մեսրոպեան ոգիով։ Ժողովուրդին խօսած կամ զրած լեզուն, հասկցած լեզուն, - այս է պահանջը մեր Ռոկեդպարը կերտող այդ բարձր ողիին, այս է մեզի աւանդուած մեծագոյն կտակը դոյց մէծ հանճարներուն։ Աստուածաշնչական ընթերցըւածները նորագոյն աշխարհարարուի կատարելու մեր այս փորձերը անշուշտ կուտան աւելի գրական արդինք եթէ անոնք առանան պաշտօնական նուիրագրածում, եւ եթէ այդ ուղղութեամբ Առաջնարդարանի կողմէ կատարուած աշխատանքները քաջալերուին բարոյական եւ նիւթեական զոհողութիւններով։

Մենք խսիր չենք դրած բեմերու մէջ, ամէն թեմ այցե-

ջելով պարբերաբար եւ երբ հարկն է պահանջած։ Մեր այցելութիւններէն առաւելապէս օդտուած են անհովիւթեմերէն ոմանքը։

Թէ ի՞նչ արդինչն ք տուած են մեր բեմական-հրատարակային աշխատանքները, մեղ չիյնար ծշտել։ Մխային խոչըրացոյցի տակ դրած չենք ըլլար ժողովրդային հետաքրքութիւնն դոնէ այն փոքր չափը՝ որուն ականատես ենք Եղած կարդ մը թեմերու մէջ։ Չենք ախործիր խօսի ոկրնական ըրջանին մասին, ուր երեւան եկած ոգեւորութիւնը ոչ այնքան անձին վերազրելի է՝ որչափ անձանոթ որ եւ է դէմքի արթնցուցն ընտկան հետաքրքութիւնն։ Ինչ որ մեզի մտահողութիւն պատճառած է միշտ, այն անտարերութիւնն էր կամ մեկուսացումը՝ զոր կը տեսնէինք երիտասարդութիւնն մէջ։ Լեզուն պատուալներէն մէկն էր անոր եւ մեր միշտ։ Լեզուին հետ կար նաև անգիտութիւնը այն արժէ քններուն՝ որոնցմով պիտի ուղէինք մօտենալ անոնց, եւ անձանօթութիւնը այն հաստատութեան՝ որուն միշտով պիտի գործէինք։ Վերացնելու համար այդ անգիտութիւնը եւ տալու համար անհրաժեշտ ծանօթութիւնը, կարեւոր էր վերցնել նախ լեզուական պատուարը։ Եւ որովհետեւ անհնար էր մոզական խօսքով մը մեր լեզուն զնել անոնց բերնին մէջ, Հարկ էր ընտրել անոնց լեզուն իրեւ բանալի՝ պարզելու անոնց տոջեւ մեր արժէ քններու գանձը։ Ասիկա դժբախտաբար անկարելի էր, գոնէ առաջին ըրջանին համար, տրուած ըլլարով մեր խօսելու անվարծութիւնը անդերէն լեզուով։ Մեր Հովհաններն ալ, բաց ի մէկ-երկուք, չէին լրացներ այդ նկատելի պակասը։ Մեր գրաւոր քանի մը փորձերը այս ուղղութեամբ՝ բաւական չէին անշուշտ հիմնական գործ մը կատարելու առաջորդ։ Այս մասին յետոյ։

Գ.

Մեր ԹէՄերի ԵՒ ՀՈՎՀԻՒՆԵՐԻ

ԹԵՄԵՐԻ

1. - ՖԲէԶԱՅՈ - Մեր կեղորնական թեմն է ՖԲէԶԱՅՈ : իւ

միակ եկեղեցն, Ս. Երբորգութիւն, չինուած 1914-ին, շրջապատուած է ուշագրաւ թիւով մը իրերամերձ հայ քնակչութեան: Կը հաշուէ նաև կարեւոք թիւ մը քաղաքին չորսորորը ցրուած այգերնակներու: Ընդամէնը մօտաւորապէս 800 տուն կամ 4000 անձ: Մէկ տասներեքիւրորդը ամբողջ բնակչութեան: Միակ թեմը՝ որ կը ներկայացնէ աւելի շատ յարմարութիւններ իրականացնելու հայեցի միջազայրը: Եկեղեցին առհասարակ, չորսիւ իր կիրակնօրեայ կանոնաւոր պաշտամունքներուն, կուտայ պատկերը այդ միջավայրին, կրօնական մթնոլորտով մը բնորոշուած: Հովիւ, Դասախումբ եւ Հոգաբարձութիւն, իրենց յարակից Մարմիններով, ներդաշնակ դործակցութեամբ մը, տուեալ պայմաններու եւ անհատական ու հաւաքան ընդունակութեանց համապատասխան չափով, ջանացած են պահէլ ինչ որ կարելի եղած է ստեղծել աւելի նպաստաւոր պայմաններու տակ: Արգարեւ, ներառէ առնելով համայնքին թուական արժէքը, նոր սերունդի յարաճուն մակընթացութիւնը իր նոր հոգերանութեամբ եւ ձգուամներով, եւ այս բոլորին բիսած պահանջներու բազմազան բնոյթը, կատարուած աշխատանքները աւանդական են եղած առաւելագիս քան ստեղծագործական: Հայ վարժարանը եւ Կիրակնօրեայ գլորոցը պահպանուած են միշտ իրենց սովորական ընթացքուրի: Առելին ընել տալու մեր նախախորձը, առաջին տարին, հայ վարժարանին համար, չէ գտած յաջողութիւն: Անօգուաւ կը գտնենք քրքրէ պատճառները: Ատոնցմէ ոմանք լուրջ ու գրեթէ անհարթելի էին, արիներ անսպասելի: Հարկ է միայն արձանագրել ցաւոք գործին նկատմամբ հաւատքին պահար, եւ հոգեվարքի հանդէպ ծայրանց յունեսութեան փաստը, որոնք հեռատեսութեան իմաստութիւն մը ըլլալէ աւելի ամէն կարելիութիւն սպասելու պարտականութեան անտեսումն էր: Երեւոյթները փրկելու փորձէ մատելի մահամերձը հոգեկարծ ընելու ճիգերն են որ պիտի ըլլան լժակը ար այս ուղարկուած էր առաջին բարեկարուած կը գործել առձեռնապարաստ, աղնիս պացումներով տողորուած, այլ գործին լրջութեան բառ ամենայնի իրաւոնք ընելու յարմարութիւններէն դուրի ոյժերով: Բանիք անցողակի թէ թրէնո կորսնցուց այս մարդին վրայ լաւագոյն պատեհութիւնը օգտուելու յարմարագոյն ոյժէ մը՝ զոր յօժարեցանք որամագրել իրեն յանձին Բարեշնորէ Յովհաննէս Սարկաւագ Սիմոնեանի (այժմ Եղիշէ Արեղայ ի Նիւ Եորք): Այս բոլորով մէկտեղ ինչ որ կը կատարուի հոն 200-ի մօտ կամ անկէ աւելի մանուկ-պատանիներու համար, չէ կարելի զանց ընել իրեւ անյիշատակիրի եւ բոլորովին անարժէք աշխատանք: Մայր Եկեղեցւու բատումը ու մթնոլորտն իսկ բաւական են որոշ աստիճանով

բոյական դոյութիւնը: Կիրակնօրեայ Դարպոցը այս թեմին մէջ դարձաւ առաւել հոգածութեան առարկայ: Անցեալ տարի գործին գլուխ հրաւիրուեցաւ փորձուած ու ձեռնհասու ոյժ մը, յանձին Պ, Վահան Զիթունիի: Այս ձեռնարկը սակայն կրեց միշտ առաւելապէս զրոշմը միջյարանւանական կրօնական ուղղութեան մը, Քրիստոնեայ անհատը կամ նկարագիրը կերտելու առաջադրութեամբ եւ որոշ հայեցակէտով: Զէ կարելի ուրանալ արժէքը այս ուղղութեան, որ կատարելապէս համաձայն է զպրոցի ընդհանուր ողույն: Բայց հնար չէ նաև անտեսել կարեւորութիւնը տոհմիկի շունչին ու դրոշմին՝ զորս Հայ Կիրակնօրեայ Դարպոցը կոչուած է զնելու, մանաւանդ այս օտարացուէիչ աշխարհներու համար, իր կրօնարարական ուսուցմանց մէջ: Այս նպատակով Առաջնորդուածնիս կողմէ եղած ձեռնարկը, նկարաքարտերու պատրաստութիւնը, իր սկզբնաքայլերուն մէջ՝ յիկ չփուալ քաջալերութիւն: Ան աւելի զնահատակովներ ունեցաւ հեռուէն: Եւ ուսուցիչներն ընդհանրապէս, բարեյօժար կամաւորներ, բայց մեծ մասմբ անփորձ եւ զործին պահանջներուն քիչ չափով համապատասխան, եւ մանաւանդ աղդացին-եկեղեցական արժէքներուն գրեթէ-բացարձակուածէս անտեղեակ, անշուշտ անկարող պիտի ըլլային իրենք ալ տալու եւ այդ շունչը, Եւ այդ դրոշմը: Արդար է որ անմեղադիր բլանք վարիչին, որ հարկազրուած էր զործել առձեռնապարաստ, աղնիս պացումներով տողորուած, այլ զործին լրջութեան բառ ամենայնի իրաւոնք ընելու յարմարութիւններէն դուրի ոյժերով: Բանիք անցողակի թէ թրէնո կորսնցուց այս մարդին վրայ լաւագոյն պատեհութիւնը օգտուելու յարմարագոյն ոյժէ մը՝ զոր յօժարեցանք որամագրել իրեն յանձին Բարեշնորէ Յովհաննէս Սարկաւագ Սիմոնեանի (այժմ Եղիշէ Արեղայ ի Նիւ Եորք): Այս բոլորով մէկտեղ ինչ որ կը կատարուի հոն 200-ի մօտ կամ անկէ աւելի մանուկ-պատանիներու համար, չէ կարելի զանց ընել իրեւ անյիշատակիրի եւ բոլորովին անարժէք աշխատանք: Մայր Եկեղեցւու բատումը ու մթնոլորտն իսկ բաւական են որոշ աստիճանով

մատաղ հոգիները ջերմացնելու շունչով մը՝ որ յամենայն դէպօ հայեցի է, ըլլալով նոյն առեն կրօնական մասնաւոր յիշատակութեան արժանի է յառելումը տարեցներու կարգին, որ չհամբեց իր մէջ սակայն ակնեկալւած մնայուն թիւը կրօնաւոչը հետաքրքիրներու։ Մեզի համար բարձրօրէն գնահատուելի այս փորձը մենք ջանացինք քաջալերել, արտօնելով տրամադրել եկեղեցին չինքն իսկ որպէս դասախոսավայր այդ կարգին, այլ նաև մեր տրամադրելի կրօնակիներուն դասախոսելով։ Վարիչը օժանած է այս կարգը պատրաստուած ու ձեռնհատ դասախոսով մը յանձնին Պ. Գրիգոր Սարաֆեանի։ Անիբաւորէն նորով կարծուած այս քայլը գուցէ կը կարօտի ժամանակի եւ անիշտ յարաւետութեան, նոր փորձառութեւններու տոււալներով աշխատանքը դարձնելու աւելի դրաւեհ եւ աւելի արդիւնաւոր։ Երանի՛ թէ, տախայն, վարակիչ ըլլար այս յոյժ օգտակար փորձը բայրու այն թեմերուն մէջ ուր գործին յարմար ու հաւասարագող ոյժեր կրնան տանից պահանջուած աշխատանքը Հովիւներու առաջնորդութեամբ եւ քաջալերութեամբ։

Ֆրէզնոյի եկեղեցւոյն նիւթական մատակարարութիւնը, չնորհիւ իրերայաշնորդ Հոգաբարձութեանց ջանքերուն, գոհացուցիչ եղած է միշտ։ Իր ելմտացոյցը պրեթէ չաւասարակշոււած է ամէն տարի։ Առաջնորդաբանի հանդէպ ալ պարտաճանաչ ողի մը հետզհեաէ չեշտուածէ, բոլոր պարտաքերը վճարուած են, վճարումները կանոնաւորուած են, եւ մասամբ մեղմած են մեր տնտեսական գժուարութիւնները։

Այս եկեղեցւոյն մէջ մասնաւոր հոգածութեան առարկայ եղած է միշտ եկեղեցական երգեցողութիւնը։ Աւելցած է իր կանոնաւոր դպրախումբը, զոր վարած է նախարարէն Պ. Ռ. Տիգրանեան գոհացուցիչ ձեռնհատութեամբ։ Տնտեսական պատճառներով անոր հեռանալին վերջ հովիւը փոյթ տարած է լեցնելու պակասը։ Իսկ այս տարի պաշտօնի կոչուած է երաժշտագէտ Պ. Փրոֆֆ Գալֆայեան, որ սկսած է մարզել աւելի ստուար խումբ մը իր իսկ հեղինակած եւ արուեստական արժէք ներկայացնող պատա-

թողդի երգեցողութիւններով։

Եկեղեցական բարեղարգութեան համար բարենախանձ տղի մը չէ պակասծ իսպան Հոգաբարձութեանց եւ ժողովուրդին մօտ։ Փողերգեհոնի մը (pître organ) զետեղումը եկեղեցին մէջ եւ եկեղեցւոյց շնչքին ամբողջական ներկումը կուտան առողջ համելի առացոյցը։ Առաջինը Պ. Յակով Գալոյեանի անհատական նույիրատուութեամբ եւ միւսը ժողովրդային դրանդութեամբ, այն ալ անտեսական այսպիսի դժոնդակ պայմաններու տակ հաշառաթրապէս արժանի են դնահատութեան եւ օրհնութեամբ չորչակալութեան։ Անշուշտ այլապէս պիտի զնահատէինք եթէ նիւթական այս դրանդութիւնները տրամադրուէին առելի հրամարական ձեռնադիներու։ Ասոնցմէ մէկին է, օրինակ, եկեղեցւոյ ներքնուրահը անհրաժեշտ փոփոխութիւններով եւ յարդարանքներով։ Հայ վարժարանի եւ Կիրակորեայ գպբոցի համար վերածել առելի նպատակոյարմար յարկի մը, եթէ ներկայ պարագանները չեն թոյլատը փեր ունենալու առանձին չինք մը պահանջուած յարմարութիւններով։

Եկեղեցական Տիգրիսին կեղրոնական այս թիւմին մէջ, իրեւա հոգեւոր արժէքներու մէկ յայտաքրարը այս շրջանակին ընդհանրապէտ, մեր քառամենայ պաշտօնակարտութեան ընթացքին ալ պահնեց իր եռանդը, շարունակեց իր գործունէութիւնը, չանաց լայնել իր դաշտը, առիթներ ստեղծեց լոկու օգտակար թերադրութիւններ եւ դիտողութիւններ, հրաշանգիչ ու շնչիչ դաշտիօսութիւններ Հովիւին եւ մեր կողմէ պարբերար։ Եթէ բարոյական էական հակառակութիւնը այս օգտակար Միւութեան շկրցաւ բոլորովին հաւասարի իր նիւթական ջանքերուն, ատիկա պատճառ մը չէ որ առաջնորդող ձնուքերը հետզհեաէ առելի չժրանան ու սրտերը չարիստան վաղուան լաւադոյնին ու կատարեալին համար։

Որբախնամ Մարմինը, ծնունդ անշուշտ ժամանակի մը պահանջին, ամուր փարեցու իր որդեկրած նպատակին և յանձնառութեանց, հակառակ ներկայացող նոր պայմաններու՝ որոնք կրնային այլապէս արդիւնաւորել եւ օգ-

տակար հանդիսացնել կազմակերպութեան ողին, ջանքերն ու գոհողութիւնները: Գովեստի արժանի այս Մարմինը, շինած իր որոշ աւանդութիւնը, շարունակեց ու կրչարունակէ հաւատարիմ մնալ իր նպատակին եւ անունին: Կ'ապրի ու կը գործէ, անոնցմէ՛ միայն ստանալով իր նուիրումի ներշնչումները: Բատ էութեան համաձայն, բայց ըստ ձեւին տարակարծիք ըլլալով մէկտեղ այս Մարմնին գործունէութեան, եւ մեր ըմբռնումը պարզած ըլլալով հանդերձ հրապարակային հաւաքոյթի մը մէջ, չդանդաղեցանք տալու իրեն մէր բարոյական օժանդակութիւնը, քաջալերելով իրենց ձեռնարկները՝ երբ հարկ կը տեսնուէր:

Երիտասարդաց Միութիւնը, կազմուած 1929-ին, Հոգաբարձութեան հակողութեան տակ, կ'ապրի իր թոթովանքի չըջանը: Շարժումը, զոր անցոյց կուտայ, մխիթարական է: Բայց ան կը կարօտի իմաստուն ուղղութեան եւ քաջալերութեան: Ժամանցասիրութեան (good-time) բնադրն անոնց մէջ անհրաժեշտ է որ բարեխառնուի ինքնադաստիարակութեան եւ նկարագրի մշակման գիտակցութեամբ: Նպատակի անտեսում եւ վրիպում մը պիտի ըլլայ եթէ երիտասարդ եւ խոստմնալից այս ոյժերը անկարող ըլլան իրենց ընկերական համախմբումներուն մէջ դոյցնել մէր ազգային-եկեղեցական առանդութիւններուն հետ անբոնազրութէն հաշտ առողջ ողի եւ շունչ: Ասիկա զժուար, բայց բացարձակապէս անկարելի չէ: Երիտասարդաց Միութեանց Համագումարը, որ Ֆրէզնոյի Միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ֆրէզնոյի մէջ 1930 Մայիսի ընթացքին, եւ ուր հրաւիրուած ու ներկայ գտնուած էին նաեւ Ֆրէզնոյի եւ Սան Ֆրանսիսկօնինտի հոգեւոր Հովիւոր Հովիւները մէջի հետ, տուաւ մեղի տարտամ, ստոյգ է, բայց յօւսագրիչ պատկեր մը: Կը մընար, եւ մասնաւորապէս Հովիւներու վրայ պարագ կը ծանրանար, այդ պատկերը ասափճանաբար գարձնել աւելի որոշ եւ աւելի բավանդակալից: Այդ պատկերը առ նրանց ցոյց կուտար թէ մէր նորահաս երիտասարդութիւնը կորսուած տարր մը չէ բացարձակապէս, այլ նոր

մըն է ան, որ կը կրէ ժառանգական յատկանիշներ, ոմանք սրբագրելի եւ ուրիշներ մշտկելի: Այս արժէքաւոր գործն է որ պիտի կատարեն պատասխանատու առաջնորդները: Քանի մը ձեռնարկներ այս Միութեան կողմէ, որչափ ալ սովորական եւ ընկերական, մենք գիտեցինք սիրողաբար, տեսնելով հոն երևան բերուած նախանձախինդրութեան տակաւ փթթում մը ցեղին արժէքներուն վերաբերմամբ: Անյիշատակ չենք ուղեր թողունաեւ անոր փութկոտ ընդպառաջում մեր թերագրութեան՝ յիշատակի նուէրով մը եւ պատշաճ ուղերձով մը չնորհաւորելու երուսաղէմի նուրընտիր Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Ս. Արքեպիսկոպոսի գահակալութիւնը: Ասիկա մէկն էր այն միջոցներէն՝ որոնցմով կ'ուղենք մէր նոր սերունդի հետաքրքրութիւնը դարձնել դէտ ի մեր հին ու նոր ժառանգութիւնները: Նոյն թելագրութիւնը եղաւ նաեւ կոս Անձելոսի եւ Սան Ֆրանսիսկոյի Միութեանց իրենց Հովիւներուն միջոցով, յանուն կիլիկիոյ զոյգ Հայրապետներուն՝ իրենց անուան տօնախմբութեան տոփիթով: Ֆրէզնոյի Միութեան քայլը, սակայն, մնաց մինակ, եւ արժանացաւ երուսաղէմի Ս. Պատրիարք Հօր զնահատական գողտրիկ օրհնագրին՝ զոր անզիկերէն թարգմանութեամբ մէկտեղ յանձնեցինք Միութեան, այդ առիթով մէր կողմէ ալ անզիկերէն թելաղբական եւ քաջալերական գրութիւն մը կարդալով: Պատճառ մը չունինք մտածելու թէ միւս Միութեանց ակամայ զանցառութիւնը չի կրնար դարմանուիլ ոյլ առիթներով:

Հայ Արիներու Ակումբը (Boy-Scout), որ մաս կը կազմէ ամերիկան նոյնանուն կազմակերպութեան, ճանչուած է Ֆրէզնոյի եկեղեցոյն, Ս. Երրորդութեան անունով եւ եր փորձերը կը կատարէ անոր ներքնարահին մէջ, Պ. Վահան Խոկնտէրեանի առաջնորդութեամբ: Յաւալի է սակայն որ այս ձեռնարկը չէ գտած արժանաւոր ընդունութիւն եւ զնահատանք ծնողքներու եւ պատանիներու կողմէ:

2 - ԱՐԱ ԱՆՁԵԼԸ — Լոս Անձէլս թուական արժէքով եր կը ու բգն է մէր Թեմերուն մէջ: 1,238,048

բնակչութեան մը մէջ չափագանց ցրուած 600-650 տուններէ, կամ 3000-3250 անձերէ եւ աննման տարրերէ բաղկացած հայութիւն մը կը կազմէ այս թէմբք: Դժուար չէ մակաբերել թէ իր Փիղիկական պատկերին ոչիս հոգեբանականն ալ յոյժ մտահոգիչ է: Եկեղեցին, Ս. Մաշ, կառուցւած 1923-ին, իր կիրակնօրեայ ուլուարկան պաշտամունքներով, կը համախմբէ իր մէջ Շուշարկան սակաւ համեմատութեամբ ժողովուրդ: բաց ի զիսաւոր տաղաւարներէ, որոնք կը հրաւիրեն, ինչպէս ամէն տեղ, մեծ բազմութիւն:

Հաւասարակշունչու համար եկեղեցին նիւթարկան մատակարարութիւնը, ջանքեր չեն խնայուած չողարարձութեանց կողմէ: Բայց տնտեսութեան այս աշխատանքին մէջ իր ակնկալուած կշիռը չէ ունեցած դժբախտարար առաջնորդարանիս համար սահմանուած բաժինն ալ նոյն համեմատութեամբ հայթայթիւր մտահոգութիւնը: Ասոր համար Առաջնորդարանիս ելմտացոյցը միշտ հանդիպած է դժուարութիւններու: Այսօր Լս Անձէլըս անցեալէն տակաւին կը պարտի մտաւորապէս 700·00 տոլար եւ ի հաշիւներկայիս վճարած է ոչինչ: Առաջնորդարանիս միջոցով այս ապարուան ընթացքին հաւաքուած \$150·00 եւ Հագարարձութեան կողմէ ուզարկուած 50·00 տոլարը, ընդ ամէնը 240·00 տոլար, անցած է անցեալ տարիներէն մնացած 950·00 տոլարի պարտքի հաշույն: Այս զանցառութիւնը, որուն պատասխանատուութիւնը համելի չէ մեզ մատնանշել, մէծապէս կը խանգարէ Առաջնորդարանիս ելմտական հաւասարակշունչութիւնը: Մեզի անձանօթ չէ եւ մէնք անտարուերութեամբ չենք դիտեր տնտեսական տագնապի ծանրութիւնը, որուն մատնուած է՝ բոլոր թեմերուն հետ՝ նաև այս թէմի ժողովուրդը: Կը խորհինք սակայն թէ հասարակաց հիմնարկութեան մը հանդէպ, որպիսին է Առաջնորդարանը, եւ որ թէմերու ներգանակ ու յօժարակամ ձեռնտուութեամբը կը դանէ իր ամբողջութեան եւ արդիւնաւոր գործունէութեան երաշխաւութիւնը, քիչ մաւելի պարտաճանաչ տրամադրութիւն այլապէս պիտի կրնար յաղթել դժուարութիւնները:

Տարեկան 1-1·50 տոլարի զոհողութիւն մը միջըն հաշուով իւրաքանչիւր տունէ Առաջնորդարանիս մատակարարութեան համար, չենք կարծեր թէ աւելիօք պիտի ծանրացընէր ժողովուրդին ճնշուած տնտեսութիւնը. մինչդեռ պիտի ազատէր Առաջնորդարանն իր նեղ դրութենէն: Մեզի համար ցաւալի է երեւայթը, ցաւալի է նաև հոգեբանութիւնը՝ որ ծնունդ կուտայ այդ երեւոյթին:

Չէ կարելի չգնահատել այն ոգին՝ որ կը դիտնայ աշխատանքները գնահատել արքանուոր չափով: Այս տեսութիւններ լս Անձէլըսի 1931-ի Հոգաբարձութիւնը արժանի է բարենիչի, որ կարողացաւ Մնդամ: Ծնդէ՛ ժողովին մէջ լողունիլ տալ յաւելեալ սակերով ելմտացոյց մը եկեղեցին մատակարարութեան համար: Միայն թէ սակի այս անժամանակ յաւերտամը արդարացնող քայլը ըլ տեսնուեցաւ հանդէպ: Առաջնորդարանին՝ որուն հին ու նոր պահանջները մէծ չափով մնացին ու դեռ կը մնան անվճար: Յաւելեալ դումարը Հոգաբարձութեան պիտի ընծայէր լաւագոյն միջոցը մաքրելու հին հաշիւները՝ ոչ նուազ անդանցառելի: Սոյն ակամայ դիտողութիւնը վերաւրանցի բնոյթ մ'ունենալից շատ հեռու՝ անկեղծ ու անվերապահ կոչ մըն է՝ անդրադառնալու մատնանշուած երեւոյթին եւ հոգեբանութեան վրայ, եւ սրբագրելու միեւնոյն անկեղծութեամբ սիալը՝ որ կը հաւատանք դիտաւորեալ չէ, ո'չ ալ հետեւանք ժողովրդային չկամութեան:

Այս թէմին մէջ ազգային-եկեղեցական այլ ձեռնարկներ ալ չեն դաս ակնկալուած քաջալերութիւնն ու յաջողութիւնը: Զայ վարժարանը, օրինակ, միշտ կաղացած է, հակառակ կրթական Յանձնախումբերու կողմէ տարւած ջանքերուն եւ բարոյական զոհողութեանց: 1930-ին կատարուած նախափորձը՝ մեր թելադրութեամբ՝ զանազան թաղերու մէջ բանալու վարժարան-սրբահներ, ըլ պակուեցաւ յաջողութեամբ: 1931-ին կազմուած կրթ. Յանձնախումբը, որ կը կրէր համազային բնոյթ, իր ձեռքն առնելով ու վարելով գործը նոյն ուղղութեամբ, իր առաջին քայլերուն մէջ եղաւ աւելի բարեյալով:

Բայց թէ՛ առաջին եւ թէ՛ այս շրջաններուն մեր եկեղեցին ի վիճակի չեղաւ կատարելու իր նիւթական յանձնառութիւնը, բարոյաւրաւմի մատնելով՝ գործող Մարմինը՝ Մեղադրանքի բաժին մ'ունի անշուշտ մեր ժողովուրզն ալ, չնորհիւ իր անտարբերութեան չլարենալով գնահատել կարեւորութիւնը այս համեստ ձեռնարկին՝ նիւթական ու բարոյական բացառիկ զոհողութիւններով։ Շետակ չէ անշուշտ 200 փոքրիկներ, որոնց թիւը սակայն հետպհետէ զղալապէս իջաւ գժրախտաբար – համախմբը ած զանազան թաղամասերու սրաշներուն մէջ հայերէն լիզուն սորվելու եւ հայեցի ոգին լմբռնելու համար չսփակ մը, զրկել այս փոքրագոյն առանձնաշնորհումէն։

Գալով Կիրակիօթեայ Դարպոյին, ամօթահար ենք խոստովանելու թէ այդ ուղղութեամբ գրեթէ ոչինչ կրցած է ընել մեր եկեղեցին այս թեմին մէջ։

Եկեղեցակը Տիւրիւնը պահոծ է իր գոյութիւնը եւ տարած ընթացիկ աշխատանքներ։ Ջինք շարժող ոյժը, սակայն, չէ կրցած հարթել այն խոչընդուները՝ որ միջավայրէն եւ ընդհանուր հոգեբանութենիւ կուգան հաւասարապէս։ Պատղափարական ներշնչումները գժուաթ թէ թուիչը տան հոգիներու որոնք նիւթական մը տահողութիւններու թանձր թեւերուն մէջ ևն ուզմուած։ Անոնց բարի արամագրութիւնները կրնան բարձրացնել իրենց գործելու եռանդն ու աշխատանքի որակը՝ եթէ առաջնարդող ձեռք մըլլայ միշտ անոնց հետ։

Երիտասարդաց Միւրիւնի կայ ու կը մնայ։ Պեկավարող ոյժ մը, իր բարի տրամադրութեան հետ միացնելով ծանօթութիւնը նոր սերունդի հոգեբանութեան ու ձբդուամներուն եւ մեր հոգեկան արժէքները ասոնց հետ հաշուեցնելու արուեստին, պիտի կրնար ստեղծել աւելի հետաքրքրութիւն, ովեւորութիւն եւ զիտակցութիւն։ Ինչպէս ամէն տեղ – եւ ամէն տեղ Ամերիկայի մէջ –, մեր այս երիտասարդներուն մօտ ալ երևան կուգայ չեշտուած չափով ժամանցասիրութիւնը, թեթեւորէն զիտելով Միւթեան կերունական նպատակը՝ որ առաջինին բացարձակ ժխտումն ըլլալէ հեռի՝ զայն պարկեցութեան սահ-

մտնին մէջ ղահող ողջմիտ ժամառիրութիւնն (եկեղեցամիրութիւնը) է։

Անյիշատակ չենք թողուր երիտասարդաց այլ Միւռթիւն մը, որ պարբերաբար փորձեր ու ձեռնարկներ կ'ընէ աղզ սղի արծարծելու Եւ իր անդամներուն, Եւ համայնքին մէջ։ Ցաւալի է, սակայն, որ թոյլ է բարոյական կազը Միւռթիւն անդամներուն միջնեւ, եւ աշխատանքները ո՛չ կանոնաւոր ու բովանդակալից։ Անհրաժեշտ է որ բարի իղձերն իրենց մկիչ ոյժն ունենան կամքին, հասկացողութեան, հաւատքին եւ ղոհողութեան ողիին մէջ։

Հոն կայ նաև Անդրանիկ դերասանախումը մը, որ ստեղայն չի դաներ արժանաւոր զնահատութիւնն ու քաջակերութիւնը՝ հայլցի արժէքով գեղտրուեստական բեմ որ մշակելու եւ ապրեցնելու համար ո՛չ միայն այդ շրջանակին՝ այլ եւ ամրող Պալիփոռնիոյ մէջ։

Մեր դիտողութիւնները, կատարուած այս բաժնին մէջ սրտցաւօրէն, ուրացումը չեն երեք անհատական այն ազնիւ բնագոյներուն, իղձերուն եւ արժանիքներուն՝ որոնցմով օժտուած է անտարակոյս նաև այս թեմի համայնքը, եւ որոնք, սակայն, ընկերային յայտարարի մը վերածերու պայմաններն ու ձեռքը կը պակախ։ Եթէ այդ ձեռքը մերն է, – ու թերեւ չափով մը մերն է, պայմանները կ'սակեղծուին միջավայրով, ժամանակով, ժողովուրդի եւ անոր ներկայացուցիչներու գործակցական, զոհարերող ու հաւատաւոր ողիով։ Ամենազօր աջն իսկ՝ ա՛յլ ձեռքերու բարեյօժար օժանդակութեամբ կարող է վերցնել ծանրութիւնը իր պատախանառութեան։

3. ՖԱՌԻԼԲԻ – ինչ որ բախն ֆրէկնոյի Հոգաբարձութեանց գործունէութեան, նոյնը կարելի է կրկնել ժառըրի Հոգաբարձութեանց աշխատանքներու մասին։ Պարտաճանաչութեան նախանձախնդրութիւն մը առաջնարդող ողին եղած է նաև ասոնց։ 7,185 բնակչութեան մէջ հազիւ 200 տուներէ, կամ 1000 այլերնակ անձեւէ բաղկացած այս թեմը, արդարեւ փոյթ ունեցաւ միշտ պահելու գործունէութեան չափ մը եւ որակ մը՝ որոնք կարելի է ըսել թէ ուղիղ համեմատական էին տուեալ սեղմ պայ-

մաններուն և շարժման մէջ եղող ոյժերուն։ Մէկ շաբի եւ մէկ կըխով արդարութիւնը չպակսցաւ իրեն ալ ինչպէս շատերուն, իր գերարերումին մէջ հանդէս թեմի եւ Առաջնորդարանի օրինական պահանջներուն։ Անի իր սեփական եկեղեցին, Ս. Գր. Լուսաւորիչ, կառուցուած 1910-ին։

Եկեղեցաւէր Տիկինաց Միութիւնը, այստեղ, եղաւ լաւագոյն ու տեւական յեցարանը Հոգաբարձութեանց։ Արդարեւ ան ամէն հնարաւոր միջացներով, բարյական եւ նիւթական զոհողութիւններով դիւրայուց եկեղեցւոյ մատակարարական գործը։ Հովիւտատան նարոգութեան մէջ ան բ՛րաւ իր կարեւոր մասնակցութիւնը։ Բաց ի այս, առիթներ առեղծեց ներքին բարեկամական եւ ընտանի ըլքումներ յառաջ բերելու համայնքին մէջ։ Հետամուտ եղաւ, ինչպէս իր քոյր Միութիւններէն ոմանք, չինիչ զեր կառարելու տոռներէն ներս։ Մասնաւոր նախանձախինդրութիւն ցոյց տուաւ քաջալերելու հայ վարժարանը՝ որ մնաց միշտ իր եւ Հոգաբարձութեան գուրզուրանքի առարկան։ Ի պատիւ այս գործակցութեան պարտաւոր ենք մասնանչել այն արթնութիւնը՝ որով այս թեմը դիտցաւ զնահատել ուսուցչական բազմամեայ գործառութիւնն ու ձևնհատութիւնը։ Առաջնորդարանիս քարտուղար Պ. Գուրգէն Տէր-Վարդանեանի, կոչելով գայն ուսուցչական պաշտօնին։ Այս գնահատումը տուաւ ակնկալուած արդիւնքը, որչափ կարելի էր սպասել անցուշատ 52 աշակերտներով զրադարձ միակ ոյժէ մը, որուն կ'օժանդակէր ճիշճան տեղույն Հովիւր՝ երգի վարժութիւններով։ Այս կարդագրութիւնէն ալ առաջ, սակայն, թեմիս հայ վարժարանը կատարած է իր օգտակար դերը բարի գործակցութեամբը մէր Հովիւրն եւ Հայ-բողոքականաց Հովիւր Պատ. Մ. Կ. Մանաւեանի։ Այս Միութիւնը փորձեր ըրած է նաեւ միշտ ինքնարդարգացման՝ դասախոսութիւններու միջոցով, որոնք անդի ունեցած են Հովիւրի եւ մէր կողմէ։

Երիտասարդաց Միութիւնը ոչ նուազ ցոյց տուած է գովելի եւ գործնական հետաքրքրութիւն մը եկեղեցի շուրջ։ Որչափ ալ ուղղութեամբ առերեւութառէս ան-

կալս, այլ իր ողիով միացած է եկեղեցւոյ պաշտօնական Մարմնուն։ Կիրակնօրեայ գլորոցը, զոր տարիներ շարունակ վարած է անձնութիւննեամբ Պ. Անուշաւան Տէր-Մկրտիչեան, այս Միութիւնը այժմ առած է իր ձեռքիցուն մէջ։ Նոր ոյժեր, թէեւ տոկային անվորձ, բայց եւ անդուն, կր ջանան մթնոլորտն ընծայել հասկունալի, հետեւարար եւ հանձելի։ Բաղմազատկուած է աշակերտութեան թիւը ընտրին այս ուղղութեան՝ որ միջոցվայրի հարկադրանքն է եւ ձեռնարկին գործնական պահանջը։ Այս Միութեան կը պարտինք զարժարակ, եւ մասնաւորապէս իր վարիչին՝ Պ. Մկրտիչ Քէնտէրեանի, դպրուտմբի մը կարգման թիւնը՝ որ իր բարառաւայթեամբն ու կանոնաւոր ոչխատանքներով կաւելցնէ Հովիւր վայելքը եկեղեցաօքներու եւ կը մշակէ եկեղեցաբարձութիւնը իր անդամներուն մէջ։ Առանձին նուազախումբ մը նոյնպէս իր այս տարուան պատուղն է։

4.- ԱՅՆ ՑՐԱՆՑԻՍԿՈ-1927-ին սովորնաւորուած եւ 1928-ի սկիզբները ծնունդ առած թեմ մը : 200 տուներէ կամ 1000 անձերէ բաղկացած ժողովուրդ մը, ցրուած 634,394 հողիներէ բաղկացած բնակչութեան մը մէջ։ Եկեղեցին սեփական շնէք զուրկ՝ վերջերս իր բարոյական կաղմակերպութիւնը՝ համայնքի համաձայնութեամբ՝ կոչուած է Ս. ՆերՍէ Շնորհանութիւն։ Եկեղեցի Յաւալի է նշել թէ այս թեմի աղջային-եկեղեցական ողեւորութիւնը չկրցաւ պահէլ իք սկզբնական ո՛չ թափը եւ ո՛չ ալ շունչը։ Հովիւր, Հակոբոսկ իր կարգ մը տառաւելութիւններուն, չունեցաւ սակայն բոււական իմաստութիւններուն, համարագը բարձրութիւն՝ դառնալու հաւասարակը ուղութեան մէտր եւ առաջնորդող ոյժը համայնքին Հովիւրնութեան։ Խնճն իսկ գուրիկ ըլլարով Հայաստ. Եկեղեցւոյ վարչական ողիով դաստիարակուած եւ խաղաղատէն կարգագը, արհամարհու՝ կարգապահական պահանձնական իշխանութիւնը եւ եկեղեցական իշխանութեանց հանդէս, ո՛չ միայն բարոյական ինքնաստանութեամբ մը մերկացաւ ինքնին իրապէս Հովիւրական կոչուածի չորհներէն, հարկադրելու եկեղեցական իշխանութիւնները ցաւակցարար

լուծելու իր կարգը իրաւապէս, այլ նաեւ վորձեց ի զւը
եւ շարունակեց յամառօրէն երկպառակել միութեան եւ
ինքնամփոխման կարօտ մեր ժողովութը: Փորձը թէեւ
վրիպեցաւ իր ակնկալած նալատակէն, բայց ոչ սակաւ
զբաղեցուց Առաջնորդարանս, դժուարացնելով մեր ձեռ-
նարկները՝ խաղաղ գործունէութիւններէ մը վերահաստատե-
լու: Առժամանակեայ կարգադրութիւններէ վերջ չովուա-
կան պաշտօնի կոչուեցաւ 1930 Սեպտեմբերին Արժ. Տ.
Պետրոս քահանայ Յակոբեան: Սա իր վատահելի նկարա-
գրովը եւ հոգեկանիմացական լուրջ մշակութեամբը կը
խոստանար դարմանել բարոյական վէրքը: Մեր յոյսերը
չմնացին անպահկ: Սան Ֆրանսիսկօ իր նոր Հովհեով,
Հովհարարձութիւններով եւ համայնքին երեւան բերած
ուղղամտութեամբն ու կորուամտութեամբը, մտաւ նոր
շատիդի մը մէջ եւ վերստացաւ իր բնականոն վիճակը:

1928-1930-ի ըրջանը, թէեւ այսպէս փոթորկուած,
չանցաւ բոլորովին ամուլ: Խաչիկ Գոռովեան, գեռ քահա-
նայ, ունեցաւ իր օգտակար աշխատութիւնները: Ասոնչմէ
զիմանալուն էր հայ լեզուի ըստուցումը: Որոշ չէնք ըսլալով
ան կանոնաւոր այցելութիւններով բաւական թիւով տու-
ներու մէջ հայերէնի դասը պատցուց: Հայ վարժարանը,
սակայն, առանձին չէնքի մէջ փոխադրուած, չունեցա-
նոյն յաջողութիւնը: 1931-ին կարելիութիւններ դակսե-
ցան վերսկսելու հայ վարժարանը:

Նկեղեցակը Տիկնաց Միութիւնը, որ նախորդ ըրջանին
մէջ եղած էր միշտ երերուն, վերջին ըրջանին վերակադ-
րուեցաւ աւելի ամուր կավերով: Այժմ մանաւանդ սկսած
է գործել գնահատելի եռանդով եւ առաջադրութիւններով
Բարի նախանձէ շարժած՝ ան առաւ գործնական քայլ մը
եւ ունեցաւ իր Կիրակնօրեայ դպրոցը, Եպիսկոպոսականց
և կեղեցին կից սրահի մը մէջ, որը պիտի կատարէ նաեւ
հայ վարժարանի դերը: Վարժ Տիկին մը կը վարէ գործը:

Երիտասարդաց Միութիւնը կազմուեցաւ այս ըրջանին
և կը թուի բաւական հիմնաւոր: Ան իր զիմանալու ոյժն ա-
ներչնչումը կ'ասանայ թէմին Հովհեէն, որուն անծանօի
չեն անդամներու լեզուն - անդլերէնը - եւ անոնց հոգերա-

նութիւնը: Իր պարբերական դասախոսութիւնները, ո-
րոնք կը բարեխառնեն երիտասարդներու բնական եւ մերթ
չափազանցուած հակամիտութիւնները ընկերական ժա-
մանցներու, կ'ունկնդրուին հաճոյքով: Աստիճանական
յառաջդիմութեան մը նախանշանները կը դիտենք զոհու-
նակութեամբ:

Մեծ գոհունակութեամբ պէտք է արձանագրենք եւ
մասնաւոր զրութեամբ ալ արդին զնահատած ենք - աղ-
գային նախանձախնդրութեան տյն անմեռ ողին՝ զոր ե-
րեւան բերաւ այս Միութիւնը, դործակցութեամբ տեղ-
ւոյն Բողոքական եկեղեցոյ Զանից Միութեան և. Բ.
Բ. Միութեան Կրտսերաց Լիկային, իր յոյժ պատաւարեր
մասնակցութեամբը Շրայնը ըներուու տարեկան տօնահան-
դէսին ի Սան Ֆրանսիսկօ այս տարի Յուլիսին:

Արտաքին և ներքին պայմանները մնացին միշտ աննը-
պաստ այս թեմի բարոյական եկեղեցին օժտելու նաեւ
նիւթեական չէնքով մը, հակառակ ընդհանուր փափաքին
եւ բարենախանձ տրամադրութեան:

5 - ՕՔԼԻՆՑ - Սան Ֆրանսիսկոյի դրացի այս թեմը կը
հաշուէ հազիւ 70-75 ընտանիքներէ բաղկացած հայութիւն
մը՝ Մայր Եկեղեցոյ զաւակ, 366, 172 բնակչու-
թեան մէջ: Մինչեւ 1930 Օքլինտ քաղաքը ունե-
ցած ոչ Եկեղեցի եւ ոչ ալ սեփական Հովիւ: Առաջնոր-
դի եւ Առաջնորդարանի կողմէ նշանակուած եկեղեցա-
կաններու պարբերական այցելութիւններով կատարուած
է համարնքի հոգեւոր մատակարարութիւնը: 1929-ի ըն-
թացքին առժամանակ հովուութիւնը վարած է Արժ. Տ.
Թէոդորոս Ա. քչնյ. Խոսհակեան, որ երեք շարաթը ան-
դամ մը այցելած, պատարագած եւ քարոզած է: 1931-ին
Սան Ֆրանսիսկոյի հետ Օքլինտն ալ ունեցած է իր ընտր-
եալ հովիւր յանձին Արժ. Տ. Պետրոս քչնյ. Յակոբեանի:

Եկեղեցւնէր Տիկնաց Միութիւնը այս թեմին մէջ ըս-
կիցրէն ի վեր իր գոյութիւնը պահպանող եւ հնարաւոր
արդիւնք ցոյց տուող կազմակերպութիւնն է եղած Հովհա-
րածութեանց կողքին: իր գործունէութիւնը արժանի է
գովեստով յիշատակութեան:

Երիտասարդաց Միութիւնը կազմուած է այս չըջանին, դժբախտաբար ռակայն չէ կրցած ըլլալ յարատեւ: Վերակազմութեան համար փորձեք ծրագրուած են, դործադըրութեան համար սպասելով յարմարագոյն առիթի մը:

Զախողած է նոյնպէս հովիւն տան մէջ բացուած ևայ վարժարանի նախակորձը:

Կիրակնօրեայ Դպրաց չկայ եւ չէ եղած:

Սմէնէն միշտարական կէտը այս թեմին համար եւ գընահատութեան իսկապէս արժանի այն վճռական քայլն է՝ զոր առաւ համայնքը սեփական եկեղեցի մը ունենալու համար: Շէնքը սրացած դիրքի մը վրայ եւ յարմար կառուցուածքով, գնուած է արգէն 4,500.00 տուարով, ուրուն 2,500.00-ը վճարուած կանխիկ: Փոքրիկ նորոգութիւն մը եւ հայկական սճով խորանի մը յաւելումը պիտի դարձնէն չէնքը կատարելապէս նորատակայարմար եւ, կակնկալենք ազրիւր մը նոր ոգեւորութեան եւ բարոյական շինութեան: Ս. Վ.Ա.Ր.Դ.ԸՆ. Եկեղեցին այսպէս մեր թեմական եկեղեցիներու թիւը կը բարձրացնէ վեցի, եւ կը ներկայացնէ երրորդ լաւագոյն չէնքը ֆրէզնոյի եւ Լառ Անձէլըսի եկեղեցիներէն վերջ:

6.- ԵԳԵՆՄ.- Եղեմ իր չըջակալքով բնակավայրն է ուռ 100 տան չափ այգեպաններու: Պարկիչտ աշխատաւորներ ինչպէս ընդհանրապէս մեր բոլոր համայնքները, անոնք դիտցած են իրենց համեստ, բայց՝ համեմատած իրենց տնտեսական կացութեան հետ՝ առան զահարերութիւններով պահել իրենց Ս. Աստուածածին եկեղեցին, չինւած 1911-ին, եւ հայ վարժարանը՝ երկու կերպոններու մէջ, Եղեմ եւ կոչըն: Վերջերս ունեցաւ նաև իր Կիրակօրեայ դարոցը, գոր հայ վարժարանին հետ կը կառավարեն գովելի նուիրումով Տէր եւ Տիկին Յ. Նազարէթեան:

Հոգաբարձութիւններ եւ Եկեղեց. Տիկինաց Միութիւն ըրած են եւ միշտ կ'ընեն իւնոց կարելին հոգեւին՝ եկեղեցին չուրջ բալրուած պահելու համար ամբողջ համայնքը եւ չը թողլու որ տկարանայ անոր մէջ հայրենի աւանդութեանց հանդէպ բարեկայտիկ գուրգուրանքը: Այս թեմը ատեն մը մնացած անհովի, ընդունած է պար-

բներաբար կանոնաւոր այցելութիւնները Առաջնորդին: Հոգաբարձութեան եւ ժողովուրդին գրական ջանքերը ունենալու սեփական հովիւ՝ ճախողեցան: Այս նպատակով արամագրուած կարենուր զումտտր մըն ալ 700 տոլար, փըճացաւ ի զուր: Հովիւր, որ հաւիրուած էր, որուն իբր ճանապարհածախ ուղարկուած էր այդ գումարը եւ որ Ամերիկան կառավարութեան կողմէ ետ ճամբուած էր Ներ Եորքին իրը նօ պօնօ, չվերագրածուց զայն: Այժմ Երկրորդ տարին է որ Թեմին հովուութիւնը կը վարէ Տ. Վարդան քննյ. Դաւիթթեան, մատակարարելով ծիսականարարուական բնոյթ կրող հոգեւոր պէտքերը նոյն համայնքին:

Չունի Երիտասարդաց Միութիւն, վաենզի ցանցառ է թիւը Երկու սեռէ Երիտասարդութեան, եւ կը սպակսի ճանաւանդ այս ուղղութեամբ կաղմակերպիչ ու վարիչ ոյժ:

Եկեղեցին անկախ, ընկերային ծառայութեան նկրպատութիւն բարդութիւն մերթ կրթական դործին ալ սատարող կալմատութիւն մըն է Յառաջիմասիրաց Միութիւնը Վայսլիայի մէջ, որ մաս կը կազմէ Եղեմի թեմին:

Եկեղեցւոյ եղեցողութիւնները կը վարեն քանի մը եկեղեցական աղքայիններ: Դպրախումբ չկայ:

7.- ԲԻՏԼԻ.- Փոքրիկ թեմ մը այս ալ, հազիւ 90 տուն հայութեամբ, 2587 բնակչութեան մը մէջ:

Իր ճակատաղիրը չէ եղած ժամուն: Զէ ունեցած կանոնաւոր Հովիւ: Արժ. Տ. Արսէն քննյ. Թորոսեան մէկ տարի միայն պաշտօնավարած է, 1930-ին: Երկուստեք անհամաձայնութիւններ հարկադրած են զինքը հեռանալու: Թեմը իրմէ առաջ եւ վերջը մնացած է անհովի եւ զեկավարուած է ուղղակի Առաջնորդականութիւններ կողմէ: Բարեհնորհ Պօլոս Սրկդ. Վարդանեան ջանացիր է բաց պահել եկեղեցին Կիրակի օրեր, արտօնուած ըլլարով յարմարագոյն երգեցողութիւններով գոհացում տալ զոնէ չափով մը բարեկայտական պահանջներու: Իր սեփական եկեղեցին է Ս. Սահակ-Մեսրոպ, կառուցուած 1924-ին:

Բիտլի անկարող եղաւ գնահատելու գործնականութիւ-

նը մեր թէլադրութեան[«] Եղեմի հետ միացած ունենալու մէկ հովիւ յանձին Յովհաննէս Սրկդ. Սիմոնեանի, որ իր որոշ պատրաստութեամբը յարմարագոյն անձն էր այս պաշտօնին համար : Կորսուած այս պատեհութիւնը հետզհետէ աւելի դժուարացուց թէմին կաղմակերպշական եւ վարչական աշխատանքները :

Առաջնորդի եւ իր կողմէ նշանակուած անձերու պարբերական այցելութիւնները անբառական էին անշուշտ թեժական գործերը զնելու իրենց բնականոն ընթացքին մէջ : Այժմ, ժամանակէ մ'փիկը տեղւոյն Հոգաբարձութեան առաջարկութեամբ, ֆառուլըրի Հոգաբարձութեան համաձայնութեամբ եւ Առաջնորդարանիս հաւանութեամբ ամբան անդամ մը հոն կ'այցելէ Ֆառուլըրի Գեր . Հովիւը . կը պատրագէ ու կը քարոզէ : Այս կիսամիջոցն ալ սակայն ցաւին արմատական դարմանը չէ : Ներկայ տնտեսական տաղնապան ալ աւելի կը կնճռուէ այս թեմի եկեղեցական հարցը եւ գմեզ կ'ընէ մտահոգ :

Իիտլին ունեցեր է միշտ իր Հոգաբարձութիւնը, որ ըրեբ է իր կարելին, ըրեբ է ինչ չափով որ օժանդակիւ և ինքը ժողովուրդը : Այս օժանդակութիւնը դժբախտաբար եղած է չառ անբաւաբար :

Եկեղեցաւէր Տիկնանց Միութիւնը նոյնպէս անփոյթ չէ գտնուած բոլորովին իր պարտակաստարութեան մէջ, իր միս քոյլ Միութիւններուն նման կարմակերպելով զանգան մերի հաւաքոյթներ կամ հանդէսներ, զասախօսական ժողովներ : Ասոնց աջակցութեամբ փորձեր են եղած ունենալու եւ ունեցեր են հայ վարժարան և Կիրակօրեայ դպրոց, որոնց մէջ գործն գեր է սասնձնած անդամներէն Տիկին Եղիսաբէթ Յարութիւնեան՝ իբրեւ ուսուցչուհի : Բայց այս բոլոր ձեռնարկները չեն զտեր ժողովրդային սրտեսանդն քաջալերութիւն : Մնայուն Հովիւի մը պակաս գլխաւոր աղբիւրն է եղած այս դժուարութեանց :

Երիտասարդաց Միութիւն չունի Իիտլի :

Ասոր փոխարէն ունի գպրախումբ մը, որ Երիտասարդ եւ կամաւոր ոյժի մը, Պ. Յարութիւն Արութեանի առաջնորդութեամբ եւ ինքնակասապա-

ռութեամբ կը յաջողի Ս. Պատարագի երգեցողութիւնները ընծայել ըստ կարեւոյն համելի եւ շինիչ : Այս գետնին վրայ 1930-ի Հոգաբարձութեան մէկ փորձը Պ. Փրոփի Գալֆայեանի յանձնելու Դպրախումբին մարդումը, որ չափ ալ դնահասութեան արժանի, վիճակեցաւ միեւնոյն բախտին . զի հաղիւ երկու ամիսներ կարելի եղաւ շարունակել սկսուած աշխատանքը : Ներկայ գպրախումբի անգամները կրնան յարմարագոյն ատաղձները գառնալ ապազայ Երիտասարդաց Միութիւն մը, եթէ թեմն ունենայ իր արժանաւոր մնայուն Հովիւը :

8.- Թիւլիլի - 28 տուն այգեպաններով համայնք մը, ի վիճակի չէ կազմելու առանձին թէմ մը՝ իր բալոր ստորոգելիներով : Զունի սեփական Եկեղեցի եւ Հովիւ : Կ'ընգունի Առաջնորդի եւ երեմն ալ այլ Հովիւներու պարբերական այցելութիւնները : Եթ սովորական հոգեւոր մատակարարութիւնները կը կատարէ եղեմի Հովիւը, եթէ սիէտք ցոյց տրուի : Ունի Հոգաբարձութիւն եւ Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն : Առաջինը կը չանայ, միւսը կը փորձէ գործել : Վերջինին կը պակսի իրերահասկացողութեան գորաւոր ողին . ինչ որ կը չլուսէ ամէն եռանդ եւ կը ձախողեցնէ ամէն փորձ : Արձանագրութեան արժանի եւ ստուգապէս զնահատելի է միայն այն ոգեւորեալ շարժումը, որ այս փոքրիկ թէմին ապահովեց վարժարանի սեփական շինք մը : Այդ նպատակին համար տրամադրուեցաւ 800 սոլարի մօտ գումար մը, որ ի պահ դրուած էր դրամատան մը մէջ : Եւ այսօր Թուլարին ունի գոնէ իր հայ վարժարանը 38 աշակերտներով : Այս Թիւը պատուրեր է 28 անուոր համայնքի մը համար : Բարեհնորհ կարապետ Սրկդ . Տէր-Արիտասակէսեան ստանձնած է ուսուցչի սրաշտոնը, ստանալով միայն Երթեւեկի ծախք մը Ֆըրէզնոյէն Թուլարի : Համեստ եւ գովելի փորձ մըն ալ եղած է նոյն Սարկաւագի կողմէ՝ պատրաստելու փոքրիկ պարախումբ մը եւ վարժեցնելու զայն Ս. Պատարագի երգեցողութեանց :

9.- ԱլդրԱՄէնթՈ - Փոքրագոյնը մեր թեմերուն մէջ : 20-25 տուներ կը կաղմեն մեր եկեղեցւոյ համայնքը : Բաց

ի Հոգաբարձութենէ եւ Եկեղ. Տիկնանց Միութենէ՝ չէ ունեցած եւ չը կրնար ունենալ Եկեղեցական այլ կաղմա- կերպութիւն կամ հիմնարկութիւն։ Ո՞չ Եկեղեցի, ո՞չ Հո- վիւ, ո՞չ Հայ վարժարան եւ ո՞չ Կիրակնօրեալ դպրոց։ Այ- ցելած ենք Երբեմն մենք, Երբեմն Արք։ Տ. Թէոդորոս Ա. քննի. Խամհակեան։ Յանցառաբարտ տեղի ունեցած են ազ- գային Եկեղեցական հանդիսութիւններ ալ, զորս քաջա- լերած ենք անձամբ։ Վերջերս այս թեմը ենթարկած ենք Սան Ֆրանսիսկօ-Օքլէնտի Հովուութեան։ Իսկ Հոգաբար- ձութիւնը վերածուած է Գործակալութեան, որ, համայն- քի իսկ հաւանութեամբ, յանձնուած է Պ. Ահարոն Ալբ- արկեանի։

Տիկնանց Միութիւնը, ժամանակ մը կազմակուած եւ այժմ վերակազմուած, կը փորձէ նոր շարժումներ՝ գաղութին մէջ արթոն պահելու, գևնէ նուազագոյն չա- փով, աղգային-Եկեղեցական դիստրութիւնը։

ՈՒԱՇԽԱԹԸՆ-ՕՐԵԿՈՆ ԵՒ ՄԵՔՍԻԿՈ

1928 Օդոսոսին նիւ Եորքի Հայոց Առաջնորդարանը, իր Վարչութեան որոշումով, Առաջնորդարանիս կը փա- փաքէր փոխանցել Ռւաշինկթիւն եւ Օրէկոն Նահանգները, ուր, գլխաւորաբար Եորթ-Լենտ եւ Սիաթը, ցիրուցան աակաւաթիւ Հայութիւն մը հաստատած է իր բնակութիւ- նը։ Առաջնորդարանս ընդունած էր այդ կարգադրութիւ- նը։ Կը ցաւինք սակայն ըսելու թէ բնաւ պատեհութիւն եւ հնարաւորութիւն չունեցանք այցելելու այդ ըլջանը։

Մեղի Համար բարոյական հաճելի պարտականութիւն մըն էր հետաքրքրութիւն նաեւ այն ցանցառ հայութեամբ՝ որ կ'ապրի Մեքսիկոյի կարգ մը քաղաքներուն մէջ։ Այդ երկամասին մէջ տեղի ունեցած քաղաքական վերիվայ- րութիւնները կարելիութիւն չէին ընծայեր Եկեղեցականի մը՝ ժուար դանելու հուն։ Միայն աւելի խաղաղ ըրջանի մը լուս Անձէլրսի մեր Հովիւը առիթ ունեցաւ անկամ մը այ- ցելու Տիւանա եւ Հովեւորապէս միմիթարելու տեղույն փաքրիկ զաղութիւ, որ կը բաղկանայ, ըստ Հովիւի տուած տեղեկութեան, «Մայր Եկեղեցոյ պատկանող 12 այր և

16 կին մարդերէ, եւ Բողոքական Եկեղեցւոյն պատկանող 8 այր եւ 14 կին մարդերէ, ընդամէնը 50 հոգի»։ 1931 Յունիսի ընթացքին ալ Բրոֆ, Գէորգ Սարաֆեան այցե- լեց Մեքսիկօ քաղաքը, իր հետ տանելով մեր մէկ գրու- թիւնը՝ որով կը թելադրէինք գաղութին օգտուիլ Բրոֆէ- սորի ներկայութիւնին, կաղմակերպուիլ եւ կազ հաստա- տել Առաջնորդարանիս Հետ։ Տերուած տեղեկութեանց համաձայն ժողովուրդի չափազանց ցրուածութեան հետե- անհքով Եկեղեցազէյ կաղմակերպելու ձեռնարկը չէ յա- ջողած։ բայց ատոր վոխալըն կաղմառուած է Հ. Բ. Բ. Մի- ութեան Մասնաձիւղ մը, ինչ որ ոչ նուազ առիթ է գո- հունակութեան եւ տրժանի զնանառութեան։

ՄԵՐ ՀՈՎԻԿԻՆԵՐԻ

Թէեւ ունինք ինը թեր Հովիւներուն թիւը, չորս տարուան ընթացքին, եղած է 5-6, չհաջուելով շըր- ջուն Հովիւր՝ որուն պաշտօնավարութիւնը տեսած է մէկ տարի միայն, 1929։

Ահա ցանիր մեր Հովիւներուն։ —

1. Գեր. Տ. Վարդան Ծ. Վ. Գասպարեան, միարան Ս. Յակոբիանց Վանուց Հայոց Երուաղիչմի։ Ջ տարիիներէ ի վեր կը վարէ Ֆրէզոյի Հայոց Հովուութիւնը։

2. Գեր. Տ. Տիրայր Ծ. Վ. Մարգարեան, միարան Ար- մաշու Դպրեվանքին։ Տանեւմէկ տարիներու պաշտօնա- վարութիւն մունի Ֆառուլըրի մէջ։

3. Արժ. Տ. Թէոդորոս Ա. քնն. Խամհակեան, Համալ- սարանական։ Վարած է Հովուական պաշտօններ ի Ֆրէզ- ոն, Գառուլըր, եւ 1929-ին եղած է ըլջուն Հովիւ Սան Ֆր- անսիսկօ - Օքլէնտ - Թուարի - Սոգրամէնթո թէմե- րուն։ Այժմ անապատօն։

4. Արժ. Տ. Ասովմ Ա. քնն. Մելիքեան, աշտկերտած Երուաղիչմի Հայոց Ժառանգաւորոց վարժարանին։ 15 տարիներէ ի վեր Հովիւն է լու Անձէլրսի թէմին։

5. Արժ. Տ. Վարդան քնն. Դաւիթթեան, Կեարիոյ Վիճակին։ Երկու տարիներէ ի վեր կը վարէ Հովուու- թիւնը Եղեմի Հայոց։

6.—Արժ. Տ. Պետրոս քհնյ. Յակոբեան, Համալսարասական: 1930-ին սկսած կը հովուէ Սան Ֆրանսիսկոյի եւ Օքլենսի գոյդ թեմերը:

7.—Արժ. Տ. Արսէն քհնյ. Թորոսեան: Մէկ տարի միայն, 1930-ին սպաշտօնավարած ի Ռիտիկ:

Ասոնցմէ գուրս կոս Անձէլլսի մէջ իրը օգնական Հովիւ կը ծառայէ Արժ. Տ. Բարսեղ քհնյ. Թորոսեան, Նիկոմիթոյ Բրալանպէկ գիւղի քահանաներէն:

Ծնթ.— Սան Ֆրանսիսկոյի 1927-1929-ի Հովիւն է եւ զած նախին քահանայ Խաչիկ Գոռուկեան:

Մեր Հովիւները, Համաձայն իրենց բնական ընդունակութեանց եւ ստացած կրթութեան, ջանադիր եղած են միշտ օգտակար հանդիսացնելու իրենց ստանձնած պաշտօնը եւ հաւատարիմ դտնուելու իրենց կոչումին: Աւելորդ կը նկատէնք մատնանել մարդկային թերութիւնները՝ որոնցմէ հոգեւորականներն ալ զիրծ չեն անկասկած: Միայն շիտակ ըլլայ թերեւս ծածկել թէ անոնք չեն յաջողած լիովին գոհացնել բոլոր պահանջները յողովուրդի ամէն խաւերուն: Բացարելու համար այդ անյաշողութիւնը՝ աւելցնենք թէ այդ պահանջները եղած են բարդ ու բազմապիսի, այլազան ըլլալով նկարագիրն ու ճաշակը, ոգին ու լմբոնումները, կրթութիւնն ու դաստիարակութիւնը ոչ միայն իրարու անման ծննդավայրներէ եկող ժողովրդային խառնուրդներուն, այլ նաև այս երկրին մէջ հասակ քաշած իրերայաջորդ զոնէ երկու սերունդներուն:

Մեր Հովիւներու պատրաստութիւնն ալ, բաց ի մէկ-երկուքէ, երեք հմտուած չէ եղեր նախատեսութեամբը այս երկրի սպայմաններուն՝ որոնցմով կը շարժին, կամաթէ ակամալ, մէր նոր սերունդները: Հարկ կա՞յ ըսելու թէ ասիկա իրենց յանցանքը չէ . ո՞չ ալ այս դառն իրողութիւնը կրնայ ստուերածել ինչ որ անոնք կը տքնին ընել՝ առաջնորդուած իրենց հոգեւոր կոչումին լոյսով, գիւղութեամբ եւ մտադիւր բարեկամնեցողութեամբ:

Մեր թեմերը, յանուն հին եւ միջին սերունդներուն, պէտք ունին ասոնց գործունէութեան: Զենք կրնար սա-

կայն ժիտել թէ Հրամայողօրէն պէտք ունին նաեւ նոր ոյժերու, որոնք, լծորդուած անոնց հոգեւոր փորձառութեանց, տան ամբողջական գոհացումը բոլոր պահանջներուն:

Մենք կը գնահատենք ինչ որ մեր Հովիւները չեն անտեսեր ընել իրը հոգեւոր շինութեան, իրը ազգային-եկեղեցական արժանապատութեան եւ Առաջնորդարանի հեղինակութեան հետ հաշտ գործ: Եւ կը մեղադրենք որ եւ է զանցառութիւն այս Հրամայական պարտակատարութեան մէջ: Կը սիրենք որ մեր Հովիւները ամուր պահեն եկեղեցականի մէծադղոյն յատկանիները, ՀԱԽԱՑԲ՝ իրենց ԳՈՐԾԻՆ ՆԿԱՍՄԱՄԲ, ԱՆԿԵՂԾՄԻԹԻՒՆ՝ իրենց ՎԵՐԱԲԵՐՈՒՄԻՆ Մէջ, ԱՆՇԱՀԱԽՆԴՐԱՄԻԹԻՒՆ՝ իրենց ՊԱՇՏՈՆԱԿԱՍՄԱՐՈՒԹԵԱՆ Մէջ:

Հովիւները թանկաղին օժանդակներն են առաջնորդական բազկին իր բոլոր ձեռնարկներուն մէջ՝ որոնք նկատի ունին հասարակաց օդուար: Մեր Հովիւները կ'ակնկալնենք որ ըրած ըլլան ինչ որ կրնար պահել անոնց մէջ խըզ-ձի անդորրութիւնը եւ առաջովկել հանրութեան համար արդիւնապործ համերաշխութիւնը: Կասկած չկայ թէ պակասները, ոչդիտաւորեալ, ինչու կը սիրենք հաւատալ, անդգալի դարձնելու անկեղծ ջանքեր չեն ինայուած ժիշտ Առաջնորդին կողմէ:

Բարենախանձ ովույն հետ աւելի ներոյժ գործակցութիւն մը՝ կը հաւատանք թէ առաջնորդական ձեռնարկները կրնար դարձնել աւելի արդիւնաւոր, սուաջնորդական հեղինակութիւնը աւելի դորաւոր, ինչպէս նաև ժողովըրդային յարգանքն ու վասահութիւնը եկեղեցական դասուն հանդէպ՝ աւելի խոր:

Մենք շատ փոյթ չենք ըրած մէր Հովիւները քաջալերեւու վարձատրութեան այնպիսի ձեւերով՝ որոնք առաւելապէս փառասիրութիւններ եւ մնամտութիւններ փայփայելու ընոյթն ունին, եւ կրնան վիրաւորիչ իսկ ըլլար կոչումին բարձր ներշնչումներով համեստացած արժանիքներու համար: Մեր սկզբունքն է եղած թոյլ տալ որ հոգեւոր պաշտօնեան իր պարտաճանաչութեան վկայու-

թիւնն ու վարձատրութիւնը գտնէ ի՞ր իսկ գործերուն
մէջ: Խոսք մը, ըլլա՛յ այն դիտողութիւն, թելադրութիւն
թէ զնահատութիւն, ըլլա՛յ գրաւոր թէ բերանացի, որ կը
կը գրոշմը անկեղծութեան, լաւաղոյն վարձատրու-
թիւններէն մէկն է դուրսէն եկած: Այդ խօսքը զլացուած
չէ:

Այսուհանդերձ մենք չենք հակառակած հաստատելու որ
եւ է որոշում կամ կարգադրութիւն, որ պաշտօնական
խողովակով այսպիսի վարձատրութեամբ մը պատուել
սիրած է մեր գործակից-հոգիները: Այսպէս, Արք. Տ.
Թէոդորոս քհնյ. Խահարեան, մեր կրօն. Ժողովի որո-
շումով եւ մեր օրհնութեան գրով ատացած է Աւագութեան
տիտղոս: Խաեւ Լոռ Անձէլըսի Հովիւ Արք. Տ. Ատովմ
քհնյ. Մելքիսեան, Երուսաղէմի. Միարանութեան ինքը քան-
քով եւ երջանկայիշատակ Գուրեան Ա. Պատրիարքի Կոն-
դակով արժանացած է նոյն տիտղոսին, հանգ. Պատրի-
արքի Յորելեանին առիթով մեր կողմէ Երուսաղէմ գլա-
նուած միջոցին:

Տարակոյս չունինք թէ մեր միւս Հովիւները գիտցան
զնահատել այն լուելիայն վարձատրութիւնը՝ որուն նոյն-
չափ արժանի էին նաեւ իրենք: Մամնաւորապէս Ֆրէզնո-
յի եւ ֆառուլլրի Գեր. Հովիւները, Տ. Տ. Վարդան Վաս-
պարեան եւ Տիրայր Մարգարեան Ծ. Վարդապետները,
առաջինը իր պաշտօնավարութեան բանհամեակին եւ միւ-
սը իր տասնամեակին առիթով, ունեցան այսպիսի վար-
ձատրութիւն մը:

ՄԵՐ ԱՐԿԱԲԱԳՆԵՐՆ ՈՒ ԳՈՒՐՆԵՐԸ

Եկեղեցական պաշտամունքները ընծայելու համար ա-
ւելի կանոնաւոր եւ Հովիւներուն տարւ համար օժանդակ
ոյժեր այդ պարտակատարութեան մէջ, Առաջնորդարա-
նիս կարգադրութեամբ, պատկան Ժողովի որոշումով, եւ
թեմական Հովիւներու եւ Հոգարարձութեամոց ցուցումնե-
րով ու վկայութեամբ, քանի մը յարմար անձնաւորու-
թիւններ ճենադրութեամբ բարձրացուցինք Աւագ Սար-
կաւագութեան աստիճանին: Ասոնք են՝ Բարեխորչ Կա-

դրագեւտ Արկդ. Տէր Արխատակէսեան՝ Սան Ֆրանսիսկոյի.
Քար. Պողոս Արկդ. Վարդանեան՝ Իիտլիի. եւ Բար. Նշան
Արկդ. Ժամկոչեան՝ Լոռ Անձէլըսի: Այս ճենաւորութիւնը
պայմանաւորուած չէր եւ չէ ար եւ է յանձնառութեամբ
մեր կողմէ՝ արգագային բարձրացներու վիրենք քահանա-
յական աստիճանին: Քահանյացնելու առաջադրու-
թեամբ Սարկւագ ճենաւորութիւնը նոք միայն Պ. Յովհան-
նէս Սիմոնեանը:

Ասոնցմէ գուքս ոմանց ալ տուած ենք ուրագրութեան
արտօնութիւն, պատշաճօրէն շարունակելու համար իրենց
գովելի ծառայութիւնը Առուծուծոյ ուղանին:

Այս տարի ալ Մայիսի շնթացքին զպրութեան աստիճան
առունք Ֆրէզնոյի եւ Ֆառուլլրի դղբախումքի այն ան-
դամներուն՝ որոնք քանի մը տարիներէ ի վեր կանոնաւո-
րապէս մասնակցած էին արդ խումբերուն եւ պաշտօնա-
կան Մարմիններուն դովեստին ու բարի վկայութեան էին
արժանացած:

ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՅ ԱՐԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆՆ

ԵՒ «ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ»

Եկեղեցափրաց Արանց Միութեան կապմութիւնն ու
կեանքը Ֆրէզնոյի մէջ, նախաձեռնութեամբ քանի մը
հաւատաւոր հոգիներու, զնահատանքով ողջունելի երե-
ւոյթ մըն է: Անդամներու յոյժ ստհմանախակ թիւը բո-
լորովին անարժէք չէ գարձուցած իր դոյցութիւնը: Եթէ
չէ ունեցած, գուցէ որոշ պատճառներով, իր գաշտը ըն-
դարձակելու ձգտումներ ու ջանքեր, ի յայտ բերած է
սակայն զօրաւոր կամք եւ յարաւեւութեան ովի՛ պահ-
պանելու եւ արդիցնելու իր միակ ստեղծագործութիւնը,
«ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ»ը: Առաջնորդարանս յանձին
իր Առաջնորդին, ինքն ալ ըրած է եւ կ'ընէ բարոյական եւ
նիւթական ամէին հնարաւոր զոհողութիւն՝ վատ պահելու
համար ճրագը կրօնական-արդային ամսօրեայ այդ հա-
մեստ Հանգէսին՝ ՓԱՐՈՍ-ին, դատնալով անոր չերմ հո-
վանաւորողը: իր քարտուղարը Պ. Գուրդէն Տէր-վար-
դականեան, Պ. Գրիգոր Սարտիւանէն վերջ՝ որ մէկն է ե-

ղած այս Հանդէսին հիմնագիրներէն եւ գրչի աշխատուարներէն եւ կը մնայ միշտ մէկը այս վերջիններէն, 1929-էն սկսած կը վարէ անոր խմբագրութիւնը, ջնջին վարձատրութեամբ մը, եւ է անոր գնահատուած ոյժերէն մէկը: Այս ձեռնարկը կը կարօտի եւ արժանի է աւելի լուրջ հետարքութեան, քաջալերութեան եւ գնահատութեան, իրբեւ միաւ կը օր կը կարգային ամսաթերթը Ամերիկայի մէջ: Դրական գնահատութեան այն չափը՝ որ կը արուի Գալֆոսնիոյ ըրջահակէն գուրս գտնուող բարեսէրներու կողմէ, ակնկալելի էր որ կը լինապատկուէր Գալֆոսնիոյ սահմաններէն ներս: Բայց այդ չեղաւ գերախտաբար: Մեղադրանքը արդար չեմ գտներ բեոցնել միայն մեր ժողովուրդի ուսին:

ՓՈՐՈՍ, առաջնորդուած ոչ միայն հին⁹ այլ նաև նոր սերունդին օգտակար ըլլալու փափարէն ու պարտուանաւչութենէն, փորձ մըն ալ ըրաւ աւելցնելու անգլէրէն բաժին մը: Այդ փորձը, իրբեւ սկզբնաքայլ, բիչ գետին զրտաւ: Բայց անոր շարունակութիւնը, աւելի ձեռնուու պայմաններու տակ եւ աւելի լաւ ծրագրուած ուղղութեամբ ու բավանդակութեամբ, կը յուսանք թէ պիտի գտնէ աւելի լայն յաջողութիւն, երբ եւ օժանդակ ոյժ մը նման ձեռնարկներու՝ որոնք հետպհանէ հրապարակ կուգան, արթնցնելով շահագրգուռութիւն մեր անդիխախօս երիտասարդութեան մէջ, դէպ ի ազգային-կը օնական մշտիւթային արժէքները:

Գ.

ՄԵՐ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ս. ԷջՄիԱԾին ... ԱՆԹԵԼԻԱՄ - ԵՐՈՒՄԱԴՔՄ - Կ. ՊԱԼԻՄ

Այս չորս կեդրոնները, իրենց աղդային-եկեղեցական Աթոռներով (իշխանութիւններով) կը համագրեն ու կը պահպանեն իրենց մէջ աղդային-եկեղեցական գոյութեան ամէնէն թանկագին ու ներշնչող աւանդութիւններն ու ժառանգութիւնները: Այս հանգամանքով անոնք կը հանդիսանան մէկ-մէկ դաստիարակիչ յայտարարներ մեր բո-

րոր դադուլթներուն համար: Այս ըմբռոնումով Սուտնորդարնացած ջանացած է դիմակացի իր պարտականութեան, մշակելու տեւական եւ իրական յարաբերութիւն այդ բուռոր Աթոռներուն հետ:

ՄԱՅՐ Ա.Թ.ՌՈՒ. բարոյական հեղինակութեան հանդէպ Առաջնորդարանիս վերաբերումը եղած է որդիական, օրինական եւ գործնական: Իր հրահանդները, եկեղեցական-կարգապահական գուուարին պարադաներու մէջ, ստացած է այս կեդրոնէն: Խոկ առոր տնտեսական դժպհի պայմաններուն տեղեակ՝ հատուցած է իր պարտքը նիւթական հընարաւոր օժանդակութեամբ: 450 տալերի համեստ դումար մը ուղարկած է 1929-ին: Խոկ այս տարիին սկսած Ս. ԷջՄիԱԾին օր հոչակած է Տօն Կաթողիկէի կիրակին, յանձնարարելով թեմական բոլոր Հովիւններուն եւ դպտական Մարմիններուն հանդիսաւոր պաշտամունքներով անդրագանալ օրուան նշանակութեան վրայ, եւ այդ առիթով նիւթական օդնութիւն մըն ալ ապահովել Մայր Աթոռին կարիքներուն համար:

Տիուր այլ սրտագին պարտականութիւն մըն ալ կատարած է, Յիշտակի պաշտամունքը եւ հանդէսով յարդելով եւ պանծացնելով օրհնեալ յիշտակի հանդուցեալ Տ. Գէորգ է. Կաթողիկոսին:

Հայրապետական ընտրութեան տոփիթով՝ իրբեւ թեմին եկեղեցական ի պաշտօնէ պատղամաւոր՝ մեկնած ենք ծեր-բէզնոյին 1930 Անպահեմբերին զէպ ի էջմիածին, բայց ընտրութեան անակնկալ յետածդումով, երկու ամիս Արեւելեան Առաջնորդութեան առհմաններուն մէջ, տեղույն կեղը. Վարչութեան ինդրանքով, այցելութեամբ քարո-ղելէ վերջ վերապարձած ենք Ֆրէզնօ:

Վերջին պահուն ստացած ենք ի. Էջմիածնի Գեր. Հոդ. Խորհուրդի 1932 Յունի 22 թ. պաշտօնագիրը՝ որ մեկ կը րերէ բերկառիթ աւետիսը թէ Հայրապետական բնարութիւնը տեղի կ'ունենայ յառաջիկայ Նոյեմբերի 10-ին: Երանի՛ թէ զաղթահայութեանց միահամուռ կամքը՝ բուռոր պատղամաւորներու ներկայութեամբ արժեցնելու իր ձայնը, յաղթահարէր այն բոլոր դժուարութիւնները՝ ո-

բոնք անտեսապէս լուրջ ըլլալով մէկտեղ՝ բարոյառէօթ իմթանող են:

Կիլիկին, ՀԱՅՐՈՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՒՐԻՆ հետ, փոխառլըր-
ւած ու հաստատուած ԱՆԹԵԼԻԱՆ, մեր քարտերութիւնը
եղած է Հայ Եկեղեցւոյ ուղարքն եւ կարդապահական պա-
հանջներուն համապատասխան: Մենք մասնաւորապէս
պարտք նկատած ենք հետաքրքրութիւնոր Եկեղեցական-
կրթական ձեռնարկով, որ նպատակ ունի զարտքաստել
Հայաստաննեաց Եկեղեցւոյ համար արժանաւոր պաշտօն-
եաներ եւ ուղուցիչներ: Յանձնաւու իսկ ենք եղած նիւ-
թապէս օժանդակելու այս ձեռնարկին: Մեր յանձնաւու-
թիւնը սակայն - հինգ տարուան համար տարեկան 1000
տոլար - չատ աննշան չափով մը միայն գիրքախտարար
կրցած ենք կատարել: Տնտեսական ներկայ տագնապը
հարկաւ եղած է գլխաւոր արգելքը: Անթելիասի Դորե-
վանքը սակայն կ'ակնկալէ ենք որ առելի գօրաւոր տեղ բըռ-
նէր մեր համայնքին մէջ, քան այդ տագնապը՝ անոր տըն-
տեսութեան մէջ: Զի Ս. Էջմիածնի Ճեմարանին պակար,
Երուսաղէմի Ժառանգաւորացին հետ, այս Դորեվանքին
է որ պիտի լցնէ:

ԵՐՈՒՌՈՅԱԼԻՄԻ ԱԹՈՒՐԸ այլապէս ունեցած է մեզ, ինչ-
պէս բովանդակ Ազգին, համար իր համայքը, չնորհիւ մաս-
հաւորապէս Երջանկայիշատակ Դուրեան Շնորհալի Պատ-
րիարքին՝ որ Սրբոց Յակոբեանց վանքը վերածեց Եկեղե-
ցական-կրթական մեծ վառարանի մը: Իր յիսնամեայ Յո-
րելեանը 1929-ին հոս ալ, գլխաւորապէս Երեք Եկեղեցանե-
րու՝ Ֆրէզնոյի, ևս Անձէլլսի եւ Սան Ֆրանսիսկոյի մէջ,
կատարուեցաւ համազգային մեծ հանդիսաւորութեամբ:
Կը ցաւինք որ նիւթական հասոյթը, որ պիտի յատկաց-
էիր Երուսաղէմի Դուրեան Գրական Հիմնադրամին, չհա-
ւասարեցաւ անոր բարոյական արժէքին: Մեծանուն Պատ-
րիարքին անակնկալ մահով Ազգն ունեցաւ մեծագոյն կո-
րուստը: Այս անդամանելի կորուստը ողբաց նաեւ Գա-
լիֆոսոնիոյ Հայութիւնը անխալիք, արժանաւոր յարգանքն
ընծայելով անոր անմոռանալի յիշատակին՝ Եկեղեցին
ներս եւ գուրս: Ազգը սակայն բախտ ունեցաւ այդ Աթո-

ոյն վրայ բաղմեցնելու այլ արժանուար դահակալ մը յան-
ձին Ամեն: Տ. Թորգոն Արքական, Գուշակեանի, որ իրեն
մէկը բարահողի Վոգեսուն աշակերտներէն եւ հետեւոց
մը անոր քայլերուն, պիտի կրնար շարունակել իր վար-
պետին հիմնադրած մեծ դործը, ձեռնհասօրէն ու Հաւա-
տարմօրէն: Մենք ըստինք կանխար. թէ մեր երիտասարդու-
թեան համար զատեհագոյն առիթը նկատեցինք այս դո-
ւակալութիւնը անոր սիրուը ազգային արժէք ներկայացը-
նող այդ հաստատութիւնն հետ եւս կապելու փորձ մը ընե-
լլու: Ինչ որ իմաստութիւնը չոնքեցանք ընել Գուղեան
Սրբազնի Յորելեանին առիթով՝ ուղեցինք դարմաներ
այս պատեհութեամբ:

Թէ հանգուցեալ Սրբազնին եւ թէ ներկայ Սրբազն
Պատրիարքին ինորած Ենք իրենց բարոյական օժանդա-
կութիւնը մեղ տրամադրելու նոր աշակերտութիւնն հա-
սած Եկեղեցականներ՝ ծառայելու համար մեր առաջնոր-
դական շրջանին մէջ: Դրական սրատասխան չենք կրցած
նիւթունիլ: Թէեւ ներկայ պայմաններուն տակ մեզի հա-
մար դուցէ բաւական դժուար պիտի ըլլար զանոնք գնա-
հատող ու դոհանող թեմ գտնել կամ պաշտօն:

Կ. ՊՈՂՍՈՅՑ ՊԱՏՐԻՅՈՐՔԱԿԱՆ ԱԹՈՒՐԸ շուրջ հինգ դա-
րու պատճական արժէք մ'ունի: Այս ժամանակաշրջանին
ան եղած է մէկուկէս միլիոն հայութիւնն առաջնորդող
ոյժը և հեղինակութիւնը իր Եկեղեցական-աղքային
կեանրին և շարժումներուն մէջ: Բաս արմ, ամէն զա-
կեանրին և շարժումներուն մէջ: Բաս արմ, ամէն զա-
կութ դեռ այսօր ող բարոյական աւանդական հատ մ'ունի
այդ Սրույին հետ, և խօսուն բան մը կը պարտի անոր,
ի հաշիւ անցեալի՝ զոր չենր կրնար մոռնալ: Իր կրօնական
-կրթական հաստատութիւններէն զատ, որոնք առաւելա-
պիս առաջական հանդամանք ունին այժմ, կանգուն կը մը-
սայ ԱԶԳԻՆ ՏՈՒՆՆԻ, Ս. Փրկիչ Հիւանդանոցը, որ իս-
կառի պահանձալի կոթողայումն է Հայ Ազգին բարեսիրա-
կան բարձրակիցո զգացումներուն և ըմբռնումներուն:
Գթութեան որբ Յարկը, որ իր մէկ դարու դոյրութեան ըն-
թացքին իր թևերուն տակ ամփոփեց ու միսիթարեց Հա-
պարաւոր թշուառներ, այսօր ալ կը շարունակէ, հակա-

ուակ բոլոր աննպատճ պարմաններուն, իր նախախնամական դերը: Եւ այս՝ չնորհիւ օրուան արթուն Պատրիարքին, Ամեն. Տ. Մեսրոպ Արքեպ. Նարոյեանի, պաշտօնական Մարմիններուն եւ Համազգային պարտաճանաչութեան մը՝ որ վեր է ամէն գովեստէ: Այսպիսի հիմնարկութիւն մը, տարակոյս չկայ թէ իր արժանաւոր տեղը պիտի ունենայ իւրաքանչիւր հայու սրտին ու մաքին մէջ: Նպաստել, հոգ չէ թէ Համեստ չափերով, այդ Տան, քաղցր պարտականութեանց կարգէն է: Գալիքունիան չէր կրնար չըմբռնել զայս: Ահա թէ ինչո՛ւ Առաջնորդացնիս որոշումով Համբարձման տօնին յաջորդող Կիրակին մեր շրջանակին մէջ հռչակուեցաւ Ա.ԶԳ. Հիմնականի ՕՐ: Հետապնդուած նպատակն էր ոչ միայն յիշատակները թարմացնել երախտահասոյց զգացումներով, այլ նաև նիւթական համեստ օգնութիւն մը ապահովել: Եւ այս տարի առաջին անդամ ըլլալով Առաջնորդարանու կարողացաւ 110.00 տոլարի փոքրիկ գումար մը ստանալ բոլոր թեմերէն եւ ուղարկել Ամեն. Ս. Պատրիարքի հասցէին՝ նպատակին յատկացուելու համար: Ուրախ ենք որ այս ձեռնարկը դրդիու մը եղաւ ումանց եւս, այլ ձեռնարկներով ուրիշ գումար մըն ալ փութացնելու նոյն նպատակին:

ԱՄԵՐԻԿԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՄԵՆՔ.
Ամեր. Եպիսկ. Եկեղեցիին հետ մեր յարաբերութիւնները եղած եւ մասցած են միշտ քրիստոնէական-բարեկամական: Աւր որ մենք չենք ունեցած Եկեղեցւոյ սեփական չէնք, ան մեզ տրամադրած է իր տաճարները: Ան յարդար վր գտնուած է նաև մեր Եկեղեցական կարգասահութեան հանդէպ: Փափաքելով օգտուիլ մեր երիտասարդութեան համար նաև անոր հոգեւոր ոյժերէն, Մեծ Պահոց առիթով անգամ մը հրաւիրած ենք երկու ոպիսկուուսներ Սան Աւոգինի եւ Սան Ֆրանսիսկոյի, Գեր. Տ. Անչիրրտ եւ Գեր. Տ. Բարունու, մասնակցելու մեր պաշտամունքին եւ խօսելու երիտասարդութեան: Անոնք մեր հրաւիրին պատասխանած են սիրով, եւ իրենց քարոզներով չեշտած են արժէքն ու կարեւորութիւնը այն Եկեղե-

ցին՝ որուն կը պատկանի մեր նոր սերունդը: Մենք ալ քանի մը առիթներով հրաւիրուած ենք այս եկեղեցիին կողմէ, անդամ մը զրաւոր խօսած Սագրամէնթոյի եկեղեցիին մէջ պաշտամունքի միջոցին, եւ ուրիշ անդամ մըն ալ նոյն Եկեղեցիին մէջ Եկեղեցական Համագումարի մը առիթով, որ տեղի ունեցաւ այս տարի Ապրիլ 20-24:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՅԱՐԱՋԱԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ. — Հայ Եկեղեցական յարանուանութեանց հետ նոյնուն մեր յարաբերութիւնները եղած են ու կը մնան աւետարանաշունչ: Մայր Եկեղեցւոյ հանդէպ անոնց յարդարի վերաբերումը մենք փոխադարձած ենք սիրոյ և դնահատանքի ապացոյցներով: Անոնք իրենց մասնակցութիւնը բերած են ամէն անգամ որ հրաւիրուած են աղդամինոյթ կրոյթ կրող Եկեղեցական տօնակատարութեանց (օրինակ, Վարդանանց եւ Թարդմանչաց տօներուն եւ այլ առիթներով): Մենք ալ չենք իրուած Սատունոյ Խոսքը քարոզելէ եւ դաստիօնելէ նաև իրենց բեմերէն, երբ հըւաւիրուած ենք: Գովեստով պէտք է յիշատակել Ֆրէզնուի Մայր Եկեղեցւոյ եւ յարանուանական երկու Եկեղեցիներու մասնակցութեամբ ամուրեայ դասախոսութիւնները զանազան օգտակար նիւթերու չուրջ:

ՀԱՅ ԲԱՐԵԳԱՐԾՄԱԿԱՆ ԲՆԴՀԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ. — Առաջնորդարանու, մեր պաշտօնավարութեան առաջին քառամւակի բովանդակ աւելողութեան, ցոյց տըւած է զուրգուրոս վերաբերում Հ. Բ. Բ. Միութեան հանդէպ: Զի զայն նկատած է ու կը նկատէ միակ կաղմակերպութիւնը, որ ոչ միայն իր մէջ կը խտացնէ ու կը կիրարկէ կրօնական-բարեկամական էական սկզբունքները Քրիստոնէկութեան, այլ նաև կը հանդիսանայ մարգարանը Ազգին կաղմակերպչական եւ համագործակցական ողուոյն, կրելով համազգային նկարագիր եւ վերացընկըով յարանուանական եւ կուսակցական բոլոր վնասակար պատուարները: Առաջնորդը իր կոչումին ու պաշտօնին հետ հաշտ եւ իր սրտին շատ մօտիկ գուած է ամէն պատեհութիւններու եւ ամէն ուղղութեամբ անոր ուժեղացման ու ծաւալման համար թափուած աշխատանքներուն բերել

իր բարոյական աննախանձ ու նախանձախնդիր համեմատ մասնակցութիւնը: Միութեան հայրենաշէն ձգտումը, եւ այս ուղղութեամբ իր կատարած գոհաբերումները, որոնք հայ սրտերը կ'առաջնորդեն գործնապէս գնահատելու եւ քաջալերելու մեր աղդային գոյութեան եւ ինքնուրոյնութեան պահպանման միակ իրական ազգակն ու նեցուկը հանդիսացող Մայրերկը ծաղկումն ու բարդաւաժնումը գէթ անտեսական-մշակութային մարդին վրայ, այլողիս մեր վրայ կը գնէին անզանցառելի պարտք՝ քալելու այս կազմակերպութեան կողքին՝ մեր բոլոր հնարաւոր մէջոցներով:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ եի ՄԵՆՔ. — Առաջնորդութիւնը առաւելապէս հոգեւոր-բարոյական հիմնարկութիւնը մըն է: Իր աղդային նկարագիրը հոգեւոր-բարոյական յանձնառութեանց արտայայտին է: Քաղաքական գաւանանքներ չի կրնար ունենալ եւ չունի: Պաշտօնական յարաբութիւններ քաղաքական կուսակցութեանց հետ, քաղաքական գաւանական խնդիրներու չուրջ, կը հակասեն իր կոչումին եւ կը վնասեն իր գործունէութեան: Առաջնորդը, ինչպէս հոգեւորական գաւան ամրող, իրեւ հոգեւորական զեկալար՝ իր պաշտօնին բերումովն իսկ կը մնայ հետու կուսակցական որ եւ է կազմակերպութեան թելագրութիւններէն եւ աղդեցութենէն: Զի արհամարհեր, եւ չի կրնար արհամարհել զանոնք, եւ կը գնահատէ իսկ որ եւ է ձեռնարկ անոնց կողմէ, երբ ան կը հետապնդէ աղդաշէն որ եւ է նպաստակ: Անոնց գոյութեան իրաւունքը այսպիսի ձեռնարկներով բլլալով արդարանալի, Առաջնորդարանս կը ցանկայ տեսնել զանոնք անշեղ այս իմաստուն ուղղութենէն: Խոկ անհատներու, ինչ կուսակցութեան ալ պատկանին անոնք, եղած են եւ կ'ըլլան առարկայ մեր համակրութեան և յարգանքին, իրեւ մեր Եկեղեցւոյ զաւակները: Մենք հաւատարիմ մնացած ենք միշտ այս սկզբունքին, չբաժնելով երբեք այլապէս դիտապներու եւ դատողներու կարծիքը: Մեր գործունէութիւնը մընացած է միշտ անկախ կուսակցական աղդութիւններէ:

ՄԱՍՈՒԼԻՇ. եի ՄԵՆՔ. — Մեր Առաջնորդական ըրջանա-

կն մէջ ալ Մամուլն ունի իր ներկայացուցիչները: Գալի-ֆոռնիան ունի իր ՀԱՅ ՄԱՍՈՒԼԻՇ: Մամուլը առաջորդող ու զաղկարակիչ ազգակն է հանրային կարծիքին եւ ողմտութեան: Եւ իբր այս ան արժանի է յարգալից նըկատմանը որ եւ է կազմակերպութեան: Իր քննադատութիւնները, իր թելագրութիւնները, հիմնուած անկողմնակալ եւ անաշառ տեսութեանց վրայ, թանկադին սատարներ են վեր բռնելու եւ համայնքին, եւ համայնքի ծառայող որ եւ է հիմնարկութեան բարյատկան արմէքներն ու հոգեւորական արմութիւնները: Առաջնորդարան այս համարդումով վերտրերուած է Վիճակիս մէջ գոյութիւնն ունեցող Հայ Մամուլի բոլոր ծառայողներու հանդէղ: Իր ականջը բաց ու պատրաստ եղած է լսելու արդար ու շինարար քննադատութիւնները եւ կարեւորութեամբ հետեւելու լուրջ եւ օգտակար թելագրութեանց բացյ նաև ամուր փակած է զայն՝ անտարբերութեամբ անտեսելու համար ոչ-հիմնառու դիտողութիւններն ու ակնարկութիւնները: Մեր փոխարաբերութիւնները մեր Մամուլին հետ եղած են ուղղամիտ: Ազգային իշխանութեան եւ անոր կարգապահական ուկոյն հանդէղ անոր կողմէ ցոյց տրուած յարգանքը ընդհանրապէս պարագ կ'զգանք արձանագրել հոս գոհունակութեամբ եւ չորհակալութեամբ, իսկ մերթ արդ յարգանքի մասնակի պակաս՝ ցաւող եւ արդաշատութեամբ:

ՀԱՅԲԵՆԱԿՑՈՒԱԿԸՆ ՄԻԱՆԹԻՒՆՆԵՐԸ եի ՄԵՆՔ. — Զէ կարելի զնահատել այն ողին՝ որ ծննդավայրի սէրէն կը բխի, ապրուած յիշատակներով կը նուիրականանայ, հայրենիքի անունին տակ կ'արժէքաւորուի եւ որ կը խօսի ամէն անհատի սրտին մէջ բնազգօրէն: Հայրենակցական Միութիւնները մեր մէջ արտայայտութիւններն են այդ կենդանի ողին, Մէծ-Պատերազմեան եղեռներով կրկնապէս հրահրուած եւ հզօրապէս վերապրելու կոչուած: Գուցէ ցաւադին, այլ ճնական արտայայտութիւն: Ժամանակի նոր պահանջները տակաւ պիտի տան անշուշտ անոնց աւելի ուոսով չունէ եւ աւելի յայն տեսութիւն, արդիկերու որ անոնք դառնան իրերամարտ եւ գիրար խաչաձեւող կամ

մեկուսացած շարժումներ : Իրականացած Հայրենիքի կենացանի պատկերը սկզբք է համակեղրոն միութեան մը վերածէ վերացականացած հայրենիքներու չունչն ապրեցնող այս ցրուած Միութիւնները, որպէսզի ոյժերը չնուրանան ու չսոլառին յումպէտս եւ չտեւալկանանայ անջատ եւ եսասէր գործունէութեան մը վնասաքեր Հոգեթանութիւնը մեր ժողովուրդին մէջ : Մենք ոչ մէկ կերպով խորհած եւ ուզած ենք ջլատել այսապիսի Միութիւնները մեր շրջանակին մէջ, երբ մանաւանդ ուրախութեամբ տեսած ենք փորձեր, թէեւ տակաւին տարտառ, այս գործունէութիւններն արժեցնելու՝ խողովակովը Հ. Բ. Միութեան, որ միակ միարար գիճը կրնայ ըլլալ բոլոր Միութեանց միջեւ, զանոնք համախմբելով վերացինուող Մայր -Հայրենիքի ներշնչող գաղափարին չուրջ : Զանոնք քաշալենու եւ մանաւանդ այս ուղղութեան տառջնորդելու քիչ պատեհութիւններ ընծայուած են մեզ :

ՀԱՅ ԱՆ ՀԱՍՏԱԾԱՆ ԱՐԺԱՆԵՐԻՆ ԱԲ ՄԵՆՔ - Գալիփոռնիոյ Հայութիւնը իր մէջ կը ներկայացնէ իմացական արժանիքներ զանազան մարզերու վրայ : Զանոնք քաջալելել ահճամբ կամ գնահատական գրութիւններով նկատած ենք մէկը մեր բարոյական պարտականութիւններէն : Առողջէ կարելի է յիշել մասնաւարապէս Բրոֆ . Կըմենակ Շաղոյնան, Աւազական պիտութեանց ուսուցիչ Արքորուայի Համալսարանին մէջ . Բրոֆ . Գ. Ա. Սարաֆիան, Լեզուներու ուսուցիչ Լալիքն Գոլէճին մէջ եւ մանկավարժեան ամառնային գասահօս Հարաւ . Գալիփոռնիոյ Համալսարանին մէջ . արձանադործ Պ. Հայկ Բաղդիկեան ի Սան Ֆրանսիսկօ . շարժանկարչական արուեստին մէջ վարպետ բնմայարդար Պ. Ռուբէն Մամուլեան ի Լոս Անձէլը : Ճարտարապետութեան ուսուցիչ ի Պրոգլի' Պ. Արամ Թորոսնան : Մենք առիթ ունեցեր ենք նաեւ գնահատական գրութիւն մուղղելու Օր . Մասի Փիլիփապոսնի ի Լոս Անձէլը, այն անձնուէր ծառայութեանց համար զորս մատուցած է եւ կը մատուցանէ իրեն վիմող մերազնէից :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԱՅ ԱԲԱՋՆԱՐԴՈՒԹԻՒՆ ԵՒ

ՄԵՆՔ . - Առաջին օրէն իսկ մեր փափաքն էր եղած ներկաշնակ զործակցութեան մը ողին ստեղծել ու մշակել երկու սահմանակից Առաջնորդութեանց միջեւ : Այդ փափաքին համածայն շարժեր ենք միշտ մեր պաշտօնական Մարմիններով եւ տուած ենք զործնական առաջորդյալ մէր ուղղամտութեան : Առաջնորդաբանս իր օքէնսդիր մարմնոյն Երեսի . Ֆողովի հաւանութեամբ եւ որոշումով առժամանակեայ կիրառութեան մէջ դրած է հանգ . Հայբապետի կողմէ նոյն սկայմանով վաւերացած Արևելյան Ամերիկա - Հարոց Ազգ . Սահմանադրութիւնը : Նոյն վարփառով եւ Էլլեսի . Ֆողովի հաւանութեամբ ընդ տառջ զացած է Նիւ Սորբի Կեդր . Վարչութեան առաջարկութեան՝ Կրկու Վեճակները մէկ առաջնորդով կառավարելու : Այս ծրագիրը չէ յաջողած :

Կը ցաւինք արձանադրել հոս թէ նորինուիր Առաջնորդ Գեր . Տ. Ղեւոնդ Եպիփակ . Դուբեան, որուն կրկնած ենք մեր զործակցութեան սկայրաստակամութիւնը, ի վիճակի չէ եղած զեռ անդրադառնալու այդ Հարցին : Կը սիրենք սուկայն ակնկարել թէ փորձի եւ փորձուութեան շրջանէ մը վերջ ան տիտի գիտեայ գնահատել անհրաժեշտութիւնը որդեգրելու սկզբնաւորուած զործակցութեան այդ շինարար ողին, յանձնարարուած հայրապետական ալ կոնդակով :

ԺՈՂՈՎՐԴԻՐԴ ԵՒ ՄԵՆՔ . - Կարեւորութեան կարգով չէ որ կը լիշենք ժողովուրդը տմէնին վերջ : Ֆողովուրդն է հիմքն ու աղքակուր ամէն կաղմտկերպաւթեան և նուատակը ամէն զործունէութեան : Եկեղեցին ինքն ալ, իր ուղիով ու յօրինուածքով, կը ցոլացնէ Հոգեկան-բարոյական, աղղոյին-կրօնական արժէքները կամ ձգտումները իրեն ծնունդ եւ ներշնչում տուող ժողովուրդին : Եկեղեցւու պաշտօնեան՝ պաշտօնեան է զայն կազմող ժողովուրդին : Եւ ժողովուրդին Համար ըլլալով՝ անոր հետ է միշտ կապուած անոր, նուիբաւած անոր : Իր եւ ժողովուրդի միջեւ զոյութիւն ունեցող յարարերութիւնը բնորոշուած է Աւետարանով . - ԲԱՐԻ ՀԱՎՈՒ ԵՒ ԲԱՆԱԲՈՐ ՀՕՏ : Բարի Հովիւ՝ որ կը դնէ իր անձը իր ոչխարներուն վրայ : Բա-

նաւոր հօտ, որ կը վստահի իր անձնաղոհ հովիսին վրայ։ Միբելի է այս հօտը իր առաւելութիւններով եւ թերութիւններով։ Մանաւանդ թէ կորուածը ուելի հոգածութեան առարկայ է քան այն՝ որ կորուած չէ։ Առերեւոյթ անտարբերութիւնները, զարս ոմանք մերթ կը կարծեն տեսնել հովիսին մօտ, ոչինչով կը հաստատեն բրական պակասը այս հոգածու սիրոյն։ (Միտ զնել անառակ որդւոյն համդէա Հօր ցոյց տուած ընթացքին)։

Մենք տիրեցինք մեր ժողովորդը իր րոլոր դասերովն ու հասուածներովը, բայց ո՛չ անպայման իր բոլոր նախամիրութիւններովն ու ակնկալութիւններովը, որոնք կրնային վնասել անկողմնակալութեան ոգույն, հետեւար եւ հասարակաց իրական շահուն։ Անիոլիթ չեղանք հասուցանելու որուն որ տէր էր հարկ՝ սէր, որուն որ յարգանք՝ յարգանք, որուն որ խնամք՝ խնամք։ Գնահատութիւն, յարգոր, յանդիմանութիւն, թելագրութիւն, եւ մերթ սաստ, — ասոնք եղան միջոցները արտայայտելու եւ մեր սէրը, եւ մեր յարգանքը։

Անտարբերութիւնները դ ի ա ե ց ի ն ք համբերութեամբ, թիւրմացութիւնները՝ ցաւով. եւ կը խոստովանինք թէ ջանացինք պահել միշտ կիոր մեր ուղղութեան, չիրամցներով լաւագոյն իրերահասկացողութեան մոյ յոյսը։ Այս յոյսը կը բխէր, ի մէջ այլոց, ժողովուրդէն։

Կ'ըմբոննենք հանրային ակնկալութիւնները, որոնք, արտայայտութիւն բարի զգացումներու, միշտ ալ չեն համապատասխաներ հնարաւորութեանց։ Դժուար թէ հասարակաց պաշտօնեայ մը առանձին կարողանայ վեր մնալ իրականութենէն եւ մարմին տալ ամէն երազի՝ որ իր հետ կը բերէ բազմախառն հոգեկան պահանջները ժողովուրդութերէ, յաճախ բարեմատութեամբ մը՝ որ կրնայ կողմնակի նկատումներու հետ չփոխուիլ, կամ անոնցմէ ազդուիլ։ Այն ատեն կը դժուարանայ եւ մասամբ ամլութեան կը դատապարաւի Առաջնորդի եւ Առաջնորդականի գործը։ Զախողանքներ, հետեւանք տրամադրուած գէշ պայման-

ներու, կը վերադրուին ապիկարութեան։ Կամ կ'ուրացաի կարեւորութիւնը այն կազմակերպութեան, ոք ծնունդ կ'առնէ ժողովուրդէն, ժողովուրդին համար, եւ ոք սակայն կրնայ գործել ու օգտակար հանդիսանառ ժողովուրդը։ Ոժանդակ ուժերու ձեռնարահութիւնը ո՛չ թէ կը ժխտէ կարեւորութիւնը կազմակերպութեան, կամ կը հաստատէ անկարտութիւնը Առաջնորդողին, այլ կը յայտարերէ պակասը համագործակցութեան դիտակցութեան շարժող ու զեկավարող անհատներու մէջ։

Նկատելով ժողովուրդը իրեւ ՄԵԾ ԱՄԲՈՂՋԸ Եկեղեցիին բարոյական մարմինը կաղմող բոլոր անհատներուն եւ խուերուն անխոտիր, ըլլան անոնք տկար թէ զօրաւոր, պործոն թէ անտարբեր, կազմակերպութեան իրական ու պարզակարական արժէքին հաւատացող թէ զայն ժխտող, կամ իր սևիական կշիռով զնահատող, — պիտի սիրենք մեր համարատութենէն վերջ, հարգարակային անտչառ նկատառման յահճնել մեր թելագրութիւնները, զորս կը զանենք անհրաժեշտ՝ առաջնորդական կազմակերպութիւնը, իր սոսանին վորձի եւ վորձառութեան շրջանէն վերջ եւ երկրորդ շրջանին մէջ, դարձնելու աւելի ուժեղ եւ աւելի ատակ աւելի արդիւնաւոր դորձառնէութիւն մը յարչաւորելու համար։

ՄԵԾ ԶԵՐԵՆԵՐԾԿՆԵՐԸ. — Եռուակազմ Առաջնորդութեան մը համար կոսկած չկայ թէ առաջին զործը ովհտի ըլլար ունենալ իրեն պատկանած ժողովուրդին մարդահամարը։ Այս նկատակավ մեր բրած ձեռնարկը, առաջին իոկ տարոյն, անըմբոնելի գծուարութեանց եւ ձախողութեան մատնուեցաւ։ Մասնաւորապէս պատրաստուած եւ ժողովուրդին ցրուած վիճակացոյց-հարցարաններէն շատ քիչեր միայն լցուեցան եւ վերադրածուեցան։ Հարցարանի բովանդակութեան մասին անհարկի գիտողութիւններ չունէին բնոյթ արդարացնելու այս ձախողանքը։ Հովիւններ եւ Հոգաբարձութիւններ պիտի կրնային իննայիշ ձախողանք մը՝ որուն համար մեղադրանքի բաժին մըն ալ պիտի իմասր անշուշտ իրենց։ Կ'ամացինք բաել թէ մենք այսօր չունինք իրական եւ լման պատկերը մեր ժողովուրդ-

դե թուական արժէքին իր թեմական հսմեմատութիւններով:

Առաջնորդարանա չէ անտեսած իր աւագ պարտականութիւնը հետաքրքրութելու նոր սերունդի կարիքներով: Տեսակէտները՝ թէ ինչ կերպով հարկ է մօտենալ այս հարցին՝ կը տարբերին: Կան լաւատեսներ, կան եւ յուետեսներ: Կան նաեւ սակաւ իրատեսներ: Իրաւունքը անշուշտ վերջիններունն է: Լեզուական հարցը քար-գայթակղութեանն է: Անհրաժեշտ է որ նոր սերունդը սորիի հայ լեզուն: Մեզի համար հսու չէ սակայն հարցին կարեւորութիւնը: Ի՞նչպէս մեր նոր սերունդը, աւելի ճիշտ մեր նոր սերունդները կարելի է պահել հայ, հայ-ամերիկան քաղաքացի:

Արտաքին եւ ներքին զօրաւոր, ըստելու հսմար անդիմալիքի, աղդակներ չեն փայտային երրք մեր ինդեռն ու երազները, որքան ալ քնական նկատենք լամանք մեզի համար: Անոնց հակազդելու միակ կերպը նման ոյժեր գործածեն է: Մեզի համար էականը ո՛չ թէ լեզուն սորվեցնեն է, այլ աղդային սպին ներարկելը, ո՛չ թէ ըլունութեամբ, այլ սիրցներով զայն, ո՛չ թէ արուեստական, այլ որքան հնար է զիտական մեթուսներով: Այս մէթուր պիտի ըլլայ — ծանցնել մեր նոր սերունդներուն մեր հին ու նոր պատմութիւնը իր շահազրդուր գլխաւոր գիծերուն մէջ, մեր մշակութային-քաղաքակրթական արժէքները, հին ու նոր, Լեզուինք ՄԸ ՈՐ ԱՆՈՒՅ ՀԱՎԱՅ ՀԱՍԿՈՒՆԱԼի: Այդ հասկանալի լեզուն անգլերէնն է: Այս իւզուն է որ անոնց պիտի տայ եւ պիտի բնդլայնէ ծանօթութիւնը ՀԱՅ ԱՐԺԷՔՔԻՆ: Եւ այս ծանօթութիւնն է միայն որդուցէ պիտի կարողանայ առաջնորդել զանոնք նաև ուսմանը հայ լեզուին, որ անտարակոյս մաս կը կազմէ այդ արժէքին: Ներկայ գարը, ուզենք թէ չուղենք, քանիձարացման դարձ է: Լեզուն կը մնայ վերացականութիւն մը, հետեւարար անմատչելի՝ եւ անսիրելի՝ գործնապաշտ մտքին, որքան ատեն թանձրացած արժէքներ չեն զգացներ անոր կարեւորութիւնը առօրեայ կեանքին մէջ ժամանակի հոգեկան-իմացական պահանջներուն մէջ:

Այս համոզումն եղաւ արգիւնքը մեր առաջին շրջանի փորձառութեան այս երկրի ճնշող իրականութեանց մէջ: Եւ այս համոզումին առաջնորդուած մենք գտանք հրամայական ո՛չ թէ բոնազրոսիկ միջոցներով մօտեցնել նոր սերունդները մեզի, այլ մեզէն մօտենալ անոնց: Եւ այս ԹԱՐԳԱՄՆԱԿԱՆ ԶԵԽՆԱՄՐԿՆԵՐՈՎ: Աւրախ ենք որ այս տիուր հարկը հետզհետէ կը մրոնեն նաեւ, կամ քաջութիւնը կ'ունենան խոստովանելու, Մամուլն ու ղեկավարքերաններ:

Այս ուղղութեամբ Առաջնորդարանս չթերացաւ լինելու դոնչ նախափորձներ: Առաջին փորձն եղաւ Կիրովիորեայ դասախոսութեանց նկարագարտերու պատրաստութիւնը, հայերէն եւ անգլերէն լեզուներով առանձին: Իր ցաւինք որ միայն երեք թիւ կրցանք հրատարակել, չարունակութեան համար չունենալով նիւթական բաւարար միջոցներ: Երկրորդ փորձն էր «ՓԱՐՈՍ ՀԱՅՈՍԱՆՆԵՍՑՅ»ի մէջ յաւելումը անգլերէն բաժնի մը, զոր աւելի կանոնաւոր եւ բովանդակալից դարձնելու համար կը կարօտինք նիւթական եւ բարոյական քաջալերութեան: Երրորդ փորձը, սկզբնաբար յղացուած Վիճակիս Կրօն. Փողովի կողմէ, եղաւ ՊԱՏԱՐԱԴԱՄՍՈՑՅի թարգմանութիւնը, ձեռնհասորէն կատարուած Արժ. Տ. Թէոլորոս Ա. քահանայ իսահակեանի կողմէ եւ հրատարակուած այս տարի նիւթական նուիբատուութեամբը Փ. Մոլոխէնան ընտանիքին: Չորրորդը պիտի ըլլայ Արեիսի ԿԱԼԻ, ԽԱՂԱԿԱԿԱՆԻ եւ ՀԱՅԳԱՏԾԵՄՆ ժամերգութեանց թարգմանութիւնը, ո՛գ արդէն կատարուած է մեր կողմէ եւ պիտի հրատարակուի եթէ ունենանք տրամադրելի գումար: Անգլերէնի պիտի վերածուին նաեւ կիրակնօրեայ այն դասախոսութիւնները, որոնք մասամբ հրատարակուեցան ՓԱՐՈՍ ՀԱՅՈՍԱՆՆԵՍՑՅ-ի մէջ եւ զորս ներկայիս կը ջանանք ամբողջացնել առաջին հատորի մը համար:

Նոյն այս նպատակով տարբեր փորձ մըն ալ ըրինք՝ Կիմուններ կատարելով մեր արտասահմաննեան կարգ մը արժէքաւոր գրիչներուն եւ խնդրելով ուղարկել մեզ մէր նոր սերունդներն հետաքրքրող եւ աղդային սպիտի ու արժէք

ցոլացնող գրութիւններ, դանոնք անդերէնի վերածելով
Հրատարակելու առաջադրութեամբ։ Քիչեր միայն պա-
տասխանեցին մեր գիմումներուն։ Այս մասին մեր ծրա-
գիրը առանձին։

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԻՆԸ

Եթէ կազմակերպութեան մը ողին անոր որդեգրած գա-
ղափարը կամ հետապնդած նպատակն է, անոր ողնասիւ-
նըն ալ տնտեսական ոյժն է։ Այս ոյժը կը դոյցնայ նիւ-
թական զոհարերութեամբը ժողովութղին եւ իմաստուն
մատակարարութեամբը պատարանատու Մարմիններուն
կամ անձերուն։ Թէ ի՞նչ եղած է չափը ակնկարուած զո-
հովութեանց եւ եղանակը անոնց գործածութեանց ցոյց
կուտան հետեւեալ թուական պատկերները, հանրութեան
ներկայացներով չորս տարրուան տնտեսական գործառու-
թեան մը մանրամասնութեանց ամբողջական խոտացումը
(բաց ի սխալմունքէ եւ մոռացումէ)։



ԵԼՄՏԱՑՈՅՑՆԵՐ

—0—

Ա. ՏԱԽՏԱԿ

ԵԼՄՏԱՑՈՅՑ

Նպիտակեսուած

1 Յունիս 1928—1932 Յունիս 31

ԵԼ.Ք	1928	1929	1930	1931	1932	Հմգր.
Առաջնորդ	1050.00	1800.00	1800.00	1800.00	875.00	7325.00
Շրջուն Հովիր		600.00				600.00
Քարտուղար	140.00	240.00	240.00	240.00	140.00	1000.00
Ենքի վարձք	280.00	540.00	540.00	540.00	280.00	2180.00
Հեռախօս	28.00	48.00	60.00	60.00	42.00	233.00
Լոյս	10.50	18.00	24.00	24.00		76.50
Բռուտ, եւայլն	24.50	48.00	36.00	36.00		144.00
Թերթ	14.00	24.00	24.00	24.00		86.00
Դիւանատուն	14.00	24.00	24.00	24.00		86.00
Տպու. Ճնշմ.	56.00	96.00	180.00	180.00	39.62	551.62
Նկարաքարտ					118.16	118.16
1927ի պարտք	331.00					331.00
Բացառիկ ծիք.	175.00	300.00	576.00	576.00	58.22	1685.22
	2123.00	3738.00	3504.00	3504.00	1553.00	14422.00

ՄՈՒՏՔ

Ֆրէզնօ	650.00	1088.00	1080.00	1080.00	436.00	4334.00
Լուս Անձէլը	490.00	900.00	900.00	900.00	278.00	3568.00
Ֆառուլը	180.00	420.00	420.00	420.00	138.00	1578.00
Ս. Ֆրանսիսկօ	140.00	280.00	255.00	255.00	102.00	1032.00
Օքէնստ	140.00	280.00	255.00	255.00	102.00	1032.00
Եղեմ	110.00	250.00	234.00	234.00	71.00	899.00
Բառլի	110.00	250.00	250.00	250.00	71.00	931.00
Թուլարի	100.00	210.00	70.00	70.00	35.00	485.00
Սագրամէնթօ	30.00	60.00	40.00	40.00	10.00	180.00
Պակներէ	173.00					173.00
Բացառիկ					210.00	210.00
	2123.00	3738.00	3504.00	3504.00	1553.00	14422.00

ԻՐԱԿՈՆԱՑԱՌ ԵԼՄՏԱՑՈՅՑ

1 Յունիս 1928—1932 Յուլիս 31

ՄՈՒՏՔ	1928	1929	1930	1931	1932	ՀՄՎՐ
Ֆրէզնօ	474.00	1177.00	1171.00	730.00	646.00	4198.00
Լու Անձէլըս	540.00	720.00	625.00	500.00	94.75	2479.75
Ֆառուլը	355.50	210.00	675.00	175.00	75.00	1490.50
Ս. Ֆրանսիսկօ	100.00	100.00	225.00	100.00	150.00	675.00
Օքէնտ	222.00	258.00	300.00	100.00	60.00	940.00
Եղեմ	267.50	125.00	445.00	148.00	100.00	1085.50
Բիոլի	157.95	195.00	185.00	125.00	120.00	782.95
Թուլարի	87.00	25.00	-----	-----	25.00	137.00
Սագրամէնթօ	-----	-----	26.20	-----	25.00	51.20
Բացառիկ	733.80	-----	288.10	124.25	308.84	1454.99
	2937.75	2810.00	3940.30	2002.25	1604.59	13284.89

ԵԼՔ

Առաջնորդ	653.06	1512.50	1711.15	1143.20	965.00	5984.91
Երջոն Հովիր	-----	250.00	300.00	50.00	-----	600.00
Քարտուղար	300.00	80.00	280.00	180.00	100.00	940.00
Տան Գարձք	327.50	540.00	485.00	480.00	256.00	2088.50
Հեռածայն	23.07	63.34	67.55	48.40	26.45	228.81
Լոյս	6.29	16.04	18.78	5.68	-----	46.79
Բուռարկլ	6.00	6.00	7.50	6.00	3.00	28.50
Տպագրութիւն	74.85	86.90	36.00	196.80	21.00	415.55
Ծանուցում	22.80	52.70	232.40	34.70	16.95	359.55
Ճամբու ծխս.	512.10	98.56	-----	-----	610.66	
Դիւանական	18.05	41.55	64.75	-----	-----	124.35
Օդութիւն	287.00	-----	111.00	-----	156.84	554.84
Ալեւայլք	532.02	148.50	350.11	110.79	89.25	1230.67
	2762.74	2896.09	3664.24	2255.57	1634.49	13213.13
Անսուկին մէջ	-----	-----	-----	71.76	13284.89	

ՊԱՐՏԻ-ՊԱՀԱՆՁԵԼ ԻՆԸ ԹԵՄԵՐՈՒ

1 Յունիս 1928—1932 Յուլիս 31

ՊԱՐՏԻ	1928	1929	1930	1931	1932	ՀՄՎՐ
Ֆրէզնօ	650.00	1088.00	1080.00	1080.00	436.00	4334.00
Լու Անձէլըս	490.00	900.00	900.00	900.00	378.00	3568.00
Ֆառուլը	180.00	420.00	420.00	420.00	138.00	1578.00
Ս. Ֆրանսիսկօ	140.00	280.00	255.00	255.00	102.00	1032.00
Օքէնտ	140.00	280.00	255.00	255.00	102.00	1032.00
Եղեմ	110.00	250.00	234.00	234.00	71.00	899.00
Բիոլի	110.00	250.00	250.00	250.00	71.00	931.00
Թուլարի	100.00	210.00	70.00	70.00	35.00	485.00
Սագրամէնթօ	30.00	60.00	40.00	40.00	10.00	180.00
Բացառիկ	-----	-----	-----	-----	210.00	210.00
	1950.00	3738.00	3504.00	3504.00	1553.00	14249.00

ՊԱՀԱՆՁԵԼ

Ֆրէզնօ	474.00	1177.00	1171.00	730.00	646.00	4198.00
Լու Անձէլըս	540.00	720.00	625.00	500.00	94.75	2479.75
Ֆառուլը	355.50	210.00	675.00	175.00	75.00	1490.00
Ս. Ֆրանսիսկօ	70.00	100.00	225.00	100.00	150.00	645.00
Օքէնտ	222.00	258.00	300.00	100.00	60.00	940.00
Եղեմ	267.50	125.00	445.00	148.00	100.00	1085.50
Բիոլի	147.95	195.00	185.00	125.00	120.00	772.95
Թուլարի	77.00	25.00	-----	-----	25.00	127.00
Սագրամէնթօ	-----	-----	26.20	-----	25.00	51.20
Գնակներէ	173.00	-----	-----	-----	-----	173.00
	2326.95	2810.00	3652.20	1878.00	1295.75	11962.40
Թեմերուն պարագը	-----	-----	-----	-----	2286.60	-----

Պ. ՏԱԽՏԱԿ

ԻՆՔ ԹԵՄԵՐՈՒ

ՊԱՐՏԻ-ՊԱՀԱՆՁԵ

ՀԱՄԱՐՔՈՒԱԾ

	Պարտի	Պահանջէ	Պարտի	Պահանջէ	Պարտի
ՖՐԵՇՆԵ	4334.00	4198.00	136.00		
ԼՈՍ ԱՆԴԵԼԸ	3568.00	2479.75	1088.25		
ՖԱԿՈՎԸ	1578.00	1490.00	88.00		
Ս. ՖՐԱՆՆԻԿՈ	1032.00	645.00	387.00		
Օ.ՔԼԻՆԱ	1032.00	940.00	92.00		
ԾՂԵՄ	899.00	1085.50	186.50	
ԲԻՄԱԼ	931.00	772.95	158.05		
ԹԱՆԼԱՐԻ	485.00	127.00	358.00		
ՍԱԳՐԱՄԿՆԹԸ	180.00	51.20	128.80		
ԲԱՋԱՐԻԿ	210.00	173.00	37.00		
	14249.00	11962.40	2473.10	— 186.50	= 2286.60

Ե. ՏԱԽՏԱԿ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՈՒԽԵԿԺԵՐ

ԵԼՔ (Նախառեսուած, Տես Տախտակ Ա.)	14422.00
ՄՈՒՏՔ (իրականացած, Տես Տախտակ Բ.)	13284.89

ԿՂԻՒԻ ՀԱՄԱՐ	1137.11

	1149.49

	2286.60

Ա. Տախտակը նախառեսուած ընդհանուր ելմտացոյցներու պատկերն է:

Բ. Տախտակը կը ներկայացնէ ելմտացոյցներու իրականացած մասերը: Այս Տախտակը ցոյց կուտայ թէ Առաջնորդարանի անունով գրամատան մէջ գտնուած պատրաստի գումարը, մինչեւ ներկայ տարուան Յուլիսի վերջը, և \$71.76:

Գ. Տախտակը ցոյց կուտայ Առաջնորդարանի տարեկան պիւտձէներուն համար իրաքանչիւր թէմի վրայ դրուած տուրքերու բաժինները եւ իրաքանչիւր թէմի կողմէ վընարուած գումարները: Բայտ այսօ, Առաջնորդարանի պահանջը թէմեներէն, մինչեւ ներկայ տարուան Յուլիսի վերջը, կը մնայ Տ2286.60:

Դ. Տախտակին մէջ կը պատկերանայ դարձեալ իրաքանչիւր թէմի պարտքն ու պահանջը, ուրիշ խօսքով՝ վընարուած ու չլինարուած գումարները, որով եւ ընդհանուր պարտքը Տ2286.60:

Ե. Տախտակը ընդհանուր հաշուեկշիռն է:

Սոյն Տախտակիներուն վրայ թող ներուի մեղ ընել հետեւեալ նկատողութիւնները: —

1. Եթէ Երեափ. Ժողովի կողմէ վաւերացած ելմտացոյցները իրականանային ամբողջութեամբ, մէնք կ'ունենայինք Տ806.51-ի գումար մը տրամադրելի, զոր կընայինք օգտագործել կարեւոր ձեռնարկներու համար, մասնաւորապէս պատրաստելով կիրակնօրեայ Դարբոցներու յատուկ նկարաքարտեր եւ դասադիրքներ:

2.-Փոյթ տարուած է որ Առաջնորդարանը ոչ ոքի պարտք ունինայ, բարձր պահելու համար անոր վարկը: Պահանջողներ մնացած են միայն Առաջնորդն ու քարտուղարը (երկուքը միասին Տ1480.09):

3. Քարտուղար Պ. Գուրգէն Տէր-Վարդանեան, հակառակ իր ստացած ամենահամեստ թոշակին՝ որ իրական վարձատրութիւնը չէ իր տարած աշխատանքներուն, 1928-ի առաջին Յունիս, Յուլիս եւ Օգոստոս ամիսները ձրի ծառայած է ինքնակամ յօժարութեամբ:

4.- 1 Յունիս 1928-1932 Յուլիս 31-ի ելմտացոյցներու

մէջ մտած են նաեւ հաշիւները անսեսական այն բոլոր գործառնութեանց՝ որոնք տեղի ունեցած են 1927 Հոկտեմբեր 4-31 Մայիս 1928-ին, նախ քան Առաջնորդին ժամանելը եւ Առաջնորդականի ելմտացուցին կազմուիլը:

5.-Մեր հաշուեցուցին մէջ նշանակուած չէ այն \$300.00 -ի մօտ գումարը՝ որ գործառնութիւն մըն էր մեր անունով Եղեմի Հոգաբարձութեան կողմէ եղած եւ դոր մենք հաշուակցած ենք մեր պահանջներու փոխարէն:

ԾՐԱԳԻՐ

Դ.Ա. ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՇԲՁԱՆ

1930 Յունիս թ-ի Երևակ. Ժողովի Ե. Նիստին մէջ, ուր նկատի կ'առնուէր Արեւելեան Ամերիկահայոց Առաջնորդութեան Վարչութեան առաջարկը՝ երկու Առաջնորդութիւնները կառավարելու մէկ Առաջնորդով, մենք արտայայտուեցանք այսպէս:

«Գալիֆոռնիան միշտ ալ կրնայ պահել 3504 տոլարի ելեմուտքով Առաջնորդութիւն մը: Բայց 3504 տոլարի ելեմուտք մը, այն ալ այսքան անորոշ ու երերուն, չէ կրնար երաշխառորել արդիւնաւոր Առաջնորդութեան մը դոյութիւնը:

Թէ Գալիֆոռնիոյ Հայութիւնը, նկատի առնելով նոյն խոկ ներկայ անտևասական յոյժ տաղնապալի կացութիւնը, կրնա՞յ աւելցնել կշուր իր ելեմուտքին՝ տալու համար Առաջնորդաբանին աւելի ներոյժ ու լայն գործունէութեան մը հնարաւորութիւնը, զայդ կը թողում որ վճռէ այս Ժողովին ողջագաղտութիւնն ու փորձառութիւնը:

Երբ Ելմտացուցի անբաւականութեան խօսք կ'ընեմ նըկատի չունիմ առաջնորդական թոշակը:

Առաջնորդաբանը անհրաժեշտ պէտք ունի, ինչպէս որ եւ է կազմակերպութիւն, կարող, վստահելի եւ հետապնդուած նպատակին հաւատացող գործիչի մը, որ առաջնորդին տրամադրութեան եւ պատասխանառուու-



թեան տակ ըլլայ բաղուկ մը՝ ծրագրուած աշխատանք-ները արդիւնաւորելու պարբերական կանոնաւոր այցե-լութիւններով։

Առաջնորդարանը պէտք ունի թեմերու աւելի մեծ չա-փով նիւթարկան եւ բարոյական գոհոզութեանց, կարենալ պահելու համար պահանջուած կարողութիւններով օժտը-ւած հովիւներ ամէն տեղ։

Առաջնորդարանը պէտք ունի զուար աղջային-եկեղեցա-կան շահերէ առաջնորդուած անկողմնակալ մտայնու-թեան մը, որ աշխատանքները դիսէ ու դատէ աննախա-պաշար ողջմտութեամբ եւ պահանջները բանաձեւէ ու արդիւնքները չափէ տուեալ պայմաններու վրայ։

Ներկայ պայմաններով անջատ Առաջնորդութիւն մը գալիքոնիոյ մէջ պիտի չպատկէ երբեք այն ակնկալու-թիւնը՝ որով ստեղծուած է այս Առաջնորդութիւնը։ Գոնէ ես, թերեւս իմ ապիկարութեանս պատճառով, չեմ տես-ներ այդ կարելիութիւնը։

Ահա թէ ինչու ես եկած եմ, հակառակ իմ կամքիս, այն եղակացութեան թէ՝ առեալ պայմաններով եւ միջոցնե-րով մէկ կարող Առաջնորդ կրնայ կառավարել երկու Ա-ռաջնորդութիւններն ալ, իրենց վարչական ուրայն այլ ստահմանադրական միեւնոյն սկզբունքներուն վրայ հիմ-նուած կազմակերպութիւններով, ապահովելով նոյն այն արդիւնքը՝ զոր կուտայ անջատ Առաջնորդութիւնը իր ա-ռանձին առաջնորդով։

Ես ուրիշ որ եւ է պատճառ չունիմ համարելու պաշ-տօնէ մը՝ որուն հրաւրուեցայ այս ժողովութիւն փափա-քով եւ զոր ստահմանեցի հնազանդած ըլլալու համար կո-չումիս ձայնին։ Եւ եբբ ձեզի այս խորհրդածութիւնները չեն ներկայացնեմ։ Կրնեմ զայդ առաջնորդուած միայն կը ներկայացնեմ։ Կրնեմ զայդ առաջնորդութիւններին։ Անոր համար այս ժողովութիւն գերազանց չափէն։ Անոր համար պարտք կ'զգամ աւելցնելու և զայդ թէ ինդրոյ եւ խոր-հրդակցութեան առարկայ ներկայ փոխուսութիւնը կապ չը ունի երբեք եւ պէտք չէ ունենայ իմ անձիս հետ։

Մեր սոյն խորհրդածութիւնները դեռ կը պահեն իրենց հիմնական դիմերը։ Բայց յետագայ իրագարձութիւններ

ըստ բաւականի չըջած են արտաքին բնոյթն այն նկատո-դութեանց՝ որոնք արդիւնք էին այլապէս գասաւորուած իրողութիւններու։

Արեւելեան Առաջնորդութեան Երեակի ժողովը կը թուի թէ նկատի չառաւ իր Գործադիր Մարմնոյն կողմէ սեղա-նի վրայ դրուած առաջարկը։ Ընտրեց իր Առաջնորդը ու-որ եւ է եղանակով հաղորդակից չըրաւ Առաջնորդարանս հոն իսկ ստեղծուած հարցի նկատմամբ ժողովական գոր-ծառութեանց, առաջադրութեանց եւ յանձնառութեանց։ Ասի կենցաղագլուական պահանջ մըն էր գէթ, կը խոր-հինք։ Մեր Երեսակոխանութիւնը, կատարուած այս իրո-դութեան յաջորդող լուսութեան առջեւ որոշեց պահել իր Առաջնորդութեան դոյյավիճակը ինչպէս որ էր։

Արդ, կատարերասպէս դիտակ մէր ժողովուրդին անկից ցարդ ալ աւելի վատթարացած տնտեսական կացութեան, բայց նոյն ատեն համոզուած առաջնորդական կազմակեր-պութեան անհրաժեշտութեան եւ կարելիութեան Պալի-Փոռնիոյ շրջանին մէջ, մենք ստորեւ կուտանք ամփոփ ծրագիր մը, կցելով նաեւ անոր գործադրութիւնը հնարա-ւորող համեստ ելմտացոյց մը, ջանալով ակնարկնամած կա-ցութիւնը հաշտեցնել այն անհրաժեշտութեան եւ կարե-լիութեան հետ։

Ենցտենք թէ ծրագրին յաջողութիւնը կախում ունի ա-ստելապէս հանրային բարեկամեցողութիւնէն, կազմա-կերպութեան նշանակութիւնն ու դերը ըծրանելու ողջա-ղատութենէն, եւ բոլոր Մարմիններու եւ խաւերու հա-մերաշխ ու բոլորանուէր դործակցութեան ողիէն։ Երբ հոգեկան տրամադրութիւնները լաւ դասաւորուած ու-նպատակագրուած են, նիւթական գոհողութեանց տրամ-դրութիւնն ալ ինքնին կ'ստեղծուի։ Եւ այս անկարելի չէ երբեք, եթէ Գաղափարին լրջութեան առջեւ լրեն անձնա-կան թեթև նկատումները։ Անձը դատել ու գնահատել անոր զործերով, այս պէտք է րլլայ կանոնը հասար-կական ամէն զործի եւ ձեռնարկի մէջ։

Անցնինք սակայն մէր ծրագրին։
Ա. Գալիքոնիոյ Հայոց Առաջնորդութիւնը կը ոլո՞-

ւի ներկայ ձեւով, Համաձայն Գալիքոռնիոյ Աղք. Նոր Սահմանադրութեան, որուն առժամանակեայ գործադը-
րութիւնը արտօնուած է Ս. Եղմիածնի Գեր. Հոգ. Խորհր-
դիկողմէ Նախագահ և Ամենայն Հայոց Հայրատպետու-
թեան Տեղակալ Ամեն. Տ. Խորէն Մ. Արքեպ. Մուրատ-
բեկեանցի 352 Համար և 1932 Մայիս 25 թուակիր պաշ-
տօնագրով:

Բ. - Հովիտէ զուրկ Թեմեր պիտի ջանան ունենալ իրենց
սեփական և յարմարագոյն հովիւը առանձնարար կամ
գոնէ երկու Թեմեր միասնարար:

Գ. - Հովիւներ և Հոգաբարձութիւններ Հոգ պիտի տա-
նին աւելցնելու եկեղեցւոյ իրական անդամներու թիւը,
ոչ միայն կազմակերպուած արշաւներով (campaign),
այլ նաև ու մանաւանդ այնպիսի ձեռնարկներով՝ որոնք
կարենան անտարբերներուն և երիտասարդներուն մէջ իսկ
արթնցնել չահագրգութիւն և սէր ազգային եկեղեցին
և Աղդին Հոգեւոր արժէքներուն հանդէպ:

Դ. - Մէծագոյն Հոգածութեան առարկայ պիտի գաւնաց
նոր սերունդը. և Հաղորդ պահելու համար զայն հայեցի
սպիթն՝ ջանք պիտի տարուի:

1. Զօրացնելու Հայ վարժարանները, պաշտօնի կոչե-
լով ուսուցիչ-ուսուցչների՝ որոնք անդեակ ըլլան ոչ
միայն լեզուին, այլ նաև պատմութեան և գրականու-
թեան: Հայ մշակութային արժէքներու և պատմութեան
ծանօթութիւնն է որ պիտի մզէ աղաքը սիրելու և սարվե-
լու չափով մը գոնէ նաև լեզուն: Այս է մանկավարժական
մեթոդը զաղութահայ նոր սերունդի ուսուցման, հայեցի
դաստիարակութեան համար:

2. Զօրացնելու և որոշ հիմերու վրայ զնելու կիրակ-
նօրեայ վարչոցները, ընտրելով ու պատրաստելով դործին
հաւատացող, ընդունակ ու նուիրուազ գաւատիարակ-դա-
սախօսներ, նպատակայարմար նկարագրատեր ու դասա-
գրքեր, որոնք կրեն Աւետարանի մաքուր շահնջ ու հայ
քրիստոնէական կեանքի իսկական գրուժը:

Անհրաժեշտ է միացման բարոյական ամուռ կապ մը
ստեղծել Հայ վարժարաններուն և կիրակնօրեայ դպրոց-

ներուն միջեւ, թոյլ չուալով որ որ եւ է երկուութիւն մա-
լորեցնէ միտքը ուսանողութեան:

Յ. Զօրացնելու երիտասարդաց Միութիւնները
ա. Գիշերային դասախօսութիւններով՝ հայ լեզուի,
պատմութեան և մշակութի վերաբերմամբ:

Ր. Ամսորեայ բանախօսութիւններով՝ հայ անցեալ և
ներկայ կեանքին և արժէքներուն չուրջ:

Ց. Երեկոյթներով՝ դրական, երաժշտական, թատերա-
կան և վիճարանական:

Ւ. Ընկերական հաւաքոյթներով (համելի ժամանցներ,
ուր ամերիկեան ճաշակը բարեխառնուի հայկականին
հետ, ընտրովի վայելքներով):

Ե. Ընտանեկան համախմբումներով, ուր հիմ ու նոր
սերունդները կարենան դտնել հանդիպման և իրերահաս-
կացողութեան կէտեր:

Ղ. Սկաուտական կազմակերպութիւններով, դարբներու
համար մարդկային նկարագիրը կարգապահութեան,
ինքնակառավարութեան, կենցաղակիսութեան և նուի-
լուսի ընդհանրական ողիով և այլ ողիին հետ կատարե-
լապէս հաջու տոհմիկ մաքուր չունչով:

Ճ. Պատոյա-արշաւներով և բացօթոյքներով (camp),
ուր աղպային սովորոյթներ ու խաղեր տեղ ու հրապոյր
զտնեն տեղականներն մօտ:

Ջ. Մասնակից ընելով երիտասարդները եկեղեցական
տնտեսական-վարչական գործառնութեանց, որու պաշ-
տօններու կոչերով զանոնք:

Ի. . Պիտի կազմուի ՄՇՅԿՈՒԹՅԵՆ-ԹԱՐԴՄԱՆ ԱՎ-
ԿԱՆ ՄԻՋԻԹԻՒՆ մը կամ Մարմին մը, որ պիտի ունենայ
Համազային նկարագիր և որուն պաշտօնը պիտի բլլայ
համազային նկարագիր և որուն պաշտօնական կամ
պատմական, գրական, կրօնական ու գեղարուեստական գոր-
ծեր: Այս նպատակով պիտի աշխատաւի աղահովել որոշ
չիմեադրամ մը:

Զ. - «ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵՍՅ»-ը պիտի բլլայ Առաջ-
նորդարանի պաշտօնաթերթը: Առաջնորդարանը պիտի
չանայ դարձնել զայն աւելի բոլանդակալից, և պիտի

ուժեղացնէ անդլերէնի բաժինը, առայժմ քառիջեան ան-
շատ մասով։ Զի այս թերթը պիտի պահէ նաև իր կոչումն
ու առաջորութիւնը օգտավար հանդիսանալու այլ գաղ-
թահայութեանց։

Է. — Փոյթ պիտի տարուի կենդանի պահելու ըմմերը՝
քարոզիչներու պարբերական փոխանակութիւններով եւ
աշխարհական քարոզիչներ եւս հրաւիրելով։ Այս նպա-
տակին համար Հոգաբարձութիւններ յանձնառու պիտի
ըլլան բացառիկ զոհողութեանց՝ փոխանակուող քարո-
զիչներու ճանապարհածախօնի համար։

Ը. — Մասնաւոր կարեւորութեամբ հոգ պիտի տարուի
զօրացնելու եկեղեցական երաժշտութիւնը ամէն թէմի
մէջ, ունենալով շրջուն երաժշտագետ մը, որ պարբերա-
կան այցելութիւններով ամէն տեղ կազմակերպէ ու վար-
ժենէ զպրախումբեր։ Եկեղեցական երաժշտութեան հետ
պիտի աւանդուի նաեւ Հայկական աղղային եւ ժողովր-
դական երգեր։ Այս խումբերը իրենց մասնակցութիւնը
պիտի բերեն ամէն հաւաքոյթներու եւ հանդէսներու,
կարգադրութեամբ Առաջնորդաբանի կամ Հոգաբարձու-
թեանց, ըստ պարագայից։

Թ. — Ոյժ պիտի տրուի Արանց եւ Կանանց Եկեղեցասի-
րաց Միութիւններուն,

1. Գիշերային եւ ամսօրեայ դասախոսութիւններով ու
բանախոսութիւններով՝ կրօնական և բարոյական, ընտա-
նեկան-կենցաղական և ընկերային հարցերու և եկեղե-
ցական-աղղային նիւթերու շուրջ։

2. Ընտանեկան-ընկերական հաւաքոյթներով, ուր հա-
ճէլի ժամանցներ համեմուին օգտակար խօսակցութիւննե-
րով եւ խորհրդակցութիւններով։

3. Տիկիններն ալ հրաւիրելով գործակցութեան վարչա-
կան-ոնտեսական բնոյթ կրող եկեղեցական եւ կրթական
աշխատութեանց եւ ձեռնարկներու, զործօն գեր տալով
անոնց նմանօրինակ Մարմիններուն մէջ, ինչպէս կը տը-
րամադրէ նոր Սահմանադրութիւնը։

Ժ. — Պիտի աշխատուի ժողովրդականացնել եւ իրակա-
նացնել ի՞նչ ՀԱՆՈՒԹԻՐ ՀԱԳԵՒՈՐ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒԹԻՒՆը,

իբրեւ միակ եւ պատուաւոր միջոցը Եկեղեցին եւ Եկեղե-
ցականութեան, աւելի ճիշտ՝ Հայ հասարակութեան բա-
րոյական վարկը բարձրացնելու, և Եկեղեցական կազմա-
կերպութեանց սնանեաւութիւնը որոշ Հիմի մը վրայ դր-
նելու։

Ժ.Ա. Առաջնորդը՝ իր պաշտօնական Մարմիններու եւ Հո-
վիներու գործակցութեամբ պիտի վարէ այս շարժումնե
քը. Եւ, զեցած ժողովուրդի վասահովթեան եւ բարոյական
ու նիւթական գոհարձութեանց յանձնառու տրամադրու-
թեանց եւ զործնական ողիքին վրայ, պիտի շարանակէ ու
կրկնադրանկէ իր բեմական, գրչուկան ու վարչական աշ-
խատանքները։

* * *

Ինքնախարութիւնը կամ միամտութիւնը չունինք կար-
ծերու թէ այս ծրադիրը կրնայ գործադրուիլ առանց զըժ-
արութեան. բայց համոզուած ենք թէ ամէն դժուարու-
թիւն կրնայ հարթովիլ ՀԱԽԱՏՔԹՎՈՒ ՈՒ ԿԱՄՔԹՈՎ։ Հա-
սաւոք ու կամք, որոնք խոսաշումն ու միախառնումն ըլլան
հանրութեան եւ անոր ծառայող պաշտօնէութեանց ան-
հատական ու հատաքանակ հաստոքն ու կամքին, և ձզ-
տին շեշտակի նայուածքով ու անշեղ քալքով գէպ ի միակ
ու լաւ ըմբոնուած նսրատոկը, որ է։

ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊՈՀՉՊԱՆՈՒԹԻՒՆԸ

ՕՍՄ ՄԻԶԱՎԱՅՐԻՆ ՄԵԶ,

ԱԶԳԱՑԽԱ-ԿՍՈՒԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՀԻՄԻ ՄԸ ՎՐԱՅ

Սուաջնորդը, որ պիտի ուզէ ու ջանայ գործադրել այս
ծրագիրը, պիտի ըլլայ անպայման այն՝ որ բառամեայ
պաշտօնավարութեան փորձնական շրջանէ մը վերջ
կ'ստորսողէ այս տեղեկադիրը կամ Հրազդարակային Հա-
մարատուութիւնը, խորհրդածութիւններով ու թերադը-
րութիւններով մէկտեղ, անձնանդաստ ակնկարութիւննե-
րէ բացարձակադէս վեր՝ միայն խոզի պարտքը՝ իր ամե-

նահամեստ ոյժերովը կատարողի գոհունակութեամբ. այլ այն՝ զոր Գալիֆունիոյ Հայութիւնը, իր Ներկայացուց-չական Մարմնին, Երևանի. Ժողովին միջոցով, իր ձայնի ու կամքի կատարեալ ազատութեամբն ու ողջմիտ դատո-դութեամբը պիտի որոշչ յառաջիկայ Սեպտեմբեր ամսոյ 25-ին :

Ստորեւ կը դնենք այն ամենասեղմ ելմտացոյցը՝ որ պի-տի կրնայ Երաշխաւորել, գոնէ չափով մը նոր վրջանի տարուան համար մեր ներկայացուցած ծրագիրը:

ՄԻԱՄԵԱՅ ԵԼՄՏԱՑՈՅՑ

ԵԼ.Ք

ՄՈՒՏՔ

Առաջնորդ	1200.00	Ֆրեզիօ	800.00
Բարտուղար	420.00	Լոս Աննելըս	600.00
Խերազիր «ՓԱՐՈՍ»ի	280.00	Ֆառուլը	200.00
Առաջն. շենքի	360.00	Սան Ֆրանսիլօ	200.00
Հեռանայն եւ լոյս	70.00	Օֆլենտ	150.00
Կամակ, ծնցմ. տպգ.	120.00	Երեմ	100.00
Թրգմնչին. գործի	120.00	Րիտլի	100.00
Զանազանիք	130.00	Թուլարի	50.00
	—————	Սագրամինը	30.00
	\$2700.00	Բացանիկ	470.00
			\$2700.00

Նախօրութիւններ

1. — Թեմերը, բաց ի իրենց համար իրեւ Առաջնորդա-րանի տուրք նշանակուած բաժինէն, պիտի մասնակցին նաեւ 470.00 տուրքի բացառիկ գումարին, ջանալով ազա-հովել զայն յանուն Առաջնորդարանին կազմակերպուած տարեկան դաշտահանդէսներով կամ իրենց յարմար գտ-տած այլ միջոցներով:

2. — Թեմերուն ինկած բաժինին իրենց մասնակցութիւնը պիտի բերեն Եկեղեցաէր Տիկնանց եւ Երիտասարդաց Մի-ութիւնները:

ԹԵՂԱՊՐՈՎՐԻՒՆ ՄԸ

Մայր Եկեղեցւոյ պատկանող Հայութիւնը Գալիֆունիոյ մէջ կը հաշուուի ոչ նուազ քան 2000 տուն : Արդ, զեղչելով այս թիւէն անկարողները եւ բաժնելով Առաջնորդարանի 2700.00 տալերի պիտածէն միայն 1350 տան վրայ, հաւա-սար բաշխումով իւրաքանչիւր տան կ'ինայ 2.00 տալեր տարեկան :

Արդեօք անկարելի՞ է սովասել որ մեր ժողովուրդը տայ ապացոյցը իր պարտաճանաչութեան ինքնարերաբար այլ գումարը, իրեւ Առաջնորդարանի տուրք, տեղական Հո-գարաբձութեանց միջոցով արամադրելով Առաջնորդարա-նէն :

ՀԱՎԻՒԻ ԽՕՍՔԵՐ

«Ու եօք որէն յետոյ Տէրը խօսեցաւ ինծի ա'յսպէս՝ «Մարդու որդի, դէտ (պահակ) որի զբեզ խրայէլի տան։ Երբ պատգամ կը լսես իմ բերեէս՝ պիտի ազդարարես ժողովուրդին իմ կողմէս։

Երբ ըսեմ ամբարիշտին . «Պիտի մեռնիս», ու դուն չըգգուշացնես զայն եւ չխօսիս իրեն որ զգոյշ ըլլայ եւ հեռանայ չար նամրէն ու ապրի, — այն չարագործը իր անօրէնութեան մէջ պիտի մեռնի, եւ անոր արիւնը քու ձեռքէդ պիտի պահանջեմ։

Իսկ երէ դուն զգուշացնես անօրէնը եւ ան չդառնայ իր ամբարիշու ու չար նամրէն, ան իր անօրէնութեան մէջ պիտի մեռնի, բայց դու քու անձի ազատած պիտի ըլլաս։

Դարձեալ, երբ արդարը հեռանայ իր արդարութենէն եւ յանցանիք գործէ՝ փորձանիք պիտի զայ անոր զլխուն եւ ան պիտի մեռնի։ Որովհետեւ դուն չզգուշացուցիք զինէ՝ ան իր անօրէնութեան մէջ պիտի մեռնի եւ իր բարի գործերը պիտի չյիշուին։ Իսկ անոր համար զբեզ պիտի բռնեմ պատասխանառու։

Բայց երբ դուն զգուշացնես արդարը որ չմեղանչէ, եւ ան ալ չմեղանչէ, ան պիտի ապրի անկասկած, քանի որ զգուշացաւ, եւ դուն ալ ազատած պիտի ըլլաս զբեզ։ Եզեկիէլ Գ, 17-21։

«Քարողէ (Աւետարանի) խօսքը: Մտադիւր եղիր այդ գործիդ ամէն ատեն անխտիք, յանդիմանէ, սաստէ, յորդորէ ամենայն երկայնմտութեամբ եւ ուսուցանելով անդադար: Զի պիտի գայ ժամանակ՝ երբ մարդիկ պիտի մերժեն ընդունի ողջմիտ ուսուցումը, եւ պիտի կուտակեն իրենց համար այնպիսի ուսուցիչներ՝ որոնք իրենց ցանկութեանց համաձայն եւ իրենց լսելիքը գրգռող բաներ պիտի խօսին: Անոնք իրենց ականջները պիտի դարձնեն նւմարտութենէն եւ առասպելներու ետեւէ պիտի երթաւ: Բայց դուն արքուն («զուարթ») կեցիր ամէն պարագայի տուկ. մի ընկրկիր նեղութեան առջեւ, աւետարանչի գործ տեսքը, եւ պաշտօնիդ պարտականութիւնները անքերի կատարէ».

Բ. Տիմ. Դ. 2-5:

«Դուն սոլիմեցուր ինչ որ կը վայլէ ողջմիտ վարդապետութեան: Խօսէ՛ ծերերուն ըլլալ զգաստ, պարկեշտ, խոհեմ, հաւատովի, սիրոյ եւ համբերութեան մէջ ողջմիտ: Ըսէ՛ պառաւներուն ըլլալ նոյնպէս զգաստ, ունենալ սըր-րութեան վայել ընթացք, չըլլալ բանարկու եւ զինեմու, այլ բարի խրատառու, որ կարողանան կարգի բերել մանկամարդ կիևերը՝ ըլլալու այրասէր, որդեսէր, խոհեմ, ողջախոհ, անարատ, բարեգործ, իրենց ամուսիններուն հենազանդ, որպէսզի չըլլայ թէ Աստուծոյ խօսքը հայիոյ ւի: Յորդորէ՛ նաեւ երիտասարդները որ ըլլան խոհեմ: Փու բարի ընթացքդ թող օրինակ ըլլայ անոնց:»

Տիպոս Բ. 1-7:

«Օրինակ եղիր հաւատացեաններուն խօսքով, վարքու-քարքով, սիրով, հաւատով, սրբութեամբ»:

Ա. Տիմ. Դ. 2:

ՀՈՎՈՒԻՆԻ

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔԵՐ

Այն որ կը ներկայանայ հանրութեան ոոյն հրանդարտ-կային համարատուութեամբ, իր կատարած ոակաւ ու համեստ աշխատանքին հետ կը բերէ հզօր սէր մը հան-դէպ անոր՝ ոբուն ծառայեց:

Այդ՝ Հայաստանեայց եկեղեցին է, ոոր առաջնորդա-կան այս շրջանակին մէջ կը ներկայացնէ իր հոգեկան-բա-րոյական, ազգային-կրօնական հնագոյն ու նուիրական աւանդութիւններուն ու ժառանգութիւններուն հաւատա-րիմ 10.000-ի մօտ Հայութիւն մը:

Մեր համարատուութեան ընթացքին պառշացանք դա-ւաճանելէ մեր կոչումին պարտադրած անվերապահ ան-կեղծութեան, առաւելութեանց լիշտակութեան հետ մատնանշելով նաև թերութիւնները այդ Հայութեան, զայն ժոխանորդող պաշտօնական մարմիններուն մօտ: Այս ցուցումները, հեռու անձնական նկատումներ զոհա-ցնող հաշուելարդարներ բրյալէ, բնական ու մարդկային անկատարութիւնները կատարելութեան առաջնորդելու եւ թելաղբելու բարենախանձութեամբ շարժող հոգին: մը կոչն են՝ ուղղուած հանրութեան բոլոր անհատներուն, Մարմիններուն եւ խաւերուն:

ՀԱՅ ՏՈՒՆ

Այսու, սրտի խորերէն խօսք մըն է այն, ուղղուած քեզի ո՞վ Հայ Տուն, որ Հայրենի երկրի հոյզերն ու յուզումնե-

ըր, յուշերն ու ներչնչումները, դարերու անջնջելի դրոշմը կրող հայեցի կենցաղին շունչն ու չորչն ունի իրեն իրեւ հիմնասիւն: Նահապետական կեսնիքը, զոր քու նախնիքդ դարբնեցին քու սեղանիդ վրայ ու սեղանիդ շուրջ վսեմօրէն պարզ ու ջերմիկ սիրոյ մը կրակով - քու օճախներովիլ ու թոնիրներովիլ նուիրագործուած, դուն զայն փոխաղբեցիր, ցաւագին օրերու բերումով, հին աշխարհէն այս նոր աշխարհին մէջ: Ի՞նչ բան կրցար գանձել ու պահել անկից՝ զոր պարտաւոր էիր պահել գուրգուրանքով իրը աղնուագոյն ու առողջ քունը անոր, եւ ի՞նչ բան գիտցար քանցել- կարել ու նետել անկից՝ իրը յունգոյն ու փտած նիւղերն անոր:

Գիտես ու կը գնահատես արժէքը այն ընտանիկան պատիւն՝ որ քուկդ է եղած, եւ որ գեղուզեց ձիթենիի մը նման բողոքներ ու պտղաբերեր է քու մթնոլորտիդ մէջ՝ Աստուծոյ օրհնութեամբը սրբագործուած:

Ամերիկան ՀԱՄ-էն առաջ, որուն շփոթ պատկերը կը մթագնէ հիմակ յաճախ քու նայուածքդ, կար ու կայ քու երդու, հայրենի եւ մայրենի երդու ու երդիքդ: Քու լեզուաւ հոն հրաշակերտեց իր աղօթքն ու երգը, իր հոգեկան ու մշակութային բոլոր արժէքները, ծնունդ տալով տաղանդներու՝ եւ հանճարներու՝ որոնք պիտականուն քաղաքակրթութիւնները նսեմացնող փայլով մը քու անունդ հոչակեցին եւ կտակեցին աղգերու յարգանքին: Էսյաը չեղա՞ւ ջահն ու վառարանը քու սրբազնն երդիդ, յոյը կուսաւորչն ու Սահակ-Մեարոպներուն, Վարդան-Ղեւոնդներուն եւ Գրիգոր-Ներսէսներուն, որոնք իրենց վերկենցաղումներն ունեցան զարերու ընթացքին անընդհատ, եւ ունին այսօր ալ նորածին հայրենիքն ներս ու դուրս: Այդ Հայրենիքդ իսկ քու աւանդդ չէ՞ր, մերթ անշքացած ու դիմափոխուած եւ այժմ իր ածիւններէն փիւնիկացած, հարապատ պատկերովը իր անփոփոխ էութեան: Եթէ ածիւններն իսկ Հայրենիքին, ոճիրի շունչովը միշտ միացած բայց անշատ անընդհատ, զարդարու անդամներն ու անէացած, կրցան պահել ու վերակենդանացնել, չունչովը քու ստեղծագործ Ռդիդ, ինչ որ թանկարժէք մասնիկներն էին քու ժա-

ուանգութիւններուգ, ածօթալի բան չէ՞ որ հիմակ, այս օտար այլ հիւրընկալ, քաղաքակիրթ այլ ձեւափոխից մթնոլորտին տակ թաղեն հետախաղաղ քու բոլոր այդ սեփականութիւններդ:

Դուն չճանչցար ապահարզանը (divorce), որ այստեղ հոմերու սէրը կը ծաղրէ եւ դատարաններու սեղաններու առջեւ զայն կը վաճառէ՝ իողնին սաստն իսկ արհամարհելով: Դուն ըլսեցիր հոն օլտ-մէն-ի երգիծանքը զաւակներու շրմներուն վրայ եւ անոր զիծանքը հայրերու սրտին մէջ, զի պաշտամունքը կար հոն որդիական անխարդախ մէջ, զի պաշտամունքը կար հոն որդիական անխարդախ սիրոյ հանդէս ծնողաց եւ ծնողներու ծնողաց: Օլտ-մէնը սիրոյ հանդէս ծնողաց եւ ծնողներու ծնողաց: Օլտ-մէնը քու նահապետդ էր եւ օլտ-ումընը նահապետուհին, որոնք քու բնակիչներդ կառավարեցին: Իմաստութիւնն ու բոնք քու բնակիչներդ կառավարեցին: Այստութիւնն ու պարկետութիւնը եղան հիմերը քու չէնքիդ եւ սկիզբը՝ այդ կառավարութեան:

Դուն չտեսար ձանձրոյթն ու զգուանքը քու անդամներուգ, որ ուղէն ընտանիկան քաղցրութիւնը փոխանակել քու սեմերէդ դուրս կաքաւող, քու սրբութիւններդ արտաւորող եւ Փիղիկական ու բարոյական կերտուածքներդ քաջայող հաճոյքներու հետ:

Հայ Տուն, անաղարս պահէ իմինութիւնի, հայրենի ու մայրենի երդիդ նկարագիրը: Մօսեցիր նաեւ ամերիկեան հոմ-ին սրտապին դրացնութեան մը լրջութեամբ: Այդ հոմն ալ իր հին բարի օրերուն ունէր իր բարի աւանդութիւնները, իր օճախը՝ ուր վառ կը պահուէր տաքցնող կը բակին հատ մաքուր կենցաղի մը հուրքը, եւ որ հիմակ կիսովի լքուած՝ տուններու զարդն է մնացեր լոկ, կամ քեզ չար ու բարի ողիներու ասրսափին մէջ կը պահէին, որոնք դուրգուած օրերու: Հին հոմն ու հին օճախը՝ յուշարարը դուն քու երդովդ քու օճախովդ: Իմ ասոնց մօտեցիր դուն քու երդովդ քու օճախովդ: Իմ խօսքս չէ հին նախապաշարումներուն համար, որոնք բգեզ չար ու բարի ողիներու ասրսափին մէջ կը պահէին, որոնք դուրգուրութեամբ մը նուիրական քու տանիքիդ տակ պարողներու հողիները ԸՆՏԱՆԻՔԸ- բարին ու չարը ծանօթացնող ծառէն սպառնագին կ'զգուշացնէն: Խունկին ու աղօթքին հետ անհաշտ չեն երգն ու պարը, եթէ ողջախոհութիւնն է երկուքին ալ առաջնորդարը,

գող լոյսը : Զգասառութիւնը ոչ թէ ժխտումք՝ այլ ներդաշնոյթն է մարմինի եւ հոգիի հաճոյքներուն : Քու երդդ, ամերիկեան հոմին հետ, թող մարդարանն ըլլայ այդ ներդաշնոյթին : Ա՛ռ այդ հոմին ինչ որ կրնաս տալ անորքեղմէ : Վատարէ քեղմէ ինչ որ չես կրնար առնել անկէ : Աւելցուր ինչ որ կը պակսի քեղի, պակսեցուր ինչ որ աւելորդ է քեղի : Բարձրացի՛ր քու սեփական արժանիքներովդ, առանց արհամարհելու ուրիշներունը : Մշակէ՛ զանոնք քու սեփական ջանքերովդ, օգտուելրով այն պատեհութիւններէն՝ զորս կուտայ քեղի այս երկիրը : Մի՛ թոյլ տար որ եղծուի դիմագիծդ, այլ փոյթ ըրէ՛ գեղեցկացնել զայն այն բոլոր շնորհներովն ու վայելչութիւններովը՝ որոնք կը բերեն բիւրեղացումն ու ազնուացումը քու հոգի իդ, կամ կը յդկեն ազնուական դրոշմը քու հարազատնկարագրիդ :

ՀԱՅ ԾՐՈՂՔ

Հայ Մայր եւ Հայ Հայր, Հայ Տան ճարտարապետներն
ու աւանդապահները, տէր ու հաւատարիմ եղէ՛ք ձեր կո-
չումին։ Շատ են ու նուիրուած ձեր պարտականութիւն-
ները, Ֆեռ է եւ լուրջ ձեր պատասխանատուութիւնը՝ իր-
բւեւ ծնող-դաստիարակներ, իրբւեւ տածող-մանկավարժ-
ներ։ Ծնանիլը Փիզիկական սովորական արարք մը չէ լոկ,
ամուսնական անկշխութեամբ մը կատարուած։ Ծնանիլը ՏԱԼ մըն է։ Տալ լաւագոյնն ու ընտրելագոյնը,
զոր Հայրն ու մայրը կրցեր են մթերել իրենց մէջ, օրո-
րանէն մինչեւ Հարսանեկան առազատը, իրը Փիզիկա-
կան, Հոգեկան եւ իմացական չնորհներ ու յատկութիւն-
ներ։ Ծնանիլ՝ կը նշանակէ կեանիքի կոչել կամ վերածել
այդ Համբարուած ու թաքուն ձիրքերը կամ ոյժերը, նոր
անհատ-մարդ մը կերտել եւ ընկեր-մարդ մը կազմել,
զորգակցութեամբն այն ներգործոյթներուն (energy), ո-
րոնք ազրիւներն ու յայտարարներն են ծնող մօր եւ Հօր
անհատական եւ ընկերային նկարագրին։

Հայ Հայր եւ Հայ Մայր, լաւ սերտեցէք ՕՐՈՐՈՑԻ
ԽԱԲՀՈՒԹՅՈՒՆ : Արթուն եղէք եւ իմաստուն՝ տհսնելու հռն
պատկերը աստուածային ստեղծագործութեան : Այս ան-

ժիտ Են, ո՞չ ծիծաղելի մօր Նըդերուն հետ դաշնաւորուած
այն ճօճումները՝ որոնք ապազայի երազներով կը սնու-
ցանեն Հրեշտակային նիրէն ու քունը նորածին մարդուն:
Մանուկին բիբերէն ներս թող թափանցեն ձեր տչքերը՝
ձեր սրտին բովանդակ գեղումներովը, ձեր մտքին բոլոր
լոյսերովը: Զեր կամքին ստեղծագործ ներզօրութեամբը
կարողացէք ըսելու դուք ալ: «ԹՌՂ ԼՈՅՑ ԸԼԱԱՑ»: Լոյ-
սը այն մէկին համար՝ որ հրաշալի տիեզերքի մը մանրա-
նկարը պիտի ըլլայ ձեղի եւ ընկերութեան համար: Ներ-
շնչեցէք անոր կեանքի բոլոր գեղեցկութիւնները՝ որոնց-
մէ ծնունդ կ'առնէ ԲՍ.ԻՒն: Եւ Բարին միակ ճշմարտու-
թիւնն է՝ որուն պէտք է արեգդիմէ լոյս-աշխարհ եկող
հոգին: Պիտի տաք անոր՝ այդ հոգիին՝ ձեր նմանութիւ-
նը: Զգոյշ եղէք անաղարտ պահելու աստուածային այն
նմանութիւնը՝ որուն համաձայն ստեղծուած է մարզը
մասնաւորապէս: Այդ մարզը ապրեցուցէք ու մշակեցէք
միշտ ձեր մէջը, որպէս սպիրաւակը՝ որ պիտի ծնիք եւ որ
պիտի կրէ ձեր նմանութիւնը, ըլլայ իսկապէս աստուա-
ծային մանուկ մը: Հսկեցէք անոր չնչառեւտրութեան իւ-
րաքանչիւր հեւքին, ելեւէ չըքին վրայ, եւ մի թոյլ տաք որ
անոր թոքերէն ներս մտնէ թոյնը բոլոր արտաքին աղտե-
ղութեանց գոլորշիացումներուն, ձեւ ըլլան անոնք թէ
շարժում, խօսք թէ գործ: Վասնպի ոչ միայն ան ծնած է
ձեր պատկերին ու նմանութեան համաձայն, այլ նաեւ
պիտի սնանի ու մեծնայ ձե՛ղ նմանելու գրեթէ-անդիմա-
դըրելի բնագդով ու հակամիտութեամբ: Եւ ասոր համար
դուք պիտի չկրնաք մեղաղբել ձեր ծնունդները, ո՞չ ալ
պիտի կրնաք չքմեղացնել զձեզ ծնողներդ, այն անախորժ-
դիմագծութեան համար՝ որ անոնցը պիտի ըլլայ: Մեղա-
որ պատկեր մը՝ որուն համար անոնք եւ գուք պիտի տա-
ռապիք հաւասարապէս:

Հսի քիչ զերը թէ ծնող գաստիարակներ ու տառակ-
մանկալարժներ էք դուք։ Սշխարհ փոքր ուշագրութիւն
կ'ընէ այս մեծ իրողութեան։ Այս միջավայրուն ուր դուք
կ'ապրիք, կը ցաւիմ աղջարարելու թէ մտահոգիչ մէկ
խոչը մասը. կը կազմէ դեռ այդ աշխարհին։ Այրը երբ

Հայր կ'ըլլայ եւ կինը՝ մայր, պիտի լաւ գիտնան անգիր
տասնաբանեան՝ զոր Արարիչը՝ իր հայրական եւ մայրա-
կան սիրոյ տիեզերական շունչովը՝ կը դրոշմէ իւրաքան-
չիւր ծնողի էռւեթեան խորը։ Ինչ որ կռւտաք ծնունդով՝
պիտի մշակէք սեռնդով։ Եւ այդ սնունդը կ'ենթադրէ,
Փիղիկական տածումին հետ, նաեւ ու մանաւանդ հոգե-
կան հրահանգումները։ Դուք պիտի դաստիարակէք հո-
գին ձեր օրտահատորին, սիրու ձեւը հոգեհատորին, այն
աւանդական առաքինութիւններով՝ որոնք կը բնորոշեն
մարդկայնական պրիստակէն անցած հայեցի նկարագրերը։
Դուք պիտի վարժեցնէք զայն այն բոլոր կերպերուն՝ ո-
րոնք ժառանգուած կենցաղի մը հիմնական այլ ազնուա-
կան կողմէրը կը յայտաբերեն։ Պիտի ընտելացնէք զայն,
ձեր խոկ ձեռքով, այն ամէն եղանակներուն՝ որոնք ձեր
ու իրենց անմիջական շրջապատէն, միջավայրէն նոր
վարքութարքի մը շինարար ազգեցութիւններն ու ներշըն-
չումները կը բերէն։

Աղքալի պիտի ըլլայ ձեր կացութիւնը, եթէ անկարող ըլլաք պահելու հաւասարակշռութիւնը ձեր և ձեր զաւակներու միջեւ :

Ծատ են լրաւեր գանգատաներ՝ ուղղութեած նոր սերունդի հասցէին։ Ա՞վ ծնաւ, սակայն, գանոնք, ո՞վ տուաւ անոնց իր պատկերն ու նմանութիւնը, ո՞վ տածեց զանենք ու փարթեցուց։ Ամէնէն առաջ դժուք, Հայր ու մայր։

ՀԱՅ ՈՒՍՏԻՑԻՉՆԵՐ

Անիրաւ չեն բոլորովին հայ ծնողներ, երբ պատասխանառութեան բաժին մըն ալ ձեր գրայ կը բեոցնեն, հայ ուսուցիչներ: Գիտեմ ես, այս երկրին աահմաններէն ներս զրիքէ ոչինչ է ձեր գերը աղոց կրթութեան ու դաստիարակութեան զործին մէջ: Բայց Գրեթէն զեռ բան մըն է՝ զոր հարկ է ճանչնալ ու գնահատել: Ձեզ պաշտօն յանձնուած է հայ յեղուն ուսուցանելու հայ-ամերիկացի աղոց: Դժուար աշխատանք արդարեւ: Եւ այդ գժուարութիւնը կը դառնայ աւելի բարդ՝ եթէ ըսեմ: Դուք կոչ-

ամ էք տղոց ներարկելու հայեցի ռունչ : Քաղաքացիութ-
թեամբ պարկեցա ամերիկացիներ , ցեղով ու հոգիով ա-
նոնք պիտի ու պէտք է մասն հարազատ հայեր : Միջա-
վայրը , իր լույրը ազգակիներովն ու գործներովը , պիտի
չեղծէ , այլ պիտի զոտէ ու մշակէ ինչ որ կայ ճայ մանուկ-
ներուն մէջ իրեւ ժառանգական եւ պապենական ար-
ժէքներ : Ծնողներէն վերջ ձեր պարտքն է ձեր դէմ սպա-
ռազինուած բոլոր գործարութեանց հանդէպ նոհաստակի-
կուրծք յարդարելու : Աչ թէ արիւնի , այլ քրտինքի նահա-
տակի մատին է խօսքս :

Հայ-ամերիկացի նկարագրին:

Ուշինկթըն-Լինգըն ոչինչ պիտի ունենան դժողոհելու, յանուն Ընդըլ-Սևմի, եթէ հայ ծնողն ու հայ ուռուցիչը կամենան ու կարողանան Վարդան-Վահանի շունչովք զըրահապատել հոգիները մեր նոր սերտունդին, յանուն Սահակ-Մելոսի Աղիին:

ՈՐՉԱՓ ԼՍԻ ՀՅՅ ՍՅՆՉԱՓ ԼՍԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ, — ա՛յա է նշանաբանը, նոյն իսկ Ընդըլ-Սևմի ոգին ներշնչուած, որ պիտի առաջնորդէ զճեղ աներկիւդ ու անվարան ձեր փշոտ ճամրուն մէջ:

Մի վհատիք, այլ սպառողինուեցէք, հայ ծնողներու բանակն ալ շարժելով՝ եթէ կրնաք, նուածելու համար անպարտելի կարծուածը, թիւնի ԱՄԵՐԻԿԱԿԱՅՆ ՌԻԹԻՒՆ, Եւ ապահովելու յաղթանակը անզօր կարծուած ԱՌՋ-ՄԻՏ ՀԱՅԿԱԿԱՅՆ ՌԻԹԵԿԱ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հայ ծնողըն ու հայ ուռուցիչը ձեր վրայ կր գարճնեն իրենց նայուածքները, Հայ պաշտօնական Մարմիններ, Երեսիխանութիւնն ըլլաք դուք թէ թւեմական անդամական ժողովներ, Կեդրոնական Վարչութիւն թէ Հոգաբարձութիւններ, Եկեղեցակը Արանց եւ Կանանց թէ Երիտասարդաց Միութիւններ:

Ի՞նչ է արդարեւ նպատակը այս բոլոր յօրինուածքին, այս բազմաթան Կազմակերպութեան՝ որուն պաշտօնական յատկանունն է ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑՔ կամ Ա-ԲԱԶՆՈՐԴՈՒԹԻՒՆ: ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑՔԻԱՑ:

ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅՈՒՆ ԴԱՐԱՒՈՐ ԱԻԱՆԴԻ ԱՅՍ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ. Այդ աւանդը այն ՌՅԺ-Ն է՝ որու մատին խօսեցանք: Առուազն երեսաւն գարերու ոգորումներու եւ նուածումներու արտադրոյթն է ան, մարզի մը վրայ՝ ուր շարժման եւ գործունէութեան մէջ են գորուած Հայ Ցեղին՝ ՄԵՐ-բոլոր արմէքաւոր առանձնայատկութիւնները: Ան յայտաբարն է ՀԱՅ ՀՈԳԻԻՆ: Հաւատք մը՝ նախաքրիստոնէ-ական եւ ապա քրիստոնէական, ապրումներ՝ աւանդական

եւ սպատմական, Ներշնչումներ՝ չին ու նոր տրուեստի եւ զպրութեան, աշխարհակայեցքներ՝ երէկի եւ այսօրի յմաստասիրութեան՝ անհաստական, ընտանեկան եւ լնկեցային կեանքի վերաբերմամբ, — ահա քառեակ՝ այլ բաղմանառադայթ դէմքը Հայ Հոգիին:

Այս Հոգին պահպանմայլու կոչուած էք դուք բոլորդ ալ, Համողումով մը՝ որ ձեր լուելեայն ու Հրապարակային յանձնառութեամբն է նուիրագործուած: Պիտի պահէք զայն ձեր բովանդակ նուիրումովն ու զոհարեւութեամբը: Պիտի պահէք ի պարտականութենէ եւ ոչ թէ ձեւերը վրբակու ու պայմանադրուկանութեամբ եւ շնորհի ընկալ ինքնախարութեամբ: Ասոր համար անհրաժեշտ է մէկ կողմ նետել ամէն նկատում՝ որ կրնայ երկուութիւն կամ Համաձարտութիւն ստեղծել պահպանման տյա յոցի դարդ՝ կամ թէ Եւ դժուարին աշխատանքին մէջ: Այս աշխատութեամ մէջ թող մաս չառնեն անոնք որ չն հաւատար հետապընդած նորոտակին, որ անկարող են գնահատել Հայ Հոգիին արժէքը: Հաւատքը լծակն է ամէն շարժումի: Իսկ Համարդէքը չաւատքը լծակն է սկարտութիր: Անրարիխիզ են անոնք՝ ու բոնք լծակի յատկութենէն զուրկ՝ ակամայ կը լծուին գործի:

Ինչո՞ւ, սակայն, այս թէրահաւատութիւնն ու դժկամակութիւնը վերաբերմամբ գործի մը՝ որ ինչքան ալ անյուսատու ըլլայ չի կրնար զինաթափ բնել պարտաձանաչութեան եւ պատասխանատուութեան գիտակութեան վրայ խարոխուած կամքը: Առաջնորդութիւնը կոչում մը ունի Հոս: Այդ կոչումը ո՞չ սին վատասիրութիւն մըն է, ո՞չ ալ սոլառող պատքանք մը: Ազգապահպան գործ մըն է ան, որ իր նրշնչումները կ'առնէ ո՞չ թէ զառն երեւոյթներէն, այլ անոնց եսին նշանառող ու նշուլող բարի հաւանականութիւններէ: Քերեղմանի հակած ծերունին անզամդեռ կ'երդէ երազը կեանքին եւ անձնատուր ըլլար մահացաւ կ'երդէ երազը կեանքին եւ անձնատուր ըլլար մահացաւ: Ամերիկահայութիւնը թէ կը ծերութեան տարիքը՝ չևմ գիտեր: Գիտեմ միայն թէ քաջողջ մարմինի մը համար հարիւրաժեան այն է՝ ինչ որ է երեսնամեան վատասուղջ կազմուածքի մը համար: Զեր պարտքն է

յանձնառու ըլլալ ամէն զոհողութեան՝ քաջառողջ պահելու համար գաղթահայութեան մարմինը։ Եւ ասոր համար հարլե է նախ դարմանել ախտաւոր մասենութիւն մը՝ որ հեղհետէ կը ճարտիչ հիներուն մէջ։ Ճակատազբուած ենի կրտուելու ահա՛ յանկերգը հիներուն։ Աշ. Հաղար անդամ ո՛չ։ Այնչափ ալ աժանագին չէ ցեղերու կեսնքը։ Ընդհակառակը, ճակատազբուած ենք սպրելու։ Եթէ ՀԱՒՍՈՒՔ։ Հաւատքը կը յարուցանէ քաորեայ մեռեալն անդամ։ Փա՛ռք Աստուծոյ, մեր նոր սերունդը Յեռեալ մը չէ։ Ան լի է կեանքով, լի է կամքով ու հաւատքով։ Եւ իր այս կեանքին, կամքին ու հաւատքին մէջ ծածերուած կան տարերը իր նախահայրերու կեանքին, կամքին ու հաւատքին, յաւելեալ՝ նոր միջավայրին տուած։ ճիշտ է բաւական թանձր՝ նիւթական եւ մեքենական՝ բայց ո՛չ բացարձակապէս անհոգի արժէքներ։ Նպառակը ճեր բոլոր ջանքերուն եւ զոհուութիւննրուն պիտի ըլլայ նոր սերունդին մէջ հիմնաւորել ինչ որ բնիկն է։ Եւ այդ՝ թոյլ տալով որ նոր արժէքները գան յրկել, գորացնել եւ նոր կերպարանափուութեամբ մը ասլեցնել զայն ու տեւականացնել։

ՀԱՎԻԿԻՆԵՐ

Եղբայրներ ի Քրիստոս, սրովհետեւ Աստուած գծեղ «ԴիՏ» է նշանակեր իր ժողովուրդին եւ «ՀԱՎԻԿԻ» իր «ԲԱՆԱՒԹՐ ՀՕՏ»-ին Հայաստ։ Եկեղեցւոյ արօտավայրին մէջ, կը սիրեմ վստահ ըլլալ թէ ճեր կոչումին օրէն իսկ գուք գիտակ էք եղած ճեր Հովուական ծանր այլ քաղցր պարտականութեանց։ Դուք ինքնին իսկ «աստուածուայցներ»՝ պէտք չկայ որ մարդիկ սորպեցնեն ճեղ հրամայական պահանջները ճեր կոչումին ու պաշտօնին։ Բայց, ըստ սրում մենք եւս մահկանացուներ ենք, որով եւ տկար ընութեամբ սխալական, եւ որովհետեւ մոռացումն իսկ անրաժան մէկ թերութիւնն է այլ բնութեան, պարտք կը նկատեմ յիշեցնել միայն ճեղ ինչ որ թերեւս իմ մոռացումներս, եւ՝ անդրադառնութեամբ՝ վեր-

ՑՈՂՈՄՆԵՐԸ Եղած Ըլլան:

Եւ որպէսպի խօսքին հեղինակութիւնը իմ ակարութեանէս բխած չըլլայ՝ պիտի աղեկուչուն նուի Շնորհացի Խոսնակը Հայաստ։ Եկեղեցւոյն մ'րն է քաղցր Ճայիլը՝ զոր մերկնքին փոխ կ'առնէ եւ որ իր Ֆաքուր խզմառնքէն կ'արագագնգէ։

«Դանելում եւ զայս, զի կոչումն անուան խնեմայութեանի ձերոյ ո՛չ ի մարդկանէ եւ ո՛չ ի ձեռն մարդայ, այլ կոչեցան խնայանայ՝ որ կոչեցան խնայանայ քան կարգին Մելքիսեդէկի, որ եւ ինքն է հիմնարիտ խնայանայ և խնայանայ պիտի ապատարագ Աստուծոյ Հօր։ Եւ նու ես ձեզ զիաշումն անուան իւրայ, եւ յանձն արար ընդ անուանն եւ զգգործն իւր հովանել զժողովարդ իւր, եւ ուսուցանել միշտ զգործա բարիս, եւ տալ զանձն օրինակ բարեաց ամենացուն, քան որում եւ Թողարկուած, թէ՝ «Մի անփոյլք անեկը զշնորհացդ որ տաւա մեզ ի ձեռնադրաթենէ երիցութեան»։ Եւ դարձեալ թէ՝ «Քահանայք կրկին պատուոյ արժանի եղիցին, որք աշխատիցին բանիւ եւ վարդապետութեամբ»։ Վասն որոյ ազաշնմք զի ընտ անւանի կոչման եւ զգործն կատարիցք։ Իւ որպէս ՀԱՅ ԵՒՆԱՊԱՐԿ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ԶԵԼՈՒՅՑ յամենայն ժամ տուք նոցա դշովեւոր իւրասու՝ միշտ ուսուցանելով յեկեղեցւոց, իւ հրապարակը եւ առանին, զամենայն ոք ըստ իւրաքանչիւր հատակի զդուշացնելով եւ յորդորելով յաստուածացնան»։ (Ե. ՇՆՈՐՀԱՎԻ, ԸՆԴԱՅՆՐԱՎԱՆ ԹՈՒՂԹ, էջ 52)։

«Դէտ» մրն էք, ո՛չ թէ վարձուած՝ մարդոց կողմէ, այլ կոչուած՝ Աստուծմէ։ «Հայր եւ ծնող» էք, արդարեւ, ո՛չ թէ միակ ընտանիքի մը, հապա բաղմաթիւ տուներու, որոնց պիտի մատակարարէք ո՛չ թէ «կորստական կերակուրը», այլ «երկնէք հիմնարիտ հացը»։ «Որ կեանք կատայ աշխարիի»։ Այդ Հայը վերացականութիւն մը չէ, անհաշտ մէր իրական պահանջներուն։ զի քաջ գիտէք թէ «Աստուծոյ փառաւորութիւնը», թէ եւ կազմուած «Անր սիրուերը եւ ուղիղ հոգիներով», զաղափարական լրումն է կեանքին բխած եւ կեանքին անդրադառն իրականա-

ցած եւ իրԱԿԱՆԱՆԱԼԻ նշմարտութեանց։ Իբրեւ «աշխարհի լոյս»՝ ձե՛ղ անկ է առաջնորդել հոգիները այդ յաւկատենական ճշմարտութեանց, ունենալով ձե՛ղ աև որպէս առաջնորդ «Հաւատի Զօրագլուխլը»։ Եւ իբրեւ «Երկրի աղ»՝ պաշտօն է տրուած ձեղ համեմելու կենցաղական այն բոլոր անհամութիւնները՝ որոնցմէ զերծ չէ որ եւ է ժողովուրդ, իբր անհատ, իբր ընտանիք եւ իբր ընկերութիւն։ Գիտութիւնը աստուածային ուսմանց – «մանկութեան ընկեր» կոչուած Սոռակաղիրէն – ինչպէս նաև արտաքին գիտութիւնք անհամաժեշտութեան չափով, կ'աւելցնեն ներզօրութիւնն ու աղղուութիւնը ձեր լոյսին։ իսկ հեղութիւնն ու խոնարհութիւնը քրիտոսսատիպ նկարադրուին՝ կ'առատացնեն որակական արժէքը ձեր աղին։ Բարոյական նեխուութիւնները արդիւող հաշտարար ա՛ղը, որուն այնքան պէտք ունի մարդկութիւնը ամէն ժամանակի մէջ եւ ամէն տեղ։ Եղբայրնե՛ր, մի՛ թաքցնէք ձեր լոյտը գրուանի տակ, սիրելով «զկուլութիւն տգիսութեան քահանայական ուսմանց յաղագս ծովութեան կամ աշխարհական զբաղմանց» (ԸՆԴՀ. Էջ 59)։ Եւ մի՛ թոյլ տաք որ անհամի ձեր աղը, զլանալով բաշխել զայն «ի ժամու եւ ի տարածտու» անխտիք ամենուն՝ որ պէտք ունին անոր։ Նոյն իսկ անոնց՝ որ կը մերժեն զայն տգիսութեամբ։ Զի ճշմարիս զիտութիւնը միշտ դէպ ի լոյս կ'արեգդիմէ։ Յոյց տուէք ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒՓԻ. վասնզի հոգւոյն զրահը ուրացումներու եւ ամբարցութեան դէմ՝ սիրոյ եւ հաւատիք վրայ հիմնուած եւ յոյսով հաստատուած համբերութիւնն է։ «Մի՛ բարկացող»։ «զի բարկութիւնը յիմարեներուն ծոցին մէջ կը հանգչի» (Ժողովող, է. 10) եւ «իմաստունները կը կորսնցնէ» (Առակ. Ճ՛, 35)։ Բարկութիւնը սկիզբն է ասոելութեան, որ կրնայ քանդել աւետարանիչիք գործը։ Եւ «Երէ ո՞վ ի քահանայից խոռվելոց ընդ ընկերի՝ սիրէ զատելութիւն բան զուր, եւ յիռվալութիւն բան զիտաղալութիւն, եւ ոչ լուծանէ զորումութեան պատճառն եւ հաշտեցի ընդ եղբօր իրում ի խոնադին միոյն եւ ի խնդիր զիտառութիւն, մի՛ իշխնեցէ քահանայութիւն առնել, ոքչափ զդեւն տրտմութեան եւ բարկու

թեան յինքն բնակեցուցանէ. զի «զի՞նչ հաղորդութիւն է լուսոյ ընդ խաւարի, ասէ Առաքեալ, կամ Քրիստոսի ընդ Բելիարայ»։ (ԸՆԴՀ. էջ 58)։ Ա՛յլ է անշուշտ «արդար ցասումը», որ «Տան նախանական կը փայլատակէ, եւ մեղքերը, ո՛չ թէ մեղաւորները, կը շանթահարէ։ Զի գիտէք, պատուական եղբայրներ, թէ մեղաւորի մը արժէքը իննըսունեւինը արդարներու կշիռով կը չափուի աստուածային գթութեան ձեռքին մէջ։ Սովորական կորուսս մը կը արտմեցնէ մեղ. հողիի մը կորուսոը կը տրտմեցնէ զԱստուած։ «Դամք օծուքիւն ունիք Սուրբէն»։ ամուր եւ միշտ բոնհեցք այդ կշիռը ձեր օծեալ ափերուն մէջ, ինչպէս անջնջ՝ արդարութեան դրոշմը ձեր միւռոնօծ ձականին վրայ։ Ոչ ոք թող իրաւունք ունենայ մեղագիր ըլւայուն ձեղ արդարացիօրէն։ իսկ անփոյթ եղէ՛ք, մանաւանդ թէ յիշեցէ՛ք տիրական երանութիւնը ցնծութեամբ, երբ «նախատեն զմեզ եւ հալածեն, եւ ի զուր ամէն չարախօսութիւն ընեն ձեր վրայօք», եւ այդ Անոր համար՝ որ բոլորիս Տէրն է ու վարդապետը, ինքն ալ հալածուած մը ապիրատներէն՝ որոնց համար գիտցաւ աղօթել ներողաբար։ Բաւական է, սակայն, որ այդ համածանքը չգայ պարտազանցութիւնն, որուն համար հաշիւ պիտի տրուի Աստուածոյ՝ խզձի դատաստանին առջեւ։

Եւ գիտէք գուք թէ ի՞նչ է ամփոփոյքը ձեր կոչումի բովանդակ պարտականութեանց։

ՆՈՒԻՐՈՒՄ :

Ոչ ոք կրնայ կատարերապէս նուիրուիլ «տաղ զամնեն» առանց կարենալ ունայնացնելու այդ անձին մէջ ինչ որ կայ իբրեւ այլամերժօրէն եսապաշտ միսում, իբրեւ առաւելադանց մտահոգութիւն, իբրեւ անյարացոյց աշխարհասիրութիւն, իբրեւ մուրացիկ փառամոլութիւն, եւ առանց յեցնելու այդ պարազը ողջակիդուող սիրոյ եւ նահատակուելու ատակ ու պատրաստ հաւատքի պատուղներով։

Հոգիւին մեծադոյն պարտականութիւններէն մէկն ալ է «ամենեցուն զանձն ՕՐԻՆԱԿ կացուցանել գործոց բարու-

քեան» : Եւ ասիկա անհնար է առանց բոլորապառւլ նույնումի:

Անձին օրինակին գէմ կայ «այս աշխարհի» օրինակը՝ այնքան ցանցող՝ մատաղ հոգիներու համար ճանաւանդ : Օրինակը, որ պիտի կայ հովիւէն, պիտի խացնէ իր մէջ բարոյական այնքան զօրութիւն՝ որ կարենայ չեղաքացնել այդ ցանցը : Անձնական այդ օրինակին մէջ պէտք է ցուշնայ ամէն բանէ առաջ, իր ըման գեղեցկութեամբն ու աղղուութեամբը, նկարն Անոր՝ որ ռենի օծութիւնը աստուածային եւ մարդկային կատարելութեան : Առաւելապէս հոգեւոր պաշտօնեաներուն պարտքն է ձգտիլ այդ կատարելութեան :

Նուիրումը կը պահանջէ նաև անձանձրոյր ուսումը : Քրիստոնէական կրօնը, հոգեկան ճշմարտութեանց եւ բարոյական սկզբունքներու համապրայթ, չի կրնար անտեսել այն բոլոր լոյսերն ալ՝ զորս մարդկային իմացականութիւնը ճեռք կը բերէ գիտութեան եւ արուեստի գանապան կարուածներուն մէջ՝ քաղաքակրթութեան մժերքը ճոխացնելով : Իմացական ոչ մէկ լոյս տար է աստրածային Լոյսին, հետեւաբար եւ խորհեի կամ զանցաւելի : Գիտութիւնը, զոր քահանային՝ «Տիրոջ պատզամատր»ին – ըրթները պարտին «պահել» զգուշութեամբ՝ ծանօթութիւնն է աստուածատուր կենաքին : Եւ կեանքո այնքան աւելի կատարեալ է՝ որքան իր յայտնութիւնները շատ են : Իմացական լոյսը կը բարձրապատկէ այդ յայտնութիւնները : Առոնց մէջ իմաստութիւն է տեսնել այն բոլոր թաքուն ճշմարտութիւնները՝ զորս Յիսուս անժամանակ էր զտած պարզելու իր աշակերտներուն, զի գեւ անկարող էին «հանդարտել», տանել (Յովէ. ՃԶ. 12) :

Եղբայրներ, այս երկիրը անսահծան պատեհութիւններ կուտայ մեզի՝ աւելցնելու մեր մաքի պաշարները հոգեւոր եւ իմացական գանձերէն : Ոչ ոք թող յաւակնի խորհելու թէ ալ ոչինչ ունի սորվելու : թէ՝ աւետարանը բաւական է, եւայլն : Աւետարանը, այո՛, ծով անսպառ է, որուն յատակը պահուած կան թանկագին մարգարիտներ : Ճարտար սուզակ մըլլալ անհրաժեշտ է՝ երեւան բերելու

համար զանոնք : Աւանիլ եւ ուսումնասիրել, – ահա միակ միջոցը՝ ունենալու այդ ճարտարութիւնը :

Մեր խօսքը չէ անցուշտ այն վիտութեան մասին՝ որ թիւի ու հաշլիւի քիմիական բաղադրութեանց եւ ասրբաղագրութեանց, տիեղերական ֆիզիկական-մեքենական բաղադրութիւններու հրաշալի աշխարհն մը կը պարզէ մեր առջեւ եւ տնտեսական կեանքը կը կառուցանէ նոր տուեալ-ներու եւ հիմերու լրայ : Այս գիտութիւնը առանձին յաձախ «կը հպարտացնէ» : Այլ կ'ուզենք մատնանշել այն գիտութիւնը՝ որ, առաջինին հետ, եւ սէրն ունենալով իրեւ լծակից, կ'աղահովէ մանաւանդ ընկերային-բարութիւնը ամենօրեայ յառաջդիմութեամբ, աւետական կենցաղի «օժինութիւնն» ու բարձրացումը, աւետարանական «տնտեսութիւնն» :

Գուցէ ոմանք առարկեն : Մեր տարիքը լցուած է արդէն, ալ ի՞նչ կրնանք աւելցնել ասկից վերջ : Տարիքը երբ բարդելը մը չէ, սակայն, ուսանելու, եթէ կայ իիմքը եւ չի պակսիր կամլքը՝ այդ հիմքին վրայ բարձրացնելու շնչքը ամենօրեայ յառաջդիմութեամբ, անսողիւտ մնալու համար աւետարանական ծառայութեան մէջ :

Մէկ չքմեղանքը, զոր պիտի ունենան ոմանք, այն խըրամատն է՝ որ կայ իրենց հոգեւոր եւ իմացական պատրաստութեան եղանակին եւ իրենց մշակութեան դաշտի յթին միջեւ : Այն ատեն այսպիսիներուն կը մնայ համեմատել իրենց կարողութեանց տարողութիւնը պահանջներու քանակին եւ որակին հետ եւ ըստ այնմ զժել իրենց գործունէութեան ուղին ու սահմանը, ի հարկին իրենց գործունէութեան ունենալով պահանջելու անհամանձարար օգագութիւնն ունենալով պահանջելու անհամանձարար օրու : Այսպիսի ուղիկ ընթացք մը, որ պէտք ունի անչուշտ դրական զնահաման եւ քաջալերութեան, պիտի բարձրացնէ բարոյական վարկը ենթակային : Այսպիսի՝ մէկն է իսկապէս այն բարի եւ «քաջ» հովիւը՝ որ կը դնէ իր անձը իր ժողովուրդին վրայ :

Լծակից եղբայրներ, թուլ տուէք որ ձեղ ուզդուած եւ ինձ ալ անդրագաղաքանալի—այս անկեղծ առզերը վերջացնեմ զարձեալ Շնորհալի Հայրապետի խօսքերով .—

«Եւ արդ, քահանայիցդ առ ի խրոր զոր զբեցամ ստիլա-
ւում, ոչ իշխանաքար հրաման տալրվ՝ այլ ծառայակցա-
պէս արաշելով, քառական լիցի առ ի մէնց : Խոլ գպական-
եալն ի մերոց՝ ունիք հմտանալ կատարելապէս ի նարցն
առաջնոց կանոնաց զրոց, որովք օրինադրեցին զքանկուն
Եկեղեցոյ ի փառ Աւանուծոյ» : Պիտի ուզէի թերեւս ա-
ւելցնել միայն, կը լուսաք հմտանալ այն բոլոր փորձառու-
թիւններէն՝ զորս եկեղեցին ձեռք բերած է դարպիրու ըն-
թացքին իր լուսաւոր առաջնորդներուն միջոցով, ասոնց-
մէ մէկն ըլլալով նոյն ինքն աննման Ներսէս Շնորհալին
եւ իրեն քսաներորդ գարու նմանակը Դուրեան Շնորհա-
լին :

ՀԱՅ ՄԱՄՈՒՆԻ

Սանօթ է դիցարանական առասպելը Արդոսի մասին։
Հարիւրաչեայ իշխան մը՝ որուն յիսուն աչքերը բաց էին
միշտ։ Հերմէսի սրինդի ձայնը սակայն քնացուց զայն ա-
նոր հարիւր աչքերովը։ Եւ ճարտասանութեան այս աստր-
ւածը յաջողեցաւ կտրել անոր գլուխու։ Դիցարայցը կ'ա-
ւելցնէ թէ Հերա, գոռող, նախանձու ու վրէմինդիր
առաւածուէին, անոր աչքերը ցանեց սիրամարդի պոչին
վրայ։

Պիտի ուզէի Մամունը նմանցնել այս իշխանին, եթէ ե-
ղերական եղած ըրլար անոր վախճանը։ Զի եթէ չկայ
Հերմէսեան սրինդը՝ կան սակայն շողամն ու քծինքը, ըն-
թումն ու փաղաքշանքը՝ որոնք դատողութեան լոյսը կը
մոլորեցնեն եւ բաց ու զոց հարիւր աչքերը միանդամայն
մահարեր քունի մէջ կը թաթաղէն։ Այն ատեն Մամունը,
արգոսեան այս նոր իշխանը, գլխատուած։ կը դառնաց
սիրամարդ մը, սնապարծութեամբ բացուող ու թրթու-
ցող իր պոչին վրայ միայն կը ելով լուսազուրկ դարդաչ-
քեր։ Ալ ոչ կը լսէ իր կանչին անախորժութիւնը, ոչ ալ
կը տեսնէ իր ոտքերուն տպեղութիւնը։ Փոհ է, սակայն,
իր թասուն վրացումին մէջ, որ խաժամուժ մը ամէն դա-
սակարգէ՝ կը բերէ գարպասր իր բութ հիացումին։

Այս չէ իսկական նկարագիրը Մամունին։ Առասպելէն

կը կայ ձշմարտութիւնը։ «Անդրուվար մը առաքինու-
թեան, նշմարտութեան եւ սփրոյ», այսպէս դաւանած է
գրիչ մը Մամունը։ «Կնամակալ ազգերու», հոչակած է
զայն Նարուլէսն։ Այս չորս բառերուն մէջ կը խտանան,
արդարեւ, բովանդակ արժէքն ու խմասոր, կոչումն ու
դերը Մամունին։ Առաքինութիւնը, քարիփն ձգտող հո-
գեկան-իմացական կարողութեանց համադրովը, անոր
հողին է։ նշմարտութիւնը, այդ անգիմակ պատկերը ա-
մէն բանի եւ հարազատ ցոլքը ամէն նկարագրին, իր լոյ-
սը։ Եւ ոէրը, այդ տատուածային սուեղծագործ ոյժը, ա-
նոր կեանքը։ Եւ այս երրորդութեամբ է որ Մամունը կը
զառնայ նաև խնամակալը՝ կրթիչն ու դաստիարակիչը-
հանրութեան։

Հզօր է Մամունը եւ ներդործող, եթէ կարենայ ըլլալ ու
մնալ հաւատարիմ իր այս կոչումին։

Անկաշառ իր կշռոներուն մէջ, անաշառ իր չափերու
մէջ, անկողնակալ իր դտուումներուն մէջ, զդոյն՝ վի-
ճագրդիու ոճերէ, հապճեալ վճիռներէ, կանիսակալ կար-
ծիքներէ, անտեղիտալի սեւեռամտածումներէ, անօանձ
կիրքերէ, քինախնդիր յարձակումներէ, անխոտիր Հիրըն-
կալութիւններէ, ու առաքինական, ձշմարտուածոց
եւ սիրաբուն կանոննը Մամունի մը՝ որ պիտի խնամակալէ,
կրթէ ու դատախարակէ, որ պիտի առաջնորդէ։

Երդիծանքի խայթոցն իսկ, զուարթօրէն հեգնող քը-
մայքի խթանը, քննադատութեան նշտրակին, թիրու-
թիւններ ձաղկող խտրազանին հետ՝ դայեակներ կը հան-
ուիսանան առաքինութեան, ձշմարտութեան եւ սիրոյ, ե-
թէ կրեն գրոշմը անկեղծ հողիի մը եւ անխարդախ շանչը
լրջմտութեան։

Մամունի առանձնանորհումներէն մէկն է ազատութիւ-
նը։ Բայց ո՞րքան դատախանատու առանձնաշնորհում։
Եղեմի փորձութեան ծառը՝ որով կը ճանչցուին բարին ու
չարը։ Այսպէս իրուհրդաւորած է միտք մը Մամունի նը-
կարսիրը։ Իրմէ կախուած է կանզնումն ու գլորումը
անհատին եւ հաւաքականութեան։ Մամունի իրական ա-
զատութիւնը սահմանաւորուած եւ պայմանաւորուած է

Հասարակաց բարոյականի անխափար օրահորանութեամբ՝ եւ Հանրօգուտ ծառայութեամբ։ Ասոր Համառաք՝ առհանագանց ու առնձարձակ ազատութիւն մը «ի պատճառամարմնայ» (անխաստովանելի զրդապատճառներէ) է, կը սէ Տարոնեցի փորձառու առաքեալլը, եւ տեղի կուսաց «զիրար խաճառելու, զիրար ուտինու եւ զիրար իրդանելու» բնագդին ու փորձութեան։

Մէր արտագին իղձն ու մաղթանքն է որ Հայ Մամուլը գերծ մնուի այս փորձութենէն։ «Երբ Մամուլը արձագանքին է իմաստունելու եւ բարեկարգիչներու՝ լաւ կը գործէ։ Եթէ արձագանքն է աղմկայալոյց կիւնիւնեաներու (cynics)⁹ ան ժակարտական զրգութիւն միայն կը սեւցանէ» (Լամարթին)։ Մէկ խօսքով¹⁰ ան կը դառնառ կործանարար։

Ի՞նչ կ'սպասենք մենք մեր առաջնորդական շրջանին մէջ մէր Մամուլէն։ Շատ պարզ բաներ։ Ահա ամփոփ Տասնարանեայ մը, որ սակայն ո՛չ Սինայէն իջած է, ո՛չ այ որոտումներով եւ շանթերով դարբնուած։

1. Առաջնորդի եւ ո՛չ թէ առաջնորդուիլ։
 2. Նինել եւ ո՛չ թէ բանդի։
 3. Ռողդի եւ ո՛չ թէ ծոնի։
 4. Լուսաւարի եւ ո՛չ թէ խուարեցնի։
 5. Տալ օրինակ իրերահասկացողութեան, Մամուլի աշխատառիներու համերաշխ գործակցութեամբը ազգապահանման աւագ – եթէ ոչ միակ – դերին մէջ։
 6. Գնահատանիները չվրիպեցնել իրենց նպատակին աւպարայականացնող զովեստներու շոայլանիով։
 7. Գործնապաշտութեան (business) ոգին սոնբադասիլ գաղափարապահութեան ոգիին։
 8. Իրերանինադատութիւնը հեղինակաւորել ինքնաքըննադատութեան արիութեամբ։
 9. Ըլլալ կարգապահ՝ ըլլալու համար զօրաւոր։
 10. Ծառայել՝ առանց փոխադարձութեան ակնկալութեան։
- Եւ զործագրելով այս տասնարանեան՝ հանդիսանալ

փղրութիւն Մէ, որ լուսաւորէ իր շուրջութունն ու սուրբուգ միանգամայն։

ՀԱՅ ԿՈՂԱՑՄԱՆԵՐ ՊՈՒԽԹԻՒՆՆԵՐ

Կազմակերպութիւնները ընկերային-հոգերանական եւ լրեւոյթներ են, որ կը զասաւորեն եւ զանազան պիտակներու տակ կը համագրեն մարդկային մատածումներն ու ըմբունումները, երազներն ու ձգտումները։ Մնոնք ընդհանրագիտ կը կրեն կրօնական, մշակութային եւ ընկերային-քաղաքական կամ ընկերային-տնտեսական բնոյիթ։ Այս բաժանումներն ալ սակայն ունին իրենց սոտրաբաժանումները։ Կեանքի յատաջընթացը (process) պայմանաւորուած է այս դասաւորուած ոյներու համակարգունացած շարժումներով։ այսինքն, զործունէութիւններով՝ որոնք կարենան դառնալ համագործակցութիւններ գլխաւոր եւ ընդհանրական զաղականորի մը շուրջ։

Այսպիսի համագործակցութեան մը ընթացքին անխուատինի եւ օգտակար իսկ են պայքարները։ Փորձ լայնաւութիւն մը քիչ պիտի վրդովուի ի անս այն հակամարտութեանց՝ որոնցմով այս կազմոկերպութիւնները թողարծ կուշո կշտի վաղքը կը մտնեն կործք կործագով ողորումի մը մէջ, եւ վար դնելով լուսաւորող ջահը վեր կը բոնեն արինախում զաշոյնը։ Քիչ պիտի վրդովագի, շատ եւ շնուր գործելու համար Առհաւական բնազններ կան՝ որոնց դէմ մաքարի հարկ է, եւ ոչ թէ յոկ խնդիրածնի։ Մաքառումի այս շահատակութիւնն իսկ առաջ կը բերէ կսուի խառնուրդը՝ ուսկից զօրաւորը զուրս կուգայ յաղթական։ Էրական ոյժը, սակայն, զաղափարինը կամ գաղափարականին է, որուն մէջ ապագայի իրականութիւնը, կամ իրականանալի ձըշմարտութիւնը կայ զօրաւորութիւնը։ Փոխն ի փոխ զգեստնումներ կամ կանդնումներ կ'առաջնորդեն դէս ի վախճանական յաղթանակը՝ որ ոչ մէկինը պիտի ըլլայ ապահովարար եւ ոչ միւսինը, այլ անորդ՝ զոր կը կոչենք քաղաքակրթութիւն տարածմ բացարութեամբ մը, եւ ո՛ր մորդկութեան սեփականութիւնն է։

Ընդունելով ասիկա գոնէ իրմէ՝ արարեական ճշմարտութիւն, կամ յարակարծիք (paradox), ո՞րչափ փափաքիլի էր բոլոր կաղմակերպութեանց մէջ աեսնել, բայց մանաւանդ զանոնք առաջնորդողներու մէջ հաստատել, բոյլատու-համբերող ոգի իրարու հանդէպ: Պայքարող՝ այլ յարգալիր հակառակորդի գաղափարներուն, դաւանանքներուն վերաբերմամբ: Երբ հակառակորդը գաղափարն չ' սպառազինումն ալ կ'ըլլայ գաղափարական եւ ազնիւ: Անձը, որ համողուած դրօշակիւն է գաղափարին, վեր ու դիրծ պէտք է մնայ ամէն վիրաւորիչ յարձակումէ, հայհոյութիւններէ: Եւ ցեխարձակումներէ: Եթէ միտքերը անհաշտ են՝ դժուար է եւ գեղեցիկ չէ՞ որ սիրտերը թեւախառնուին իրարու:

Իրաւոնք չունի՞նք սպասելու որ մեր կաղմակերպութիւնները, յարանուանական թէ կուսակցական, կրօնական թէ քաղաքական, բարեսիրական թէ հայրենակցական, այս սկզբունքով գործէին իրաքանչիւրն ինքն իր մէջ, եւ համագործակցէին նոյնատեսակները իրարու հետ: Մայր-Եկեղեցի եւ յարանուանութիւններ, բարեսիրական եւ հայրենակցական Միութիւններ, քաղաքական կուսակցութիւններ, իրենց բոլոր ճիւղաւորումներովը, դանէին մագնիսական բեւեռակէտ մը այն բազմաչարչար ժարմինին մէջ՝ որ կը կոչուի փողովորդ կամ Ա.Զ.Գ: Բոլորը ժողովուրդին համար եւ դէպ ի ժողովուրդ, հոդ չէ թէ այլազան՝ բայց ոչ զիրար խափանող ուղիներով: Առանձին՝ այլ զուգահեռական դիմէր, որոնց վրայէն աղդային կեանքի անիւնները կարենան անսայթաք առաջնորդէլ ժողովուրդը գէպ ի որոշ նպաստակակէտ:

Միջյարանուանական թաքուն ատելութիւններ, միջ-հայրենակցական խաչաձեւումներ, միջկուսակցական առելավառ ու եղայրասպան կուներ, բոլորն ալ սնած անհանգուրժող ոդիսվ մը, ո՛չ միայն ոչինչ կը շինեն՝ այլ շինուածն ալ կը քանդէն, եւ Ազգին բարոյական վարկը կը կոտրէն:

Հսու շիտակ չէ՞ մտածել թէ՝ Ամէն ճամբայ պէտք է տանի Հոռվմ: Վստահ եմ թէ Հոռվմ սիսալ չի հասկնար

Ֆեր խօսքը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊՐ

Գործաւորներ եղած ըլլաք դուք թէ հանգստեան կոչւածներ, արհեստաւորներ թէ կարուածատէրներ, այգեգործներ թէ վաճառականներ, մշակ-պարտիզպաններ թէ արուեստագէտներ, աղատ-արուեստաորներ թէ փերեզակներ, իսանութղաններ թէ սպատոնեաններ, շրջուն վաճառողներ թէ ծառայողներ, վարիչներ թէ հնտեւողներ, բոլորիդ որ կը կազմէք անբաժանելի եւ լրացուցիչ մասերը մեր ժողովուրդին, ունիմ իմ քանի մը խօսքերը:

Ոչ թէ ունիմ փորձառութիւնները ձեր դրազումներուն, այլ փոքր ինչ հավակցողութիւնը ընկերային այն կեան-քին որուն մէկ պատկերն է անշուշտ նաեւ քուկդ: Դժուար չէ զդալ դառնութիւնները այդ բաղմարարդ կեանքին: Գուցէ ծիծաղելի ըլլամ եթէ ըսեմ թէ կրնամ դարմանել այդ դառնութիւնները: Բայց կ'ուղեմ ըսել բան մը մի-այն կայ եղանակ մը մեղմացնելու զանոնք: Այդ դառնութիւնները տնտեսական են ըստ երեւոյթին, բայց բարոյական են ըստ էութեան: Տնտեսական անկումին արմատը կը գտնուի հոգեկան անկումին մէջ: Ուստի եւ արն-տեսական միջոցները պիտի մնան անզօր, որչափ ատեն մարդիկ չուղեն մօտենալ բարոյական դետնին եւ հոն վինտել իրական բալասանը ընկերային չարիքներուն: Ինչքան ալ դժողովակ ըլլան կեանքի սպարմանները եւ Են այսօր արդարեւ, կայ բան մը՝ զոր չենք կրնար հեռացը-նել լուրջ նկատառութենէ: Ատիկա բուն իսկ բարոյական արժէքն է մեր անձին եւ մեր համայնքին:

Գործաւորին ու արհեստաւորին Փիղիկական սպառումները, այգեպաններուն ու մշակներուն անստուգութեան սրտմաշուներն ու մղձաւանները, աղատ-արուեստաորներու եւ արուեստադէտներու կայունութեան բարյալքումներն ու ստորանահանատման սատնութիւնները, վաճառականներու սպասակն ու կարուածատէրներու շուարումը ինդրանիքներու պակասին հանդէպ, մէկ խօսքով՝ ընդհանուր պանկերիւլ մը (բանի) համաշխարհային տըն-

տեսական գետնին վրայ՝ կատարեալ սպառնալիքներ են ժողովուրդներու ոչ միայն Փիղիկական գոյութեան՝ այս նաև բարոյական հաւասարակշռութեան։ Այս սպառնալիքները այնքան լուրջ են եւ քայլային, որքան զանոնք հակակուղ ու զսպանակող հոգեկան առաքինութիւնները պակաս։

Հայ Աղջը, մահու եւ կենաց ամէնէն դժնղակ փորձութիւններէն անցած, չէ կորսնցուցած երբեք հոգիի արիութիւնն ու մաքի իմաստութիւնը՝ հաւասարակշռութու իր ոյժերը եւ պահպանելու իր կորովը։ Բիւրեբու բիւր զոհեր խլած են իրմէ անանուն Ոճիքն ու Եղեռնը։ բայց իր Հաւատքը վաղուան համար, եւ իր կամքը՝ կուրծք տալու ներկայի եւ գալիք բոլոր փոթորիկներուն գէմ՝ մնացած են անաղարտ ու անպարտելի։

Այսօրուան տնտեսական – եւ մանաւանդ բարոյական – համաշխարհային տաղնապին առջեւ այս հաւատքն ու կամքը պիտի ըլլան միակ սպառապինութիւնը՝ սպահովելու համար յաղթանակը ընկերային-բարոյական նորագոյն սկզբունքներու։ Այս յաղթանակը ինքնին պիտի ըլլայ բարձումը ամէն տեսակի անհիշանութեան։

Այս սպառապինութիւնը անհրաժեշտ է՝ մղելու համար կոիւր անվհատ քաջութեամբ, ներշնչուելով լաւագոյն օրերու հեռապատկերէն, եւ ոչ թէ ողեապատ րուալով յոռեգոյն վայրկեաններու ահարեկիչ փորձութիւններէն։ Այս փորձութիւններն են որ պիտի տան չափը մեր անհատական եւ հաւաքական-աղջային առափինութեանց տարողութեան եւ կշոր անոնց արժէքին։

«Difficulties might do us good», բայտ ամերիկացի հրապարակագիր մը։ Եթէ ասիկա ցմարիտ է ամերիկեան ժողովուրդին համար, այ աւելի հմարիտ է մեղի համար։ Վասնզի գժուարութիւնները ոչ թէ կրնան ընել՝ այլ ըրած են հայ ժողովուրդը լաւագոյն տոկացուրը։

Եթէ մենք, մեր հայրերուն նման, չատ ու չա՛տ անզամներ անցեր ենք «ընդ հուր» ինչո՞ւ այժմ այ դեգեւիլ ու չգօտեպնզուիլ կտրել անցներու համար նաև կրակի այս ծովը։ Զկայ ծով մը, թէ իսկ ովկէան մեղած

ըլլայ այն, որ իր ափունքը չունենայ։ Բացէք ձեր առագաստները, որքան ալ բոնաշունչ հովն ու վորթորիկը ըստ սպառնան ձեր նաւակներուն։ Միայն իմաստութեամբ ձեռնեցէք զեկը։

Գիտեմ, կան ընկերային աղջաներ՝ որոնց չեն հաւատարիր ձեր Փիղիկական ոյժերը։ Թերեւու նաև ձեր ըստ բոյական ոյժե՞րը – ո՞չ, ո՞չ։ Ելեկտրական թագուն հոսանք մը աւելի ոյժ ու լոյս կը բովանդակի, քան հսկայ ձիերու երամակ մը կամ մեծովի կոճղներէն բոց տասծ խարոցկ մը։ Բարոյական կորովը արդպիսի հոսանք մընէ՝ մթերուած մեր էութեան խորը։ Մեր ձե՛ռքն է պահել ու աւելցնել զայն, կամ ցրուել ու վատնել։

Հաւատքը վաղուան, հաւատքը ընկերային եւ տնտեսական հաւատարակշռութեան վերահաստատման – ասիկա չի դար ինքնարերարար, չի դար դանդատներով եւ ո՞վ ու կոծերով, այլ կուզայ ողեկոչելով ինչ որ կայ մեր մէջ իրեւ հոգեկան արժէքներու ժառանգութիւններ, եւ աւելցնելով նոր արժէքներ։

Ուշադրութեամբ դիտեցէք այն ելեկտրական հոսանքը՝ որ ժողովուրդներու, տանջուած ժողովուրդներու արթընցած գիտակցութիւնէն կը բխի եւ կը թափանցէ դրեթէ բոլոր քնացած խիղճերէն ներս։ Հաստրակաց ողջմառնիւնը կը պտտցնէ զայն ամէն կողմ՝ դիւանագիտական սեղաններէն մինչեւ դրամատիրական սենեակները, արքայական տուններէն մինչեւ արէստան դաշտերը։ Արուեստական այս տաղնապը երկար չի՛ կրնար ծաղրել կեսնքի ընականութիւնը՝ որ աստուածատիր Օրէնքն իսկ է, եւ որուն պիտի վերադառնայ կամ համնի մարդկային առողջդատողութիւնը առ նուազն խաղաղ դիմադրութիւններով մը ամէնէն աւելի տառապուղ հոգիներուն։

Գաղափարականը արդար հաստրակակարգի մը սկիտի ուժեղանայ հետղհետէ, պիտի ծաւալի, գետին պիտի շատէ, բաւական է որ տառապանքը չնարային կորովը։

Այդ գաղափարականով պէտք է սպառապինուիս եւ զու, հայ ժողովուրդ։

Այդ սպառապինումը աստուածային է : Զի արդարութիւնը, որուն կը ձգտի դժգութ, անիրաւուածը, Աստուծոյ նկարագիւն իսկ է : Այդ նկարագիւրը, սակայն, միւս ու արիւն կ'ըլլայ մեր արիական ոգորութերով, մեր առաքինական յառաջխաղացութիւններով, մեր յարատեւ ու անվճառ ջանքերով, մեր յամենային ներդաշնակ համագործակցութեամբ :

Եւ քանի որ արդարութեան խօսքը կ'ընեմ, Հարկ կ'զգամշեցել անհրաժեշտութիւնը զայն տարրացնեցւ մեր կեանքի բոլոր գործառնութեանց մէջ : Աշխատաւորն ու արհեստաւորը, գիտութեան մարդն ու արուեստի մարդը, վաճառականն ու պաշտօնեան թող մէտն ընեն զայն իրենց բոլոր կշիռներուն :

Ոչ կրծող կաշուը, ո՛չ մոլորեցնող նենդն ու խարը, ո՛չ ծպատըն առւորը տեղ թող գտնեն ձեր նժարի թաթերուն մէջ, ատիպելով որ խոյս տայ անկից արդար վաստակի որհնութիւնը, եւ անոր տեղ նատի անիրաւ չահի անհձքը, իր պրկող գալարումներուն մէջ խեղելով հեգնուախիզերը :

Եթէ բժիշկ է՝ իր գարմանուամներուն մէջ թող խառնէ գիտութեամբ լրջացած գուրգուրուած մարդասիրութեան մը բովանդակ դեղումը . Եթէ վաստարան մը՝ իր փաստարկութեանց եւ խօսքի ճարտարութեան մէջ արուեստի ազատ այլ զուսպ խոյանքովը վահմացած կորովի շեշտը արդարագաւութեան : Եթէ վաճառական է՝ իր մատուցումներուն եւ նոյն իսկ խնդրանքներուն մէջ հաշուական ճշտութեամբ վկայուած բարեխցութեան հարկը . Եթէ արհեստաւոր է՝ իր աշխատանքներուն մէջ վարպետութեամբ արժէ քաւորուած ուղղամտութեան վարկը : Եթէ մշակ է՝ իր քրտինքներուն հետ ինքնապաշտպանութեան իրաւունքով զօրացած պատուաւորութեան պարտքը . Եթէ արուեստագէտ՝ իր արտապրութեանց մէջ արուեստի շընորհներով օժտուած համեստութեան եւ խոնարհամտութեան նուաճող հմայքը : Եթէ կալուածատէր է՝ իր ըստացուածքներուն մէջ աստուածային հուասարաբաշն աշի մը հակակիուը . Եթէ պաշոնեայ՝ իր ծառայութեանց

մէջ Հուատարմութեան առոքքը՝ եթէ վարիչ է՝ իր ցուցումներուն եւ ուղղութիւններուն մէջ անկողմնակուլութեան բնւեսացոյցը . եթէ հետեւող՝ իր քայլերուն մէջ խոհականութեան եւ շրջանայցութեան տիրականութիւնը :

Աշխարհի մը մէջ, ուր ընկերային մեքենան այլազէս է յարուած ոսկի-երազներ չե՞ն տառնք՝ օղային դղեակներ զառուցանելու բարմար, - պիտի խորհիք թիրեւս : Եւ այսպէս խորհելու վորձութիւնն իսկ է արմատը ընկերային չարիքներու անևականացման եւ ծաւալման : Բարոյական կշիռի պակասը չէ պատճառ որ աշխարհի ամենահարուստ հոգամասը այսօր կը տառապի առատութեան անսպադուքամբ : Նորորինակ ՍիՎ մը՝ դոր երկրագունդը երրե՛ք տեսած ըլլոյ : Եւ այս սովորն ոչչ, ուր սակաւներու ծանրաբեռնուած ստամոքսները կը թասեն, ամէն անհատ ունի աւելի կամ պակաս չափով պատասխանատուութեան իր բաժինը : Տեսակ մը փոխվրէի սկզբանքը – տելի միշտ՝ բնազրը կը կրծուէ ամենուն խեղճը : Եթէ մէծին ափը կաշառին թաթին է, ինչո՞ւ ողբուկին ձկոյթի ծայրը գոնէ չմիուի հոն : Առանց ատոր պիտի ուղղուի նժառըն – Այս մտայնութիւնը կը խորացնէ չարիքը, եւ մեծները պայմանագրական կեղծիքներու բովանդակ շողոմիչ հնարքները կ'ողաւոն քիչ մատելի ու շատընկը ու տիրապետութիւնը : Ամէն մարդ չափի ու կշիռի գիւտն ու տիրապետութիւնը : Ամէն մարդ պատասխանատուութեան բաժին մունի իր անձնական համբաւինքին մէջ : Ծովը կաթիներէ կը նաև համբաւինքին աղետները անհատական չարիքները բայց կ'առաջապային :

Իւրաքանչիւր անհատ, ինչ առպարէզի մէջ եւ ինչ տափանի վրայ ալ գտնուի, թող արդարութիւնն ընէ, ուրեմն, մէտը իր բոլոր կշիռներուն եւ ստուգանիշը իր չափերուն : Թող արդարութիւնն ընէ ինքն իրեն եւ իր գործերուն : Եւ կարենալ արդարութիւնն ընելու համար իրեն՝ թող գիտնայ քննել բոլիքն իր ոյժերուն, գնահատել արժէքն այս ոյժերուն եւ մանաւանդ գործածել զանոնք արարութեամբ, իմաստնօրէն եւ օգտակարապէս :

Այդ ոյժերը չեն լոկ Փիզիկական՝ որ կ'առաջուվեն միայն մեքենական շարժումները, այլ նաև ու մանաւանդ հոգեկան են՝ որ կ'ելաշխաւորեն, առաջններուն հետ դորձակցաբար, կեանքի ներդաշնոյթը:

Այդ ոյժերին մէկն ու գերազանցն է հաւատքը՝ սիրով հիմնարուած: Հաւատքը երկնաւոր չօր մը՝ որ խորհրդաւոր եւ մեղի համար զեռ անբացատրելի ճամբաներով կ'առաջնորդէ մարդկութիւնը դէպ ի այդ ներդաշնոյթը:

Այս հաւատքը կրաւորական բնագդ մը չէ, որ կը պահանջէ կամագուրկ անձնառուութիւն արտաքին, մեզմէ դուրս զօրութեան մը, ինչ որ կը տանի ճակատագրապաշտութեան: Ան ընդհակառակը ներգործական ոյժ մընէ, որ կը բխի մեր իսկ էուքնիկն, Ուրարիչ ու Վարիչ Զօրութեան ճառագայթն եղաղ մէր նկարագիրէն:

Մէր հայրերը ունեցան այս հաւատքը: Չեմ ըսեր հաւատալիքները, որոնք չառ անգամ իրենց մանկունի նախապաշտումներով կը մթաղնեն հաւատքին սեւութիւնը: Այդ հաւատքը պահեցին անոնք, անոր լոյսով քայեցին, զայն մեղ կտակեցին: Յառաջնալացումը վերջացած չէ, աշխատանքը լրացած չէ, զայն շարունակելը ըսութեան աստուածադիր օրէնքն է ու մէր պարտականութիւնը: Կանգ առնել եւ մաղնիսական հրաշքով մը մեղ քաշել ուղել հեռաւոր նպատակը՝ հեղնել է Աստուծոյ գործին իմաստութիւնը, իր գասաւորող իմացականութիւնը, աստմածային կարգապահութեան լըջութիւնը տիեզերական յօրինուածութեան մէջ: Մարդը դուրս չէ աստուածային ծրագրէն: Սկեպտիկ նայուածքներ կարձատես աչքի թարթափումներ են, յուսեւսի մարգարէութիւններ՝ իմաստակի ճամարտակութիւններ են:

Դարձեալ, հաւատքը մեւ չէ, այլ հոգի: Այս հոգիով Աւետարանի կրօնը ծանօթացուցեր է մեղ զԱստուած: Այդ հոգին է անհրաժեշտ՝ ունենալու համար կեանքը լիովին եւ յաղթելու աշխարհի բոլոր դժուարութիւններուն:

Եթէ այդ հաւատքն ունենանք՝ ամէնէն ծանր բեռներն անդամ – Աւետարանի մէջ «լեռ» բառով խորհրդանշուած-

կընանք շարժել ու կը ել: Եթէ ամէն մարդ, անկախ ուրիշներէ, մանանեխի հատի մը չափ գոնէ ունենայ անկից եր մէջ, անհնար չէ որ Աստուածոյ թագաւորութիւնը համատարած պրաւէ բոլոր սրտերը: Այն ատեն ինքնին տրմափակի կ'ըլլայ արդէն ընկերային շարիքը:

Սկրելի հայ Խողովուրդ, իրեւ հայ հաւատքական անձնաւորութիւնն, այս հաւատքին մէջ պէտք է վնասուել քուրածքացումդ, քու փրկութիւնդ:

Այդ հաւատքը քեզի տուող ընտանի լուսաղիւր մը կոյ: այդ՝ ՀՅ.Յ.Ս.Ս.Ա.Ե.Յ.Յ.Յ. Եկեղեցին է: Քրիստոնէական կեանքի մը փորձառութիւններով զօրացած ոյդ Հաւատքառութիւնը աննման է որ ևս է առ կաղմակերպութիւնն: Ծէս, արարողութիւնն, պաշտամունք, երդ, քարոզ, ինչպէս նաև շնչ, – այս բոլորը դեռ չեն այն օրբաղան տեղը՝ զոր կը կոչենք «Ա.Ս.Տ.Ռ.Ը.Ը. Տ.Ը.Ի.Ն.»: Աստուծոյ նըշմարիտ տունը այն բարոյական մբնուրան է ուր նազին կը գտնէ իր ինքնութեան լման նախաչումը, շնորհիւ նըշմարտութեան այն լոյսին՝ որ Աւետարանէն կը նառագայրէ, աւելի նիշով՝ որ Քրիստոսի երկրաւոր կամ մարդկային փորձառութիւններէն, այլրած կեանքէն կնարտակայիլ: Այդ մինուլուր ունի իր արտաքին պարունակը որ Լկեղեցիի շնչ է, կամ Տաճարը: Բայց այս տաճարը կ'ենթադրէ երկու այլ տաճարներ ալ, առանց որոնց ինքը կը պաղըի իսկապէս դոյսութիւն ունենալէ – Անջը և ՏՈՒՆը:

Այսոքս րմբոնուած Եկեղեցին «կենդանարար» ոյժը «հոգին» է, միջմարդկային սէրը: առանց այդ հոգին, կտակուած մեղ Յիսուսին, «մարմին»ը – Ճեւը – «իմ ոչ օգնէ», անօգուտ է (Յովէ. Զ, 34): Խորհուրդն է անփոփոխ կեանքը, խորհրդանշանը՝ զայն յայտնարերող փոփոխական ձեւը: Ինչ որ անփոփոխ է յաւիտենական է, փոփոխականը ժամանակաւոր է: Համամարդկային սէր արկածականը ժամանակաւոր է: Համամարդկային Անջը վրայ արկածական անփոփոխ է եւ յաւիտենական: Անջը վրայ հիմնուած կեանքն ալ է յաւիտենական: Եկեղեցին Տունն է Աստուծոյ, այդ հոգեւոր կեանքով ծչմարտուած եւ վայելչացած:

Եթէ ունենասք այդ կեանքը մեր մէջ իր ամենաոլեղուն
չափովը, եթէ մեր սիրալիս սրաերու միութիւնը սոլոր
անհատական կեանքերը օժտէ Քրիստոսի բերած «առաւել
կեանքով»՝ ամբողջական, ճշմարիտ եւ յաւիտենական
կեանքով, ապահովուած կ'ըլլայ ՏիՊԱՐ ՀՈՒՍԻԱԿԱ-
ԿԱՐԳ ՄՇ ՏիՊԱՐ ՄՇՄԴԿԱԲԵԹԵՑՄՄԲ: Ասիկա ցնորք
(utopia) մը չէ - այլ իրականանալի աւետարանական երագ
մը: Այս երազը Քրիստոնէական հաւատաքին լուսուղէն թեւն
է: Մէկը գէշ Քրիստոնէաց է, կամ բնաւ Քրիստոնէաց չէ
առանց այս երազին, բայց մանաւանդ առանց ունենալու
այդ երազին իրականացնեան ձգտող կենդանի եւ գործնա-
կան հաւատքը իր էութեան խորը:

Սիրելի հայ ժողովուրդ Փալքիսոնիոյ, եթէ այս հա-
ւատքը խորարմատ ու կենդանի ըլլար մեր մէջ, մէծերուն
մէջ բռել կ'ուրիմ մանաւանդ, հիներուն մէջ, պղոտիկնե-
րը, նորիբրը այլապէս պիտի յարգէնն ու գնահատէնն զա-
նոնք: Այս ատեն իրամատը որ կայ այսօր հին ու նոր սե-
րունդներուն միջնէ, գոյութիւն պիտի չունենար: Եւ ելե-
զեցին պիտի չըբուռէր, նոյն իսկ հիներու կողմէ, լոկ որ-
պէս աղգային աւանդութեանց թանգարան մը, այլ նաեւ
հոգեւոր երջնչումներու եւ կազդոյրի աղբիւր մը: Եւ աւե-
լին: Հայ արդային գաղափարը, իր բիւրեղացումովը այն-
քան հաշտ մարդկայնական սկզբունքներուն հետ, պիտի
չնկատուէր նորերու կողմէ որպէս պատմական կամ ըն-
կերային-հոդերանական ժամանակավրէպ մը (anachron-
ism):

Հիներ կը զանգատին թէ նորեր չեն մօտենար եկեղեցի-
նն, չեն շահագրգութիր անով: Խոկ իրենք ալ կը մօտենան
- բացառութիւններու մասին չէ խօսքա - միայն բարե-
պաշտիկ սովորամբութեամբ մը (routine), առհաւական
ունակութեան մը մզումով ու . . . ցամքած սրտերով: Մէծեր կը մեզագրեն պղոտիկներ թէ հաւատքը կը պակսի
տնոնց մէջ. բայց իրենք ալ ոչ նուազ զուրկ են հոգիի եւ
ճշմարտութեան վրայ հիմնուած հաւատքի մը կենդանա-
րար գորութենէն: Երէկի սերունդը կը քննազատէ այսօր-
ւան սերունդը անոր վարած ծայրայեղօրէն հաճոյքի, վա-

յելքի եւ զրեթէ գաղափարազուրկ կեանքին անոր նիւթա-
պաշտիկ հակումներով վարքութարքի համար. բայց ին-
քը ոչինչ ցոյց կուտայ իր մէջ որ ըլլայ առողջ եւ բարձր
ապրումներով ճռի կեանքի մը զրաւիչ պատկերը: Եթէ
նորն ունի իր երիտասարդութեան խաղերը, «մանկու-
թեան միևնուրը»՝ որոնք կը զայթակղեցնեն չինը, հինն
ալ ունի իր մանկութեան մեղքերը՝ որոնք կը խրաչցնեն
նորը: Պարագաճներէն անդին խռղասեղանները չկա՞ն,
ուր պատիւր դրամին հետ կը խաղայ, դրամը պատիւին
հետ, եւ այս երկութքը կեանքին հետ: Այո՛, մէկին մերկ
մեղքերուն մօտ կան միւսին քողածածուկ մեղքերը, աւե-
լի եւս վտանդառը եւ ընկերային չարիքներու սուցիչ:
Բայց կան նաեւ յոյտնիները: Ո՞վ չունի իր աչքին առջեւ
հարանեկան, գաշտագնացական, տօնախճրական պատ-
կերներ, ուր չափազանցուած կերուխումին հետ դուստ-
նական (շարիքական) ականջ եւ ազդային արժանապատ-
ւութիւն վիրաւորող կանչերը՝ չրթներով թէ զործիքնե-
րով՝ բոլոր պարերն ու պարերզները կը նսեմացնեն: Ոսքս
գաւառիկ եւ հայեցի շունչով ողեւորուած եւ որարկեշուու-
թեամբ չափաւորուած ժամանցներուն համար չէ, որոնք
դժբախտաբար քիչ չափով մեր արտատնիրուած տուները
կը զուտրթացնեն: Նոյնպէս չեմ անդիտանար թէ քիչ չէ
նաեւ թիւը այն ընտանիքներուն՝ որոնց մէջ նոր ողիին
հետ կը վերապրին նաեւ հին ողիին սակաւ մնացուրդներ:
Ընտանիքներ, որոնք ընտանեկան-ընկերային կեանքի փո-
խանցման շրջան մը կ'ապրին: Փոխանցման շրջան մը սա-
կայն միշտ ալ վտանգաւոր է: Եւ այս ընտանիքները զերծ
չեն այդ վտանգէն, քանի որ անհաւասար են իրենց ոյժե-
րը: Հինը աւելի նորի ազգեցութեան տակ է, քան նորը
հինին: Իրերահասկացողութեան եղը մը գրեթէ չկայ:
Հայը այնպէս ինչպէս որ եղած է իր անցեալի ժառանգու-
թիւններով եւ ինչպէս որ է իր ներկայի նորակառոյց ար-
ժէքներով, չի խօսիր որոշ եւ ուժգին շեշտերով: Եւ նորը
ոչ թէ չուզեր, այլ չի կրնար գտնել կուտան մը՝ որուն
վրայ դնէ իր սոտքը: Հինը չո՞ւզէր թէ չի կրնար տալ այդ
կուտանը: Կը ցաւիմ ըսել թէ յաճախ չուզեր տալ: Զի ինքն

ալ է առաջնորդուած առաւել չափով նիւթապաշտիկ գըլբ-
գիռներէ եւ մտահողութիւններէ : Հոգեկան-բարոյական,
կրօնական-աղքային արժէքներ նուազ կը խանդավառեն
զիրենք ալ : Աննշան կարծուած կէտ մը միայն մատոնանը-
շնը ու անցնինք . . . անուններու այլակերպութիւնն է այդ
նոյն իսկ հիներուն կամ գրեթէ հիներուն ժօտ : Դժուար
չէ վերլուծել այս հոգեբանական երեւյթը : Պակասը գա-
ղափարապաշտիկ արիութիւնն՝ զոր պիտի չի կրնար սոսո-
րագնահատել նոյն իսկ այս երկրի առողջ ոգին : Եւ մար-
դիկ դժուար թէ ըլլան զաղափարապաշտ՝ եթէ իրենց
պակսի վերեւ ժամանաչուած խորունկ հաւատքը եւ անոր
լծորդուած մաքուր աղգասիրութիւնն մը պայծառ գի-
տակցութիւնը :

Այս սրտցաւ առզերը գրողին ժամանակակից սերունդին
է որ կը խօսիմ մասնաւորապէս, որ ունի կէս գարու-
կեանքի մը փորձառուութիւնները : (Վասնզի մարդկային
կեանքի առաջին տամնեակն իսկ ունի իր փորձառուութիւն-
ները, որոնք ենթագիտակցական ոչ նուազ կարեւոր ա-
տաղքներ կը կազմէն կեանքի ամբողջական կառուցուած-
քին) : Մեծագոյն պատաճանաւուութիւնը նոր սերուն-
դին հանդէալ մէ՛ր ուսերուն վրայ է որ կը ծանրանայ :

Իմաստունին մէկ թերաղբական պատկերով վերջացը-
նենք այս հասոււածը :

«Բուռար կը լմէ կահուզ կաւը եւ կը զնէ զայն զուրդին
վրայ (ու կը զարձնէ), ստեղծելով անկից, մեծ աշխա-
տութեամբ, անօմններ՝ յարմար մէր զործածութիւնն : Ա-
յո՛ . ան միւնոյն կաւէն կը շինէ անօմններ՝ որոնք կը
յատկացուին մաքուր ժառայութիւնն, եւ ուրիշներ ալ
ասոր հակասակը : Բրուտը ինքն է գատաւորը՝ կազմելու
իր անօմնները այս կամ այն կերպով» (Իմաստ. Սոլոմոնի
ԺԵ. 7) :

Նոր սերունդը կաւ մըն է արդարեւ ոչ միայն կակուզ
ու կերպնկալ, այլ նաև արժէքաւոր կարելիսութիւննե-
րով օժտուած :

Կրնա՞ք ըլլալ ճարտար բրուտաներ՝ զարձնելու այդ
մարդկային կաւերը ձեր զուրգերուն վրայ եւ ստեղծելու

անոնցմէ տղնիւ ու այս երկրին ու մէր Ազգուն համար պի-
տանացու անօմններ ՀԱԽԱԾՔԻ, ԿԱՄՔԻ, ԳՈՐԾԻ, ՆԱԽԻ-
ՐՈՒՄԻ :

Ստեղծագործ ոյժը կուտայ ձեղի մեծ Ստեղծագործը,
եթէ կրնաք գտնել զայն ձեր մէջ Սիրով զօրացած կենդանի
հաւատքով :

ՀԱՅ ԵՐԻՏԱՍՍԱՐԻՈՒԹԻՒՆ*

Դարու մը երկրորդ կէսը թեւակոխած անձ մըն է որ
կը խօսի քեզի, Հայ Երիտասարդութիւն : Զդուշացայ ը-
սել թէ ծերութեան աւաճանադին վրայ կանգնող մըն է
ան: Ոչ անոր համար որ Հիներէն «վիառք» նկատուած այդ
հասակը քիչ ախորդմէլի է ինծի, այլ որպէսովի խնայիմ ձեր
ուսերուն՝ կամիակալ կարծիքներու եւ նախապաշա-
րումներու ոչ հաճելի բռովով մը թօթվուելու իրասովին
հանդէալ :

Իմաստութիւն մը կայ՝ որ ծերութեան անունով պատ-
րուած է նոյն իսկ երիտասարդին մէջ: Կեանքի վորձա-
ռութիւնները կը շինեն կամ կը զօրացնեն այդ իմաստու-
թիւնը: Ի՞նչ է խկապէս ծերունի մը եթէ ոչ փորձառու-
թիւններով, որ տեսնելով, կենդանի ապրումներով ատո-
թիւններով, հասակ մը, կամ հասկ մը: Զգայու-
քացած մարդկային հասակ մը, կամ հասկ մը: Մաս-
թիւն, խանդ եռանդ, երեւակայութիւն, տեսութիւն, դա-
տողութիւն, կորով, կամք, մէկ իսուրով՝ հոգեկան եւ ի-
մացական բոլոր ոյժերն են որ շարժումի մէջ դրւած եւ
անոնց արտադրոյթով տիպար հասակը՝ ծերութիւնը՝
կազմած են: Զենք խօսիր անշուշտ այն ծերութեան մա-
սին՝ որ մահը արդէն իսկ համբուրած զառամութիւնն է:

Տիպար ծեր մը իր մէջ կը կրէ ուստակեր մը՝ որուն մէջ
դժուար չէ նշարել բոլոր զրոշմները քու Փիզիկական
կեանքիդ փուլերուն եւ հետքերը հոգեկան ապրումնե-
րուուկ՝ որոնք ալ ոտացած են իրենց վերջին խմորն ու կա-
զարարը: Բայց կեանքը կանդ առած չէ դեռ հոն: Ան քայլ

*Այս հասոււածը յարմարագոյն առիթով մը եւ պատ-
շան ընդլայնումով մը պիտի ջանաճի վերածել սկզբներէնի
եւ ցրուել մեր անզլիախոս երիտասարդութեան:

կը պահէ անոր հետ, առուտաւրով մը՝ որ կրնանք ըսել թէ առաւելապէս գաղափարական է: Աւելի կուտայ քան թէ կ'առնէ: Սնհաշտ չէ նորին: բայց գիտէ արժէքը հինին: Ակնարկուած առուտաւրին անդամ մը վարժ՝ իր հոգին չէ դադրիր մթերելէ իր մէջ բոլոր նոր ու արժէքաւոր արդանքները հիներուն մօտ: Նոյն իսկ քաջութիւնն ու սովորութիւնն ունի հիները փոխանակելու նորերովէ, եթէ առաջները ալ անպահպաննելի են:

Երիտասարդութեան համար չկայ աւելի աննպաստ վըկայութիւն մը քան օլդ-ման-ի եւ օլդ-woman-ի բացատրութիւնը, որուն մէջ երբեմն կը դնես ամէնէն վիրաւորիչ հետեւաբար եւ տգեղ շնչար, իմաստն ու արժէքը: Զէ՞ որ, սակայն, դուն ալ կը պատցնես այդ հինաւորցը՝ քեզի հետ, չնորհիւ այն շլթայշաք տարիներուն՝ որոնց հետ դուն ալ հասակ պիտի քաշեն: youngman-ի մէջ վաղուան oldman-ը կայ ի լինելութեան եղող իր բոլոր փառքերովը. ինչպէս օլդման-ի մէջ երէ կուան յօնցման-ը կայ իր բոլոր պսակուած չնորհներովն ու վայելչութիւններով:

Ի՞նչ քաղցր է այն գիրկնդիմաւանումը՝ որով հինաւուրցն ու կեանքի նորինծան զիրար կ'ամբողջացնեն, կեանքի խորհուրդը իրականացնելով:

Թէրեւս պիտի ըսէք— Բայց մւը ծերեւը :

Գիտեմ թէ ինչ ըսել կ'ուզէք: Սակայն տակաւին արդարացում չունիք: Ձեր գիտելու եւ զատելու եղանակը սըլսալ է: Միշտ լաւ, մանաւանդ սրտի քան մը պիտի գտնէք դուք անոնց մէջ, եթէ խորաշամիելու իմաստութիւնն ունենաք անոնց էութիւնը, անոնց ապրած ժամանակի եւ անոր պարտապրած պարմաններու լուրջ նկատառութեամբ:

Իմ խօսքերս քեզ են ուղղուած, երկու սեռի հայ երիտասարդութիւն: Երիտաւարդութիւն մը հայ անունով կնքուած: Անունն է այն ցեղի թը՝ որուն դու կը պատկանիս արիւնով եւ հոգիով, հետեւաբար եւ բնազգներով: Աշխարհի վրայ չէմ գիտեր ցեղ մը՝ դոր կարելի ըլլայ արհամարհել իբրև մարդկային էակներու զանգուած: Բայց կը ճանչնամ— եւ դուք ալ կը ճանչնաք— ցեղեր՝ որոնց

Յատնաւոր յարդանքի են արժանացած եւ յիշատակուած զնահատանքով: Պատմութիւնը՝ զեռ ոչ կատարեալ — իր էներուն մէջ արձանազրած է քաղաքակրթութիւններ յանուն այս կամ այն ժողովուրդին: Այդ ժողովուրդներէն ոմանք անհետացած են, ուրիշներ կը վերապրին: Ահա այս վերադրութիւններէն մէկն է քու ցեղգ, որ իբրեւ ազգ կատարած է իր գերը անցեալին մէջ եւ կը կատարէ ներկայիս: Զի ան ունեցած է եւ ունի ստորոտելիքը քաղաքակրթութեան ժողովուրդի մը: Ստեղծագործուրդին եւ շինարարուրին, — այս երկու առանձնայական կութիւններն են որ ցեղ մը կոմ ժողովուրդ մը կ'ընմէն ընդունակ՝ դասնալու Ազգ մը իր սեփական բազմաքակրթուկան նուածումներով:

Հայուն երեսներապարեան պատմութիւնը կուտայ փառտերը անհատական եւ ընկերային այս երկու ոչինաւոր ստաբինութեանց:

Սեփական լեզու եւ զիր, սեփական եւ ինքնադրոշմ մը շակոյթ, սեփական հայրենիք եւ պետութիւն, եւ վերջներուն չպայտութեան միջոցին՝ եկեղեցի մը իր հոգեւոր-մշտկութային հիմնարկութիւններով, — բնորոշ զործոններն են եղոծ հայ ազգանիւններ:

Հայ արուեստն ու դեղորամւեստը, բնական ու հարսապատ արտարյասութիւնները ցեղին հոգերանական սպրումներուն, իմացական արժէքներուն, միտումներուն ու ճաշակին, անցեալի ժամանդութիւններն եղած ըլլան անոնք թէ ներկայի ստացուլ հունները, պատիւ միայն կրնան բերել որ եւ է քաղաքակրթութ ազգի: Կոմիտաս վարդպատիւ մը, փիլիսոփայ-երածիչն, որ կըցաւ հայ երդը իր օտար տարբերէն մերկացնելով վերածել իր իսկական զեղեցկութեան, արժանացաւ միջադային զնահատութեան եւ հիացումին: Վարդան Մախոսիւն, ալիքներու իմաստանէրն ու վերլուծիչը, որ գիտէ այնքան ճարտարօրէն ջուրերու աւաշներէն եւ ջութակի թրթումներէն ներդաշնակ համերգներ հոյակերտել, օտար Մամուլի «Rive d'Azur»-ի ըերեսով «ստեղծագործող», «Հոյակապտաղանդ» եւ «աշխարհի ծովանկարիչներուն անլինձելիք վարպետն» է հոյակուած, ինչպէս նաև իր կործերը

«մեծվայելուչ» : Դաւիթ Դաւիթեան մեծ ջութակահարը և եւրոպական ամենէն՝ դժուարահաճ ճաշակներն է զահացուցած : Մանուքին՝ բժշկական աշխարհին մէջ գիւտարաբի արժանիքով համբաւուեցաւ : Տաղանդաւոր հայ արուեստագէտներ չեն պակասիր նաեւ այս երկրին մէջ : Մայր Հայքնիքը զուրկ չէ այսօր անոնցմէ :

Յետպարք ակնարկ մը անցեալին վրայ : Եթէ ոչ Աղեքսանդր մը, բայց աղեքսանդրեան ողիով աշխարհակալ մը հանդիսացաւ Տիգրան Մեծ, որ Քրիստոսէ առաջ Աղարուն Հոռվմի արծիւներուն հետ չափուելու յանդզնութիւնն իսկ ունեցաւ : Աղեքսանդրի նման հելլենասուէր մը իր պալատը դարձուց ժամապրավայր մը յոյն նշանաւոր թատրերդակներու, որոնցմէ մէկն ալ եղաւ իր որդին Արտաւազդ : Լուսաւորիչ՝ Հոգեւոր վերածնութեան հետ նոր քաղաքակրթութեան մը ջահակիրը եղաւ : Տրդատի հետ՝ Հայաստան աշխարհի սահմաններէն ներս եւ անոնց շուրջ, Քրիստոնէութիւնը պետականացնելով հիւգանդիսն ատանեակ տարիներ առաջ : Մեր Չորրորդ գարը մեղի տուաւ Մեծն Ներսէ մը, իրեւ չքեղ արտայայսութիւնը Հայ բարեգործական եւ կաղմակերպչական ողիուն : Մեր Հինդերորդ Ոսկեգարը Եթէ ձեւով ու խորքով չի համեմատաւիր հելլէն՝ Հինդերորդ ոսկեգարուն հետ Ն.Բ. կը գերազանցէ սակայն իր ոգիով ու ներքին արժէքներով բոլոր ժամանակակից Հինդերորդ գարերը : Մեծ գիւտի, Հոգեկան-իմացական ատեղծագործութեան, աղզային անհատականութեան կաղմաւորման, մէկ խօսքով՝ Գաղափարական անզարտելի Թագաւորութեան մը հիմնարկութեան թուականն է ան : Զոյդ Հանճարներ էին այդ հիմնարկիները, ՍՍ.ՀԱԿ-ՄԵՍԻՐՈՎ, բարձր զարգացումով, բայց մանաւանդ բարձր նկարագրով երկու հոգեւորականներ : Այդ գարը կտակած է մեզ ԱՍՏՈՒԾԱՇՈՒԽ-ԶԲ, Հայ լիգուի անզուկական կոթողը, գարձեալ այս չուխտակ հանճարներու շունչովին ու լոյսովը մարմին առած :

Նոյն դարուն մէջ Վարդանեանք, իրենց զիւցազնական մարտնչումներով եւ նահատակութեամբ, Գիրով, Գիր-

Գովլ զրահաւորուած Հայ հաւաքական անհատականութիւնը նր պաշտպանեցին՝ սուրով ու կրտկով սպառազինուուած բանաւոր ոչտին գէտ եւ փրկեցին զայն կորուստէ :

Մեր Տասներորդ դարը, տուաւ մեղի հոգիի եւ մտքի Տիտան մը, որուն մէջ հաւատոքն ու արուեստը իւրայտուկ (sui generis) դրոշմով մը դուռն իրենց քարձրագոյն արտայայտութիւնը : Գրիգոր ՆԱՐԵԿԱՅԻ մեծ վանականն էր այդ :

ԺԲ. գարը մեղի տուաւ մեր ՆերՍէ ՇՆՈՐՀԱԼԻՆ-ողջմիտ ու լայնմիտ տատուածարանը քնարերգակ քանառեղջմին մէջ, որ իր բաղմաղիսի նորհները խանցուց ու բիւրեղացուց լոյսի պարզ ու վամեն ներշնչումներուն ու վառարանութեան մէջ: Տոլոր վարերը Հոռվմայ ջահանագետներուն մէջ չկարողացան յայտաբերել այն ձըշմարտապէն ողին՝ որով ան դիմեց ու դատեց եկեղեցիները պատակուող վարդապետական, գաւանական եւ կարգադրական բոլոր ինդիրները :

ԺԲ. գալր թուականն է ՄՆՃ Մերաստացին, ՄԽԻԹԱՐ ԱԲԲՈՅՑԻՆ, որ անկախ իր կրօնական համոզումներէն՝ զուցէ զէշ խորաշափուած – զիստու Հայ ինքուի նոր ու վառաւոր դարբնոց մը հիմնել Աղոփականի դշխոյն՝ ՎԵՆԵՄԵՐԻ կերկը, ի Ա. Ղարար, որ ապա իր արժէքաւոր ձիւղաւորումն ալ ունեցաւ ի ՎԱՀԵՆԱ :

Հայո արժէքներ կերտեց կամ պահպանեց ի Ս. Էֆմիանին, ի Ս. Երուաղէմ, Ջրմաշ, Պոլիս, Խոզիք, Կալկաթա, Խայլին, Խայլին, Հակառակ քաղաքական եւ անտեսական այն ծանր դաշտաններուն՝ որոնց Ենթակայ եղաւ միշտ եւ ամէն տեղ :

Ես չիշատակեցի Թ-ՁԱ. և ԺԱ-ՁԳ դարաշրջաններու մէջ վիթթումը պետական դոյլ կեանքերու, Բագրատունեաց եւ Խուրինեանց Հարսութիւններուն, որոնք նոր առպարէզներ բացին արուեստի (մանաւանդ ծարտարապետութեան եւ մանրանկարչութեան) եւ գպրութեան մը չակման եւ տոիթիներ ընծայեցին Հայ բաղուկը երկարելու փրկութեան կացակիր բանակներու եղրայրական օժանդակութեան :

Դժուար է դարձեալ ինծի այս սուշ տողերուն մէջ և... մաղթել այն բոլոր իրական արժէքները՝ որոնցով մեր ցեղը կրցեր է կերտել թէ՛ իր նկարագիրը եւ թէ՛ արէ նը-կարագիրը պատկերացնող գործեր։ Նոյնպէս անհնար է այստեղ պարզել ձեզի մեր ներկայ Հայրենիքի այն հա-րազատ պատիերը՝ ուր Հայուն դարսուոր ու փորձուած տաղանդը նուիրուած է ցինելու եւ վերացնելու, մշակե-լու եւ ստեղծելու մեծ ու ներոյժ աշխատանքին։ Իր բա-ցասական վերաբերումը կրօնի հանդէպ որ տրտի իրական ճմրումներ կը պատճառէ, չի կրնար անտեսել տալ մեզ ինչ որ փառաւորումն է աղդին ցեղային եւ մարդ կային առանձնայատիւթիւններուն։

Սիրելի երիտասարդներ, կ'ապրիք երկրի մը մէջ՝ ուր ստեղծագործ ու շնչարար միտքը ամէնէն աւելի կը չա-նայ ու կը յաջողի օժտել կեանքը նոր հրաշալիքներու յայտնութիւններով։ Նոր քաղաքակրթութեան մը հիմ-նարկէքը կը կատարուի, համագործակցութեամբը այ-լազան ցեղերու՝ որոնք իրենց արժէքաւոր ժառանգու-թիւնները կը բերեն ի սպաս այս հսկայ աշխատանքին։ Ինչ որ ամէնէն աւելի աչքի կը զարնէ իրեն երաշխաւո-րութիւնը մեծագոյն յաջողութեանց՝ ատիկա ձեռներէ-ցութեան ոգին է. Փիղիկական եւ բարոյական ոյժերու, ներգործոյթներու խառնուրդ մը եւ խոսցում մը՝ որ մաղնիսական զօրութեամբ մը կը շարժէ երկրին բոլոր ձեռքերն ու միտքերը։ Ոյժերու այս համագործը ծնած է Մեհենան։ Եւ մեքենական գարը հո՛ս է որ առաւելա-գոյն չափով տիրապետած է կեանքին, կլանած է զայն։ Ամերիկան ամբողջ հսկայ մեքենականութիւն մըն է։ Եւ մարդը իր ուղեղով ու բազուկով կը գարճնէ այդ մեքե-նան։ Մարդը մեքենային գերին։

Եւ այս մեքենան իր հետ բերած է կեանքի նոր պայման-ներ, նոր պահանջներ, նաև նոր աշխարհահայեցքներ։

Տպարը, մեքենային մօտ, գարձած է ԱՄԿԻ-ՀԱՐԹԸ՝ ո-րուն մէջ ձուլուած է Փիղիկական եւ բարոյական արժէք-ներու բովանդակ հարստութիւնը բազմամիլիոն ժողո-վուրդի մը։ Կարծես այսօր ալ հողեկան արժէքներու

խորհրդանշան Մովսէսը, ամպերու մէջ ծրաբուած բար-ձունքի մը վրայ քաշուած, ընկերային-բարոյականի հիմ-նաքարը կ'սուանոյ խորհրդաւոր դժրութենէ մը եւ կը դարբնէ զայն համաձայն իր ներշնչումներուն, մինչ վա-րը ժողովուրդները իրենց խելայեղ պարը կը բոլորն Աս-կի-Հորթին շուրջ՝ զոր նոր Ահարոն մը, Բնդը Սեմ, կը ձուլէ անոնց զարդեղններէն եւ անոնց համար։ Նիւթա-պաշտ ժողովուրդի մը առաջնորդ-աստուածը՝ արդ ԱՆ-ՔԱՆ ԶՈՒՂԱԾՈՒՆ։ Վտանգաւոր' երեւոյթ։ Վասնզի իրա-կան ու տոկուն քաղաքակրթութեան մը հիմք ո՛չ մեքե-նան է, ո՛չ ալ «ամենազօր» կարծուած տոլարը, այլ զա-նոնք ընտրող բարոյական ոյժը՝ որուն մէջ այլապէս ար-ժէքաւոր ու մնայուն տարրեր կան։

« Ա աւագոյն աշխարի մը պիտի զլայ (Ամերիկա), եք հարտարարուեստը այնպէս մը կազմակերպուած ըլլայ որ մեհենաները դարձնէ մարդոց զերինները, փոխանակ մարդիկն ընելու զերինները մեհենականութեան։ Այսպէս կը գրէր Արթէըր Պրիվալէն SAN FRANCISCO EXAMINER -ի իր «ԱՅՅՈՒՐ»-ի տեսութիւններէն մէկուն մէջ, անդրա-դառնալով մեքենական այն անբնականոն դրութեան վր-րայ՝ որ կ'սպանայ քայքայել ոչ միայն մարդուն ֆիզի-կական գործարանաւորութիւնը, այլ նաև ընկերային հասկացողութեան առողջ շնչքը։ Այս տեսութիւնը հիմ-նուած է այն գառն իրողութեան վրայ որ մեքենաներու գլխապտոյտ սպատճառող սարուածքին եւ տոլարներու անշարժացած առասութեան մօտ միլիոնաւոր մարդկա-յին էակներ անդործութեամբ կը տուայտին։ Բայց չարի-քին արմատը հո՞ն է որ այս երկիրը կը տառապի ընկերա-յին-բարոյականի առողջ ըմբռնութիւնի մը պակասէն։ Եւ մեծագոյն չարիքը՝ հոս նպատակի եւ միջոցներու խստ-յուի ու անբնական շրջում մը կայ։ Ի՞նչ որ պէտք էր ըլ-լալ կեանքի նպատակը՝ եղած է անոր միջոցը. եւ ի՞նչ որ ծառայելու էր սրպէս միջոց՝ դարձած է նպատակ։ ՄԵ-քենական այս գործարնութեանց մէջ մարդը չէ իսկա-պէս նպատակը, այլ նիւթը որ տոլարով կը բնորոշուի։ Մարդը միջոց մըն է տոլար շնելու եւ զանոնք մասնա-

ւորներու անծանօթ մթերանոցներու մէջ գիղելու։ Իր ճառ կատագիրն է տառապանքը։ Եւ այս՝ կը խորհիմ՝ բաժինն է թէ շմոր աշխատաւոր բաղուեկներուն եւ թէ չեղակոյտին վրայ տարածուող կոնակներուն։

Այս պատկերը գրի ձեր առջեւ՝ ցոյց տալու համար թէ ինչ է այն աշխարհը՝ որուն մէջ ձեր երիտասարդի ծագիկը կը բացուի։ Եւ թէ՝ այդ աշխարհը դեռ չառ հեռու է իրական դրախտ մը ըլլալի։

Ո՞վ պիտի փոխէ զայն—Դուք, երիտասարդութիւնը՝ վաղուան սերունդը։ Դուք որ վազը ձեր հայրերուն, «Հինաւուրց»ին, տեղը պիտի գրաւէք։ Հինաւուրցը հրապոյր մը չունի ձեզի համար։ բայց անոր կերտած ՏՄՆ մէջ աւելի իրական — չեմ ըսեր աւելի չառ — երանութիւն հար, քան այսօրուան պալատին մէջ։ Զի հինաւուրցը իմաստութիւնն ունէր իր առւնը հիմնելու Հոգեկան քան թէ նիւթական արժէքներու վրայ, ապառաժի եւ ոչ թէ աւազներու վրայ։

Այս իմաստութիւնը ունեցած է նաև հայ ցեղը, որուն կը պատկանիք գուք։

Այս իմաստութիւնը կ'ըսէ իւրաքանչիւրիդ — Աչ միայն մեենան՝ այլ նաև նիւքը հարի է որ դառնայ քու զերիդ, եւ դուն ըլլաւ անոր տէրը՝ աւելի նիշու՝ անոնիք ըլլան քու միջոցներդ, եւ դուն դառնաւ անոնդ նպառակը։

Տէր ու նպատակ գարձած նիւթը իրեն կ'ընկերացնէ ուրիշ չարիք մըն ալ — Գէշ հասկցուած վայելքը կամ հանոյքը։ Այդ թիւրը բոնումը խտացած է ամերիկեան երկու միացած բառերու մէջ, «good-time»։ Բարգութիւնն ըստ ինքեան գեղերիկ, բայց բովանդակութիւնը գէրախտաբար յարի։ Խու կամ աղէկ ժամանակ մը՝ ողիսի ենթագրէր խելացի գործունէութիւնը մեր բոլոր ոյժերուն, տեւողութեան մը մէջ՝ որ մէկ մասն է ժամանակին։ Խելացի կերպով գործածել՝ կը նաև ականակ ուղղել այդ ոյժերը որոշ նպատակի մը՝ որ կարենայ ապահովել կեանքի Փիղիկան հաւասարակշույթին ու բարոյական ներդաշնոյթը։ Առողջութիւնը մարմինին եւ միտք-հոգիին։ Խու ասոր համար անհրաժեշտ է որ երիտասարդն ունենայ իր

աննիւթական երազը։ Յարացոյց (ideal), որ հոգեկան եւ իմացական հաճոյքներու մէջ վնտոէ ու գոնէ իր լաւագոյն գոհացումը։ Թող մէքնան ու տոլարը, իրենց ընական չարժումին եւ չափաւոր ստացումին մէջ, ԾԱՌԱ-ՅԵՆ այդ նպատակին։

Վայելքն ու հաճոյքը, որոնց ետեւէն կը վազեն մարմինն ու սիրուը, ո՛չ անպէտ են, ո՛չ ալ պատարակելի։ Անոնք նոյն խոկ անհրաժեշտութիւններ են։ Անպէտ ու պախարակելի են, վասնդի վնասակար են, այն ստարկաները կամ միջոցները՝ որոնք վայելքի եւ հաճոյքի խարութիկ ու խուսափուկ երեսոյթին տակ կը բերեն ցեղի վաղուան դառնութիւններն ու հիմասթափումները։ Որոնք կ'զգացնեն քեղ քու մէրկութիւնդ։

Տուր մէքնային և նիւթին ընձեռոած դիւրութիւններն ու յարմարութիւնները հինաւուրցի դառնած բարոյական արժէքներուն, մշակէ՛ այս վել ջիշնները նորագոյն լոյսերով, եւ քու կեանքդ պիտի ըլլայ աւելի իմաստուն ու տանելի։ Այդ արժէքներու կարգէն են՝ գեղարուեստի բոլոր ձիւղերը, դղրութիւնը, որատմութիւնը, իմաստասկիրութիւնը, գիտութիւնը, ընկերային ուսումները, նոյն խոկ արհեստները, ճարտարաբուեստը, եւայլն, եւայլն։ Եւ ամենամեծը այդ արժէքներուն՝ ԿՐՈՆՔԸ, իր Քրիստոնէական ճշմարտութեանը մէջ։ Աւետարանի կրօնը, ըստել կ'ուզեմ, որ ո՛չ դժոխքի սարսափին է, ո՛չ ալ դրախտի խայծը։ Բայց նաև ո՛չ քմբեցուցիչ ափիսն (οριατε) մը։ Ան Աստուծոյ ամենաբարի եւ ամենակատարեալ թագաւորութիւնն է այս երկրի վրայ եւ այս երկրէն դուրս։ Թագաւորութիւն յաւիսենութեան մը մէջ, որուն չափն ու տարածութիւնը անչափելի եւ անբովանդակելի։ Արարիչ-Զօրութեան գաղափարին մէջ կարելի է դանել։

Աւետարանի կրօնը ձեզմէ կը պահանջէ ամբողջական կեանիք մը, ուր մարմինն ու Հոգին վիրար լրացնեն, զօրացնեն և դեղեցկացնեն։ Այդ ամբողջական կեանքը, աւետարանական բառով, «ԱՆՁՆ» է։ կամ արզիկան բացարութեամբ՝ «անձնաւորութիւն» (personality). «անձնարժէքաւոր քանդակի միջոց», կ'ըսէ Ամերիկացի

Համբաւաւոր քարոզիչ մը, «որ կը յայտաբերէ Արարչա-
գործ Զօրութեան իրական բնոյքը՝ միակ յաւիտենական
տարրը յարափոփոխ աշխարհի մը մէջ»։ Այս անձնաւո-
րութիւնն է «քացարութիւնը Հոգեկան Աշխարհին»,
ինչպէս «անձնաւորութեան քացարութիւնն է Քրիս-
տոս»։ Անջև ինքնութիւնն է անհատին, որուն դիմագո-
ծութիւնն է նկարագիրը։ Եթէ այդ անձը Քրիստոսվ լու-
սարանուած փորձառութիւններու էութիւն մըն է, իրմէ
ճառագայթած նկարագիրն ալ աստուածայնօրէն մաքուր
է ու բարձր։ Շահիլ ամբողջ աշխարհը՝ ոչինչ է այս ան-
ձի արժէքին մօտ։ Եւ անփոխարինելի է անոր կորուստը։
Չանացէք չեղծել զայն եւ չկորսնցնել։ Չեր խալքին ու
վագիրը, երգերն ու պարերը – ձեր ըմբշական եւ գեղար-
ւեստական բոլոր չնորհները, ձեր ժամանցները, կըուցէք
իմաստութեամբ մը՝ որ «փառքն է երիտասարդութեան»,
ծառայեցնելով զանոնք ձեր Անձին, ձեր բարոյական ան-
հատականութեան կառուցումին, եւ չխեղդելով ձեր մէջ
ձեր ներքին բարձրագոյն ապրումները, մանաւանդ առա-
տացնելով ձեր հոգեւոր փորձառութիւնները՝ բուսական
եւ կենդանական նախնական՝ այլ նրբացած կենցաղավա-
րութեան մը մէջ։

Այսպիսի Անջ մը կամ Անձնաւորութիւնն մը կը գառնայ
ձեղի համար կենդանի ապրիւր մը ոչ միայն բարձրագոյն
ներչնչումներու՝ այլ նաև ճշմարիտ վայելքներու։ Այս-
պիսի անձնաւորութեան մը մէջ է որ երեւան կուգայ ծա-
ռայութեան ոգին՝ որ մեծագոյնն է հանոյքներուն։

Հարցումի մը թէ՝ «ի՞նչպիս կարելի է յաջողութիւնն
ձեռք բերել», Գերման ժամանակակից մեծ գիտնականը,
«յարաբերականութեան» միլիոնին, Ալպէրտ Անշթայն
պատասխանիր է ի մէջ այլոց։ «Միայն ուրիշներու հա-
մար ապրուած կեանքն է արժէքաւոր»։ Նոյն Հարցումին
պատասխանած է նաև Միաշեալ Նահանգաց Գերազոյն
Դատարանի անդամներէն և. Պրէնորիս «Սիրէ դրացիներդ
եւ հայրենիքդ»։

Քրիստոնէական գաղափարի արձագանդներ ևն առոնք:
«Մեծագոյն սկզբ այն է՝ որով մարդ իր անձը կը նուիրէ

իր բալեկալնելուն համար», ու պատգամած է առառաւա-
ծային անձնաւորութիւնը Հաղար ինը Հարիւր տարիներ
առաջ։

Ծառայութիւն, նուիրում, – ահա՛ թագն ու պատկը,
այլ նաև շարժէց ու կանոնաւորիչ բարոյական ոյժը ձեր
կուլոր չածոյքներուն ու վայելքներուն։ Հոն է արժէքը
կեանքին։

Քանի մը իսուք ող Քաղաքացիութեան մասին՝ ու վեր-
ջացնեամ։

Զեզմէ, տմանք թէեւ չիներկրացի՝ բայց չոռ ևն մեծցած
եւ նորուիրաբէի քողաքացի են դարձած։ Շատեր ալ հոռ
ծնած, մած կրթուած ու գաստիարակուած՝ ի բնէ քա-
ղաքացիներ են Ամերիկեան Հայրենիքին։

Աղբայնամոլական (nationalistic fanaticism) հակամիտու-
թիւններ ո՛չ միայն հակառակ են ներկայ ընկերային ըմ-
բռնումներուն, այլ նաև անհաշուր քրիստոնէական քա-
ռոյական սկզբանքներուն։ Աղբայնամոլութիւններ ընկե-
րային չարիքներ ստեղծած՝ զանոնք տարածող ու տեւա-
կանացնող հոգեկան ախտ մըն է (psychopathy)։ Միջցե-
ղային ատելութիւնները, միջազդային կնճռոտութիւննե-
րը, պատերազմները, եւ նոյն իսկ տնտեսական աղտո-
ները, անմիշական կամ հեռաւոր հետեւանքներն են այդ
վարակիչ հոգեկախտին։ Աղբայնամոլութիւնը այլամերժ
արտակեղորնացման միտում մըն է, որ համաշխարհային
հաւասարակութիւնը կը խալսու։

Այլ է, սակայն, ազգասիրութիւնը (love of the nation),
որուն արմատը լայնօրէն ըմբռնուած մարդասիրութեան
մէջ է։ Բոլոր աղդերը, մէծ թէ պղտիկ, միասարր թէ
բազմախառն, համակեղուն շրջանակներու մէջ միեւնոյն
պարտականութիւններով և. իրաւունքներով գործելու
կոչուած մարդկացին համախմբումներ են, ունենալով
իրենց առանձնայատուկ – բայց ո՛չ իրերավնաս – յօրին-
ածութիւն և կաղմակերպութիւն։ Կեղրոնն այս շրջա-
նակներուն ՄԱՐԴՆ է կամ Մարդկութիւնը։ Աղբասիրու-
թիւնը, որ կելրոնական գաղափարէն – մարդասիրութե-
նէն – կ'առնէ իր ոյժն ու ներչնչումը, նախանձախնդիր

է մնալու եւ գործելու այն շրջանակին մէջ՝ ուր ծնած ու մնած է ինք, կամ ծնած, մնած ու ապրած են իր հայրելու ու նախահայրելը։ Ազգատէրին համար, ասկայն, որ այդ իրաւունքը կը ճանչայ որ եւ է ցեղի պատկանառ անհատի մէջ, չեն կրնար գոյութիւն ունենալ պատուարներ ազգերու միջւեւ։ «Սիրէ դրացինենք», կամ միջազգային փոխարարելութիւններ, բխած տերու համագործակցութեան մը անկեղծ ոգին. — անոր ըղձակէտն ու նշանաբանն է։

Իսկ թու է քաղաքացիութիւնը։

Հին դասական բառ մըն է ան, որ սակայն այսօր ու կը թիւներ ո՛չ միայն հակառակ են ներկայ ընկերացին ըրպահէ իր գոյութեան իրաւունքը։ Ան կը մատնէ հին հոգերանութիւն մը, զոր քաղցինիութեան կամ ազնուապեսութեան հետ գուռար չի երեմն շիտմել։

«Քաղաքը» լատին սիվաս-ը կամ էլլէն ուլիս (պոլիս) է։ Հաւաքական անհատականութիւն մը, կեղրոնացած ու կուբայած որոշ սահմանադժուլ շրջապատի մը մէջ միեւնոյն երկրին։ Ով որ, ճշուած պայմաններով ու յանձնառութիւններով անդամ է այդ քաղաքին, ն ակը կոչուի քաղաքացի (m. politis, l. c. civas), եւ կը վայելէ զանազան առանձնաշնորհումներ կամ իրաւունքներ։ Ամէն քաղաք առանձին հաւաքականութիւն մըն է իր ուրոյն սոսորութիւններով։ Քաղաքներու այս խմբակցութիւնն յետոյ կը ծնի Հայրենիքը։ Իւրաքանչիւր քաղաք պետութիւն մըն է (state)։ Միացեալ Նահանգները, աւելի կամ պակաս նմանութեամբ, կը ներկայացնեն այսպիսի իմբակցութիւն մը։ Ասիկա մեղի կը յիշեցնէ նաեւ համաքաղաքացիութեան գաղափարը մեր մէջ։ Որքան նախնական ու բնադրական՝ ան չի գաղրի ուլալէ վասնդաւոր։

Ինչ որ ալ ըլլայ, սակայն, քաղաքացիութիւնը ստորոգելիներն մէկն է ընկերային մարդուն։ Բայց անոր տարողութիւնը այսօր քիչ մ'աւելի բնդրայնուած է։ Որ եւ է ցեղի պատկանող անձ կը նկատուի անդամ այն երկրին՝ որուն մէջ կը ծնի, կ'ապրի, կը շահի, կը գործէ, կ'առնի ու կուտայ, եւայլն, եւայլն։

Քաղաքացի մը ննժակայ է այն բոլոր օրէնքներուն՝ ու իրոնք կ'երաշխաւորեն Հայրենիքին ամրողութիւնը, խաղաղութիւնը, անկախութիւնը, բարդաւաճումն ու բարօրութիւնը։ Ազատութիւնը, պայմանաւորուած այդ բարիքներով, չոգին է այդ Հայրենիքին։ Այդ ազատութիւնը կ'ապահովէ ու կը նուիրագործէ աւանդութիւններն ու Հոգեկան արժէքները այն բոլոր ցեղերուն՝ որոնք քաղաքացիներն են այդ Հայրենիքին։

Արդ, դուք Ամերիկացիներ էք որպէս քաղաքացիներ։ Բայց ասով չէք դադրիր ըլլալէ անդամները Հայ աղդին, որ իր կեդրանացած անհատականութիւնն ունի Մայր-Հայրենիքին՝ Հայաստանի մէջ։ Սէրը այդ աղդին Հանդպէպ ոչ միայն բնական է՝ այլ նաև Հրամայական։

Զկայ բան մը՝ որ կարենայ կարել ձեր և արդ աղդին միջնեւ դանուած ամուր կամը։ Զկայ բան մը՝ որ իրասունք տայ ձեզի արհամարձելու կամ անտեսելու այդ կտապը։ Դուք մտքով կոյրեր չէք։ Դուք կրնաք, եւ պարտասոր էք ըլլալ այնքան բաւ հայեր՝ որքան լաւ ամերիկացիներ, այնքան ձշարիտ հայ աղդատէրներ՝ որքան իշական ամերիկեան քաղաքացիներ։

Ամերիկան ցեղերու խառնուրդ մըն է, աւելի ձիշտ՝ համազրութիւն մը, կեանքի միեւնոյն պայմաններով ներդաշնաւորուած։ Համազրութիւն մը ձաւլում մը չէ։ Եւ արդէն ձաւլում մը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ ալ օրինաւոր երկրի մը համար՝ որ Օրէնքի միութիւնը չի շփոթեր բընական պատութիւնները կաշիւնդադ եւ պէսովիսութեան արժէքը ստորագնահատող միօրինակութեան հետ։

1. Ամերիկեան քաղաքացի, հնազանդ՝ Ամերիկեան օրէնքին, բարդալից՝ ասողազարդ Դրօշին, Հաշու եփիրին Պղիին հետ, անձնուէր Միացեալ Նահանգաց Հայրենիքըն։

2. Ցեղով հայ, բարոյապէս եւ բնապէս կապուած հայ աղդային առանդութիւններուն եւ ապրումներուն, մասնակից՝ Հայուն կրօնական գարաւոր փորձառութիւններուն, խանդավառ՝ հայ Հայրենիքի բոլոր քաղաքակրթական նուածումներուն հանդէպ։

Այս է ահա ՔՈՒ ՎԱՐՔԱԳԻԾԴԻ, սիրելի Հայ Եղնառու
տարդ:

* * *

Վաճագոյնն ոռմէն բանի այն է՝ որ կը ժակով անկարա-
բառ ամէնչն անմատչելի խորութեան մէջ մարդկային է—
ութեան։ Թանիստէք եւ այն զգայութեաններն ու ներ-
շնչումները՝ որոնք այդ խորութենչն կը ճառագայթեն։
Անկեղծութիւնը շնորհալի օծութիւնն է այդ բոլորին։

Ինչ որ ըստ սրպէս հովիւր մը խորհրդածութիւններն
ու թելադրութիւնները իր սիրելի եւ բանաւոր հօտին,
աննշան մէկ ծորումն է սրտի մը՝ ուր ծիծղուն ծանանու-
մով մը կը ծաւալի լուսքիւնը՝ ժողովուրդին սէրէն մադ-
հիսուած լուսպոյն զգացումներու։

Եթէ այդ ծորումը ապահովէ առողջարար արբեցումը
«քաղցր սետին»-ին, «լոյսի ճամբայ» մը բանարազի դէսր
ի հոգեւոր-բարոյական եւ կրօնական-աղգային յառաջ-
դիմութիւն մէր սիրելի ժողովուրդին համար ու այս սա-
կալը հասած կըլլայ իր նպատակին։

Սրտի այդ լոին խորութենչն անխառն սիրոյ ողջոյննե-
րավ եւ օրէնութիւններով մաղթանքներ ունի մէր եկե-
ղեցւոյն բարեկարգութեան եւ մէր ժողովուրդի հոգենո-
րով բարօրութեան համար

Գալիֆունիոյ Հայոց Առաջնորդ

Օգոստ. 1932

Աղօքարար

Օթէնու, Գալիֆ.

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ՏՐՈՓԻԶՈՆԻ



ՎՐԻՊԱԿՆԵՐ

Նախ սրբագրել եւ ապա կարդալ

—0—

Եջ	Տող	Տող	Սխալ	Ուղիղ
-----------	------------	------------	-------------	--------------

Վերէն Վարէն	
Վար	Վեր

80	19	նուիրուած	նուիրական
87	15	ԶԵՌՈՑ	ԶԵՐՈՑ
87	3	փառաւորութիւնը քագաւորութիւնը	
104	16	երշնչումներու ներշնչումներու	
105	18	խոքս	խօսքս
106	13	կաւըր	կաւըր
113	3	գործարնութեանց գործառնութեանց	
114	3	շեղջակոյտին տոլարներու շեղջակոյտին	
114	7	գործունէութիւնը գործածութիւնը	

Եջ118-ի վերէն վար 12 տողը ամբողջութեամբ ջնջել :

20 Աէնթ

Զուտ հասոյթը պիտի յատկացուի

«ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ»-ի

— 0 —

ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԿՐՈՆԱ-ՔԱՐՈՅԱԿԱՆ

ՄԻԱԿ ՀԱՅ ԱՄՍԱԹԵՐԹՆ Է

Ար կը երատարակուի

Ֆրեզմոնի Արանց Եկեղեց. Միաւթեան ջամանվ

Եւ

Գալիք. Հայոց Առաջնորդարանի հովանաւորութեամբ

Նոր տարիէն սկսած պիտի ունինայ

ԱԻՆԼԻ ՃՈԽ ԲԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Կրօնա-բարոյական, ազգային, պատմական եւ գրական

Նիւթերու

Եւ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՅԱԻՆԵԱԼ ԲԱԺԻՆ ՄԸ

Օդմեցէ՛ք «ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ»-ին

ԲԱԺԱՆՈՐԴԱՔՐՈՒՆՆՈՒ, ԵՒ ԲԱԺԱՆՈՐԴ ԳՏՆԵԼՈՎ

Բաժնեգիճն է ԵՐԿՈՒ ՏԱԼԵՐ ՄԻԱՅՆ ամէն տեղի

համար